

Մ. ԱՎԵՆԵԱՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ

ԳԱՍԵՐ

ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ

(ՄԻԶԻՆ ԴԱՄԲՆԹԱՑՔ)

Գ. ՏՊՈԳՐԱԿԱՐԻԿԱՆ



Հրատ. Մ. ԱՎԵՆԵԱՆ

Պէտքուհե

Հայոց Ծեղթական

087.1

Մ. ԱՍԼԱՆԵԱՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

ԵՐԵՐՈՐԴ ԳԻՐՔ

(ՄԻԶԻՆ ԴԱՍԼՆԹԱՅԻ)

Ե. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



ՀՐԱՏՐ. Մ. ԱՍԼԱՆԵԱՆ

ՊԵՏՐՈՒԹ



ՔԱՆԻ ՄԸ ԽՈՍՔ

ԴԻՑՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐՈւ ԵՐԿՐՈԴ ԳԻՐՔԻՆ ՀՐԱՄԱ-
ՐԱԿՈՒԹԻԱՆ ԱռԹԻւ, ԱԲԵՏՔ ԿՐ ՄԵԱՆԻՆՔ ՔԱՆԻ մը բա-
ցատրութիւն առլու:

Բարեկամներէ ոմանք գիտել տուին թէ առաջին
և երկրորդ գիրքերը, իրենց բավանդակած նիւթերով,
քիչ կուգան համապատասխան կարգերուն: Այնպէս
որ պէտք է եղեր Բ. գիրքը Առաջին դասարանին մէջ
կարգացնել: Եւ իրեն պատճառարանութիւն՝ դիտել
կուտան թէ տարրականի աշակերտը կրնայ աւելի շատ
նիւթ ըմբռնել:

Էմբռնում մըն է այս, որմէ բարերախտաբար հե-
ռու մնացած ենք, շատ մը պատճառներով: Ամէնէն
տառջ, ուսուցման նպատակն է ո՛չ թէ ազուն միտքը
գիտական ծանօթութիւններու տապրակի մը վերածել,
այլ զարգացնել անոր իմացականութիւնը, դիտե՛լ սու-
վեցնել: Դասագիրքը պարզապէս ակնոցի գեր պիտի
կատարէ: Աշակերտան է որ, ուսուցին զեկավարութեան
տակ, պիտի սորվի այդ ակնոցին մէջէն դիտել իր շըր-
ջապատը, և նետեւուրիւններ հանել: Միամասութիւն է
լաւ արգիւնք սպասել, եթէ աշակերտը միայն գիրքին
մէջ եղածն է որ զոց պիտի սորվի, և թութակի պէս
պիտի արտասանէ զայն նոյնուրեամբ:

Ինչպէս ըստեած է մեր Ա. գիրքին մէջ, «Ուսու-
ցիչն է որ, համար առած ատեն, զանազան հարցում-
ներով պիտի զարգացնէ տղուն զննելու կարողութիւ-
նը», Երկրորդ, սխալ է կարծել թէ աշակերտը ինչ որ
կը կրկնէ, անպայման սորված է: Մնաց որ, սորվելու
պարզացնին իսկ, գարձեալ խնդրական կը մնայ հետե-

Համարը: Տղուն մատզաշ միտքը պէտք է սորվի առանց նիզի եւ հանոյնով: Այլապէս, դասը կը դառնայ առապարհակ աշխատանք, և ո՞չ մէկ իրական արդիւնք ձեռք կը բերուի:

Ահա թէ ինչո՞ւ, առջի թէ այս գիրքերուն մէջ, ամէն բանէ առաջ աշխատած ենք չժանրաբեռնել աըզուն միտքը, ի հարկէ տալով ամէն ինչ որ անհրաժեշտ է և կայ ծրագրին մէջ: Արդէն ուզեցոյց ունեցած ենք կրթական ծրագիրը, և նկատողութեան առած՝ եւրոպական ամէնէն վերջին դասագիրքերը:

21 Յուլիս 1926

Մ. Ա.Ա.Անեան

Պ Ո Ւ Ս

* * *

Ներկայ հասորին չորրորդ ապագրութեան առթիւ, անհրաժեշտ նկատեցինք տալ դասերու ամփոփումը և շարք մը հարցումներ, ինչպէս ըրած ենք Ա. Եւ Բ. գիրքերու նոր ապագրութեանց մէջ:

Միաժամանակ որոշ բարեփոխումներ կատարեցինք, պարունակութեան թէ պատկերներու տեսակէտով: Այս առթիւ անդամ մըն ալ շեշտենք թէ մեր տուած հարցումները դասին ամփոփումը չեն, այլ տեսակ մը խնդիրներ, նպատակ ունենալով աշակերտը մղել մտածելու և տեսնելու:

1 Օգոստոս 1939

Մ. Ա.

Պէտրոսի

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

ԾԱՆՈՑՈՒԹԻՒՆՆԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ

ԵՐԵՔ ՎԻՃԱԿՆԵՐ

Հաստատուն մարմին եւ նեղուկ մարմին.— Քարի կտոր մը և գաւաթ մը ջուր առնենք, և քննենք առնց տարբերութիւնը:

Քարը կրնանք բանել, թելէ մը կտիսել կամ սեղանին վրայ անշարժ պահել:

Այսպէս չէ ջուրը: Զենք կրնար զայն ուղղակի ձեռքով բանել, թելէ մը կտիսել, սեղանին վրայ անշարժ պահել: Եթէ ամսոնի մը մէջ կամ փոս տեղ մը չպահենք, ջուրը կը հոսի, կը թափի:

Քարը պինդ է, չենք կրնար մատով տափակցնել զայն, մինչդեռ կրնանք շատ դիւրութեամբ մեր մատը խօթել ջուրին մէջ, մասերու բաժնել զայն: Կուրելով միայն կարելի է քարին մասերը անշատել իրարմէ: Քարին մասնիկները ամուր բնած են իրար, մինչդեռ ջուրին մասնիկները իրարու վրայ կը սահին, կը հոսին:

Աւելի կարեւոր տարբերութիւն մը: Քարի կտորը ուր որ գնէք, սեղանի վրայ կամ ամսոնի մէջ, միշտ նյյն ձեւը կը պահի: Զուրը այսպէս չէ. ո՛ր ամանին միջ դրուի, անոր ձեւը կ'առնէ:

Ուրեմն, եար ուռու ձեւ ունի, ջուրը՝ ոչ: Առաջինը հաստատուն մարմին կը կոչուի, իսկ երկրորդը՝ նեղուկ:

Քարէն զատ ուրիշ հաստատուն մարմիններ առ կան — փայտ, երկաթ, տպակի և լու: Զէթը, գինին, կտթը, և լու, նեղուկ են:

Հեղուկի մը ծաւալը .— Մարմինի մը գքաւած տեղը՝ անոր ծաւալը կը կոչուի:

Քարի մը կտորը ուր ալ դնենք, միշտ նոյնչափ տեղ կը բռնէ: Զուր՞ն ալ այսպէս է: Ո՛ր ամանին մէջ ալ զրուի, միշտ նոյնչափ տեղ կը գքաւէ:

Պարզ փորձ մը ընենք: Առնենք մինչև բերանը ջուրով լցուած սրուակ մը և փորձենք գոցել խըցանով: Զենք կրնար խցանը վար հրել, առանց մաս մը ջուր թափելու (Պատկեր 1): Ինչո՞ւ, որովհետեւ զուրին ծաւալը չի պակսիր, երբ վար կը հրենք խցանը:

Ուրեմն, կրնանք դիւրութեամբ փոխել զուրին ձեւը, բայց չենք կրնար փոխել ծաւալը:

Հեղուկին մակերեսը .— Սեղանին վը-
րայ գրած եմ չորս ամաններ: Առաւ 1. Երբ խցանը ջինը ջուր կը պարունակէ, երկրորդը՝ նրենք, զուրը գինի, երրորդը՝ ձէթ, չորրորդը՝ կաթ դուրս կը (Պատկեր 2):



Տեսէք, չորս հեղուկներ բուն ալ երեսը հարթ հաւասար է, այսինքն նոյն բարձրութիւնը ունին գետնէն:

Այս տեսակ մակերես-
2. Հեղուկի մը մակերեսը ները կը կոչուին նորիզո-
միւս հորիզոնական և նական:

Ուրեմն, հեղուկ մը ուր ալ գտնուի, իր մակերեսը միշտ կը մնայ հորիզոնական, երբ հանդարտ է, այսինքն չի շարժիր:

Կազային մարմին .— Աման մը ջուր առնենք: Զու-
րը հանդարտ կեցած է, և երբեք չի փորձեր վեր բար-
ձրանալ: Ամանը կտիարիչով մը գոցենք և կրակի

վրայ դնելով եռացնենք ջուրը։ Տեսէ՞ք, կափարիչը սկսաւ շարժիլ։ Զբաշողին է որ կ'ուզէ դուրս ելլել եւ կը ձնչէ կափարիչին վրայ։ Եթէ վերցնէք կափարիչը, շողին վեր պիտի բարձրանայ և պիտի տարածուի ամէն կողմ։

Ուրեմն հիմնական տարրերութիւն մը կայ ջուրին և շողիին միջեւ։ Ջուրը հանգարտ կը մնայ ամանի մը մէջ, ուրիշ խօսքով չի փոխար իր ծաւալը. մինչդեռ շողին անշարժ չի մնար, և միշտ կ'աշխատի աւելի մեծ տեղ զրաւել, բնիքարձակել իր ծաւալը։ Այս յատկութեան համար, կազային մարմինները ծաւալական կը կոչուին։ Այսպէս են օդը, թթուածինը, լուսաւորութեան կազը, բնածխային կազը, ևն։

Կազային մարմինները միւս կը գրաւեն այն տելլը զոր կը տրամադրենք իրենց։ Այսինքն նոյն քանակութեամբ կազ մը կրնայ մեծ աման մըն ալ լեցնել, փոքր աման մըն ալ։ Միայն թէ, փոքր ամանին մէջ գտնուած ատեն, կազը աւելի ուժ, աւելի ննջում կ'ունենայ։

Կազային վեճակին համար փոքրիկ փոքր մը կատարենք. —



Առնենք պարապ գաւաթ մը եւ Յ. — Զուրը չի գլխիվայր դարձնենք ջուրով լեւ բարձրանար գացուն ամանի մը մէջ (Պատկեր Յ)։ Լարին մէջ, անոր

Տեսէ՞ք, գաւաթը ամբողջովին պարունակած օչլեցուեցաւ ջուրով, այլ վերը մնաց դին պատճառաւ մաս մը տեղ որ պարապ կը կարծը այլ տեղուած է օղով։ Ծուենք գաւաթը և ահա կը տեսնէք որ մեծ պլողակներ դուրս կ'ելլեն, իսկ ջուրը ամբողջովին կը լեցնէ փոքր գաւաթը։

Դուրս ելած պղպջակը՝ օդն է, որ նախապէս կ'արդիէր ջուրին բարձրացնումը գաւաթին մէջ։

Ի՞նչպէս գիտէք, օդը կազային մարմին մըն է։
Բնութեան մէջ գտնուած մարմինները միշտ մեզի
կը ներկայանան հաստատուն, հեղուկ կամ կազային
վիճակով։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Մարմինները եւեք վիճակ ունին,
հաստատուն, հեղուկ եւ կազային։ Հաստատուն մար-
մինները ունին որու ձեւ եւ ծաւալ։ Հեղուկները որու
ծաւալ ունին, բայց ոչ որու ձեւ։ Կազայիններն ալ՝ ո՛չ
որու ծաւալ, ո՛չ ալ որու ձեւ ունին։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Քարին ձեւը ի՞նչպէս կը փոխեն։ Զուրի՞նը։
2. Կաթնավառէն լիտր մը կաթ պիտի առա-
նենք։ Ի՞նչ աման տանինք որ շահաւոր ըւ-
լանք, մե՞ծ թէ պզտիկ։
3. Ալիւրը հաստատուն թէ հեղուկ է։ Ի՞նչո՞ւ։
4. Գիտէք թէ հեղուկի մը մակերեսը միշտ հո-
րիզնական է։ Մինչդեռ ծովուն երեսը եր-
բեմն խորդուբորդ է։ Բացատրեցէք։
5. Սձնեակը ծուխով լեցուած է։ Ի՞նչ կ'ըլլայ,
երբ բանանք պատուհանը։ Բացատրեցէք։

ԴԱՍ 2

ԶՐԱԹՈԳԻՆ ՈՒԺ ՈՒՆԻ

Փորձը տեսանք արդէն, կաթսայի մը մէջ ջուր եւ ռացնելով։ Զրաշողին, իբրեւ կազ, կ'աշխատի գուրս ելլեւ, ընդարձակութիւն և որովհետեւ ուրիշ եւք չի գտներ, կափարիչին վրայ կը ճնշէ և կը շարժէ զայն։

Ուրիշ փորձով ալ կարելի է հաստատել թէ ջրաշողին ուժ ունի, թէ յամանի մը մէջ ջուր դըրէք և եռացուցէք։ Եթէ այս միջոցին խիցով մը դոցէք թէյամանին կը տուցը, պիտի տեսնէք որ կափարիչը կը սկսի շարժիլ և նոյն իսկ վար իյնալ։ Զրաշողին էր որ ուրիշ անցք չգտնելով, ուժով մը ճնշեց կափարիչին վրայ և վեր նետեց զայն։

Պէտք է պիտնաք որ ջրաշողին ջուրէն 1700 անգամ աւելի տեղ կը բռնէ։

Շողիին ուժը հաստատելու համար, պարզ փորձ մը կատարեցէք, ինչպէս կը ցուցնէ թիւ 4 պատկերը։

Առէք մէկ ծայրը դոց ապակիէ խողովակ մը եւ ջուրով լիցնելէ յետոյ կրակի վրայ բռնեցէք, մինչեւ որ ջուրը եռայ, Այս միջոցին խցանով լաւ մը դոցեցէք խողովակը և շարունակեցէք կրակի վրայ բռնել։ Շատ չանցած, պիտի տեսնէք որ խցանը ուժով մը դուրս պիտի նետուի։

Եռացած ջուրին շոգին էր որ խցանը դուրս նետեց։




4. Շոգին ուժ ունի

Կ Ի Ռ Ա Ր Կ Ո Ւ Մ Ն Ե Բ

Տեսանք որ շողին ուժ ունի, հնօտում: Մարդիկ այդ ձնչումը կ'օգտագործեն՝ նաւեր, կառքեր և ուրիշ մեքենաներ բանեցնելու համար:

Ասոր համար, ամրափակ կաթսայի մը մէջ երկար ատեն կը տաքցնեն ջուրը: Առաջ եկած շողին խողովակներով կը լեցուի զլանի մը մէջ և առաջ-ետ կը շարժէ գործիք մը, որ միտոց կը կոչուի: Իր կարգին, մխոցը ձողով մը կցուած է մեքենային անիւներուն: Այնպէս որ, երբ
մխոցը շոգիին
ուժովը աջ-ձախ
կը շարժի, անիւն
ներն ալ կը դառ-
նան և մեքենան
կը սկսի բանիլ:


Ինչպէս ըսինք
շողին է որ լին-
դարձակուելով կը
հրէ մխոցը և կը
դարձնէ անիւնե-
րը, Բայց չկար-
ծէք որ սովորա-



5. Եսպին զլանին մէջ լիցուելով
կը շարժէ մխոցը

կան խոհանոցներու մէջ ձեր տեսած շողին կրնայ այդ
գործը կատարել: Այո՛, խոհանոցի շողին ալ ուժ ունի
և կափարիչը վեր-վար կ'ընէ: Բայց անոր ուժը մեծ
չէ և չի կրնար շոգեկառք կամ շոգենաւ բանեցնել:
Շոգեշարժ մեքենաներու մէջ, կաթսան ամեն կաղմէ
ամուր մը զոցուած է. այնպէս որ շողին չի կրնար դուրս
ելել: Երբ ջուրը երկար ատեն տաքնայ, շողին կը
բանտարկուի, կը ձնչէ հեղուկին վրայ, աւելի կը տաք-
նայ և շատ ուժ կը ստանայ:

Ասկէ կը հետեւի թէ՝ շոգեշարժ մեքենաներու կաթսային ջուրը աւելի տաք է, քան խոհանոցի մէջ մեր հացուցած ջուրը:



6. Շոգեկառք

Դիտած էք. շոգենուերը և շոգեկառքերը ի՞նքնաշարժերու նման չեն կրնար ուզած ատենը անմիջապես համբայ ելլել: Պէտք է որ առաջուցնէ կաթսային ջուրը տաքնայ և բաւական ժամանակ անցնի, որպէսզի շոգին տաքնայ եւ գօրաւոր ըլլայ:

Ուրիմն, շոգի մը որեան տաք ըլլայ, այնքան աւելի մեծ ուժ կ'ունենայ:

Շոգենուերու և շոգեկառքերու մէջ՝ հանքածուի կը վանեն, և ոչ թէ փայտ, որովհետեւ փայտին արշած ջերմութիւնը բաւական չէ դօրաւոր շոգի ունենալու համար:

Շոգեկառքը կը բազկանայ բազմաթիւ վակօններէ: Երբ կը ծոսայէ ձամբարդ փոխադրելու՝ կը կոչուի մարդասար: Առեւտրական ապրանք փոխադրողներն ու կը կաչուին բենետաւ:

Շոգեկառքի առջեկ մասը, ուր կը գտնուին կաթսան և մեքենաները, վայրաշարժ (լօֆօմօրիվ) կը կոչուի: Կան շոգեկառքի որ ելեկտրականութեամբ կը բանին: Բնդհանրութէս ժամը 50—60 քիլոմէթր արագութեամբ կ'ընթանան: Եթէ գիծը ուղիղ ըլլայ, ժամը մինչեւ 100—120 քիլոմէթր կը կարին:

Ճեպրնքաց կը կոչուին այն շոգեկառքերը, որոնք
շատ կայտրան կանգ չեն առներ:

Կան նաւեր ու մեքենաներ, որ քարիւզով կը բո-
նին. բայց ասոնց մէջ շոգին չէ որ կը գործածուի,
այլ կազի և օդի խառնուրդ մը:

Ինքնաշարժերու մէջ ալ պէնզին կը գործածեն:

ԱՄՓՈՓՈԽՄ.— Զրառզին ուժ ունի; Այս ուժը կը
գործածեն՝ ողեկառներ եւ այլ մեքենաներ բանեցնե-
լու համար:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Թէյտմանը կ'հռայ և կափարիչը վեր վեր կը
նետուի: Ի՞նչ կ'ընէք որպէս զի կափարիչը քիչ շարժի:

2. Շոգեկառքերու կաթսաները բա՞ց են թէ
գոց: Ի՞նչո՞ւ:

3. Շոգեկառքը կրնա՞յ անմիջապէս ճամբայ ել-
լի: Բացարկեցք:

4. Երկու առն առէք, մէկ մեծ, միւսը փոքր:
Զուրով լեցուցէք և եռացուցէք: Որո՞ւն շոգին առելի
զօրաւոր պիտի ըլլայ: Ի՞նչո՞ւ:



Դ Ա Ա Յ

Ճ Ո Գ Ի Ա Ց Ո Ւ Մ

Աման մը ջուր բաց օդին զրեք քանի մը օր։ Պիտի տեսնէք որ ջուրին մէկ մասը պիտի պակսի. իսկ աւելի ուշ բնաւ ջուր չպիտի մնայ ամանին մէջ։

Դարձեալ թաշկինակ մը թրջնք և օդին պարզենք։ Ատեն մը յետոյ, թաշկինակը բոլորովին կը չորնայ։

Ի՞նչ եղան ամանին և թաշկինակին պարունակած ջուրերը. — Նոգիազան, կազի վերածուեցան։

Եթէ ամանը, փոխանակ բացը զնելու, կրակարանի վրայ զնենք, ջուրը աւելի առատ չոգի պիտի արտադրէ և շուտով պիտի հասնի թաշկինակն ալ կրակարանին վրայ բռնուելով աւելի շուտ կը չորնայ։

Ասկէ կը հատեւի թէ՝ ողիացումի համար զերմութիւն պէս է։ Արդ, բացը դրուած ամանին ջուրը ուրեկէ առաւ պէտք եղած տաքութիւնը։

Արհեւին ջերմութենէն, ըսէք թերեւս։ Բայց նոյն փորձը կրնանք կտրարել ցուրտին ալ, օրինակ ձմբան։

Ուրիշ օրինակ մըն ալ տանք, որպէս զի աւելի դիւրութեամբ պատասխանէք վերի հարցումին։ Զեր մէկ մատը թրջեցէք, յետոյ հովին բռնեցէք։ Մատը շուտով կը չորնայ։ Բայց զովութիւն մըն ալ կը զգաք։

Անգամ մըն ալ քացախի մէջ թաթխեցէք ձեր մատը։ Պիտի տեսնեք որ զովութիւնը կ'աւելնայ։

Առաջին անգամ՝ ջուրն էր որ ձեր մատին վրայ չոգիացաւ. երկրորդ անգամին՝ քացախը։ Այս հե-

զուկները շոգիանալու համար առքութեան պէտք ունին, եւ այդ տակութիւնը ձեւ մատէն առին: Ահա թէ ինչո՞ւ մատը զովացու, քիչ մը պաղեցաւ: Եւ որովհանու քացախը աւելի ուս կը ողիանայ, ասու համար աւելի զովութիւն կուտայ:

Դիտած էք անշուշտ: Երբեմն հիւանդներու ձակտին քացախով թրջուած լաթ կը դնեն: Քացախը շոգիանալով զովութիւն կուտայ հիւանդին, իսկ չաթը շուտով կը չորնայ: Ասոր համար, լաթը արտգ արտգ կը թրջեն:

Այս օրինակներէն յետոյ, այլեւս կրնաք ըսել թէ ամանին ջուրը ուրկէ առաւ իրեն պէտք եղած ջերմութիւնը: — Ինքն իրմէ, այսինքն մնացած ջուրեն:

Կարասներու ջուրը այսպէս է որ պազ կը մնայ: Ջուրը կարասին ձակտիկներէն դուրս անցնելով կը շոգիանայ, և այս ձեռով պազ կը պահէ մնացած ջուրը, ինչպէս որ մեր ձեռքին վրայ շոգիացած քացախը զովութիւն կուտայ մեղի:

Ուրեմն, նեղուկ մը երբ ինքնիրեն ողիանայ, իր անմիջապէս հոգի մարմինները կը պաղեցնէ:

Այս պարագան աւելի որոշակի երեւան կուգայ, եթէ ջուրի և քացախի փոխարէն քանի մը կաթիւ եթեր կաթեցնենք մեր ձեռքին վրայ: Եթերը, իր աւելի ցեղական հեղուկ, արագօրէն պիտի շոգիանայ, այսինքն շատ ջերմութիւն պիտի առնեն մեր ձեռքեն եւ հետեւաբար շատ պիտի զովացնէ զայն:

Ներարկումներու տաեն, որպէս զի հնմական ցառ չզգայ, եթերով թրջուած բամպոկ կը դնեն մարմին այն մասին վրայ, ուր ներարկում պիտի կատարուի: Եթերին շոգիացումը այնքան պազութիւն կուտայ, որ մարմին այդ մասը գրեթէ կը թմրի և չի զգար ասեղին պատճառած ցաւը:

Երեսով կարելի է ջուրը պաղեցնել: — Աման մը ե-

թերով լեցնենք, և մէջը գնենք քիչ մը ջուր պարու-
նակող փորձանօթ մը։ Փքոցով
ալ անդադար օդ տանք եթերին։
Պիտի տեսնենք որ, շատ չան-
ցած, ջուրը պիտի պաղի։

Եթերին արագ շոգիացումն է
որ ջուրը պաղեցուց։ Իսկ մեր
տուած օդը նպաստեց շոգիացու-
մը արագացնելու։

Երկու ձեւով շոգիացում տե-
զի կ'ունենայ։ — զոյսիացումով
և եռացումով։ Առաջին պարա-
գային, միայն հեղուկին մակե-
րեսէն շոգի կ'արտադրուի, իսկ
եռացած ատեն՝ ամբողջ զանգուածէն։

Բոլոր կազերու նման, զրածողին ալ աշխով չի տես-
նիւիր։ Այն որ կը տեսնենք եռացած կաթսաներու վը-
րայ, շոգի չէ, այլ ջուրի մանր կաթիլներ։ Ուրիշ խօս-
քով, ողին միայն պաղած ատեն տեսն տեսանելի է։

Ուրիշ փորձ մը։ — Բամպակով փաթթենք ջերմա-
չափի մը ընդունարանը և քանի մը կաթիլ եթեր լեց-
նենք բամպակին վրայ, ի՞նչ կը տեսնենք։ — զերմա-
չափը սկսաւ վար իջնել։ Ուրեմն ջերմաչափը պա-
ղեցաւ։

Շոգիանալու համար, եթերը տաքութիւն առաւ
ջերմաչափէն եւ ասոր համար սնդիկը պաղելով վար
ի չաւ։

Քրտինքն ալ այսպէս է, Շոգիանալով, մեր մարմ-
նէն տաքութիւն կ'առնէ և կը պաղեցնէ զայն։ Այս
պաղութիւնը կրնայ վտանգաւոր ըլլալ։ Հետեւարար,
քրտնած ատեն հովին գիմաց մնալու չէ։ Լաւագոյն է
անմիջապէս փոխել ճերմակեղէնը։



6. Եթերի շոգիացու-
մով՝ ջուրը կը սառի

Կ Ի Ռ Ա Ր Կ Ա Խ Մ Ն Ե Բ

Երկաթէ ձողի մը ծայրը բոցի վրայ բռնենք։ Շատ
չանցած, ոչ միայն այս ծայրը կը տաքնայ, այլ եւ
միւս ծայրը։ Եւ այն առ
տիճան՝ որ չենք կրնար
ձեռքով բռնել։


Այս անգամ ալ ածուխի
կտորի մը վրայ կատարենք
նոյն փորձը։ Ածուխին մէկ
ծայրը կրակին մէջն է, կ'այ-
րի։ բայց նորէն կրնանք բռնել միւս ծայրը, առանց
մեծ տաքութիւն զգալու։

Ուրեմն երկաթը և ածուխը նոյն գիւրութեամբ
ջերմութիւն չեն հաղորդեր։ Երկաթը լաւ հաղորդիչ է,
իսկ ածուխը՝ վատ հաղորդիչ։
Բոլոր մետաղները լաւ հա-
ղորդիչ են. իսկ փայտը,
ապակին, մետաքսը, բամ-
պակը, եւայլն՝ վատ հա-
ղորդիչ։ Հեղուկները, բացի
սնդիկէն, վատ հաղորդիչ
են. կաղայիններն ալ աւե-
լի վատ հաղորդիչ են։

Մետաղներուն մէջ ամէնէն հաղորդիչը արծաթը և
պղինձն են։ Ասոր համար խոհանոցի սաները պղինձէ
կը չինեն։

Հիմա ընդհանրապէս կը զործածեն ալիւմինիումէ
ամաններ, որոնք լաւ հաղորդիչ են, և միւս կողմէ
պղինձն նման շուտով չեն ժանդուիրիք։

Երկաթագործի զործիքներուն կոթն ալ փայտէ կը




7. Երկարը կը տաքնի ձեռքը



8. Ածուխի կտորը չի
տաքնի ձեռքը

շինեն, որովհետեւ երկաթը վատ հաղորդիչ է՝ տաքութեան համար:

Հագուս. — Մեր հագուստները մեզ կը պաշտպանեն ցուրտին դէմ: Այս պաշտպանութիւնը տեղի կ'ունենայ երկու ձեւով: Նախ՝ մեր հագուստները շինուած են բամպակէ, բուրդէ, կտաւէ և մետաքսէ, որոնք վաս հաղորդիչ են, և թող չեն առը որ մեր մարմբնին ներփակ զերմուրիւնը զերպուրիւնը դուրս ելլի: Երկը՝ ընչ որ գլխաւորն է, — հագուստին թեւերուն մէջտեղը



9. Զերմանոց

օդ կայ, որ շատ աւելի վատ հաղորդիչ է, իրըև կազային մարմին:

Ամբան ալ, հագուստին դերն է չթողուլ որ գուրսի տաքութիւնը շատ ներս անցնի մեր մարմնէն: Ճերմակ հագուստները աւելի յարմար են այս տեսակէտով:

Լուսաւոր եւ խաւար զերմուրիւն: — Ըսինք թէ ապակին ալ վատ հաղորդիչ է: բայց գիտէք որ արեւի ճառագայթները կ'անցնին ապակիէն, իսկ այդ ճառագայթներուն մէջ տաքութիւն կայ: Ուրեմն ապակին ալ ջերմութիւն կը փոխադրէ:

Այո՛, և շատ մեծ քանակութեամբ: Բայց զանազանութիւն մը պէտք է զնել արեւի ճառագայթներուն տաքութեան և օրինակի համար վառարանին տըւած տաքութեան միջեւ: Առաջինը լուսաւոր տաքութիւն է, իսկ երկրորդը՝ խաւար: Լուսաւոր ջերմութիւն

Նը կ'անցնի ապակիէն, իսկ խաւար ջերմութիւնը՝ ոչ։
Այս յատկութենէն կ'օգտուին պարտիզանները։
Դարնան, զանգապակիի տակ կը դնեն ծաղիկ մը, ո-
րուն աճումը կ'ուզեն փութացնել։ Լուսաւոր ըլլալուն
համար, արեւին ջերմութիւնը կ'անցնի ապակիին մէ-
ջէն և կը տաքցնէ բոյսը։ Բայց յետոյ դժուարութեամբ
դուքս կ'ելլէ, որովհետեւ խաւար ջերմութեան կը
փոխուի, իսկ ապակին վատ հաղորդիչ է այս տեսակ
ջերմութեան համար։

ԱՄՓՈՓՈՒՄ.— Շոգիանալու համար հեղուկ մը
պէտք ունի ջերմուքեան։ Երբ դուրսէն ջերմուքիւն
չտանք, հեղուկը բովի մարմիններէն կ'առնէ պէտք եղած
ջերմուքիւնը։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ջեր ձեռքը անգամ մը ջուրով լուացէք, ան-
գամ մըն ալ՝ քօլօնիայի ջուրով։ Ո՞ր պարագային ա-
ւելի զովութիւն կը զգաք։ Ինչո՞ւ։
2. Շոգին ե՞րբ կը տեսնուի։
3. Ամպերը կը տեսնուի՞ն, Բացատրեցէք։
4. Թաց լաթ մը փռեցէք, Ե՞րբ կը տեսնէք բար-
ձրացող շոգին, ամառոք թէ ձմեռը։ Ինչո՞ւ։
5. Լաթ մը ե՞րբ շուտ կը չորնայ, ծալուած վի-
ճակո՞վ, թէ փռուած ատեն։
6. Եռացած ջուրով լեցուն գաւաթի մը մէջ դը-
րէք երկու գգալ, մէկը արծաթէ, միւսը՝ պարզ մետա-
ղէ։ Ո՞րը շուտ կը տաքնայ։
7. Ի՞նչպէս կրնաք հաստատել թէ արեւի ջերմու-
թիւնը ապակիէն ներս կ'անցնի։
8. Ի՞նչ պիտի ըլլայ, եթէ մեր սենեակներու-
պատուհաններուն երկաթ անցընենք, ապակիի փո-
խարէն։


ԴԱՍ 4

ՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

Մարմինները կրնան մէկ վիճակէն միւսը անցնիւ,
առաքնալով կամ պաղելով:

Զուրը հեղուկ է, բայց տաքնալով չոգիի կը վերածուի, կազային վիճակ կը սասանայ: Պաղելով առ սառ կը դառնայ, նաստառուն կ'ըլլայ:

Հակառակն ալ կը պատահի: Ամպերու չոգին պաղելով անձրեսի կը վերածուի: Եւ կամ եթէ պաղ պընակ մը բռնէք կաթսայէն գուրս ելած չոգիին վրայ, կը տեսնէք որ պատկին վրայ ջուրի կաթիներ կը դոյնան: Շոգին եր որ պաղելով նեղուկ դարձաւ: Նոյնպէս սառոյցը հալելով հեղուկի կը վերածուի:



10. Հաստատուն Սառոյցը հալելով ջուրը տաքնալով
վիճակ (սառոյց) ջուր կ'ըլլայ չոգիի կը վերածուի

Կրնանք նոյն փորձը կատարել նաև ուրիշ մարմիններու, օրինակ երկաթի վրայ. միայն աւելի շատ ջերմութեան պէտք կայ:

Թափծու երկաթ պատրաստելու համար, հողին տակէն հանուած խառն երկաթը՝ հանածոն, զօրաւոր հնոցներու մէջ կը տաքցնեն: Հանածոն կը հալի, եւ որպէսեաւ երկաթը աւելի ծանր է միւս նիւթերէն, կը հաւաքուի հալոցին տակ: Ասկէ ալ՝ հալած երկա-

թը կը վազէ կաղապարներու մէջ, ուր կը սառի եւ
կը պնդանայ:

Տպագրութեան տառերն ալ այսպէս կը պատրաս-
տեն: Կապարը ուրիշ մեաաղի մը ճետ կը հալեցնեն, և
մասնաւոր կաղապարներու մէջ կը թափեն: Հեղուկը
պաղելով, կաղապարին ձեւը կ'առնէ, տպագրական
տառի կը վերածուի:

Ինչպէս ըսինք, միայն ջուրը չէ որ կրնայ մէկ
զիմակէն միւսը անցնիլ: Բազմաթիւ ուրիշ մարմին-
ներ ալ կը փոխեն իրենց զիմակը, երբ զանոնք տակ-
ցրենք, պալեցնենք կամ նետենք պիտի եղածին չափ:

Օրինակ, սա անտեսանելի օդը կրնանք փառաւո-
րապէս նեղուկի վերածել, մէկ կողմէ պաղեցնելով,
միւս կողմէ ճնշելով:

Նեղուկ օդը շատ կը գործածուի ճարտարարուես-
տի մէջ և մասնաւոր ամաններով կը պահուի, որպէս-
զի շուտով չողիքանայ:

Նոյն ձեւով հեղուկի կը վերածեն նաև թթուածի-
նի և ջրածինի նման կազեր:


Փայտի և թուղթի նման կարգ մը մարմիններ
եթէ հեղուկի չեն կրնար վերածուիլ, պատճառը այն է
որ ջերմութիւնը կը քայլայէ զանոնք:

Թօրում: — Բնութեան մէջ զանուած ջուրերը ընդ-
հանրապէս զուտ չեն. երբեմն նոյն իսկ վասակար
նիւթեր կը պարունակեն. մինչդեռ յաճախ զուտ ջուրի
պէտք կայ, մասնաւոնդ գեղերու պատրաստութեան մէջ:

Զուտ ջուր պատրաստելու շատ գիւրին միջոց մը
կայ: Զուրը կ'եռացնեն կաթսայի մը մէջ, որուն վը-
րայ գարձդարձիկ և երկար խողովակ մը հաստատ-
ուած է: Առաջ եկած ջրաշողին, խողովակներէն ան-
ցած ատեն, կը պաղի և կը թափի ուրիշ ամանի մը
մէջ, իբրեւ հեղուկ:

Եռացման ընթացքին, ջուրին մէջ զանուող նիւ-
թերը չեն շողիքանար, այլ կաթսային յատակը կը մը-
նան. Ուրեմն ջրաշողին ուրիշ նիւթ չի պարունակեր,
և սառելով կը վերածուի զուտ ջուրի:

Այս գործողութեան՝ բորում կ'ըսեն, իսկ առաջ եւ կած ջուրին ալ՝ բորեալ ջուր: Թորումը կը կատարուի այամպիի միջոցաւ: Նոյն ձեւով կը թորեն գինին եւ ուրիշ հեղուկներ՝ ալքօլ պատրաստելու համար:



11. Այամպի

ԱՄՓՈՓՈՒՄ.— Տաքնալով կամ պաղելով, կարգ մը մարմիններ կը փոխեն իրենց վիճակը: Զուտ ջուր ունենալու համար, սովորական ջուրը կը տոգիացնեն եւ տոգին կը պաղեցնեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ամէն մարմին կրնա՞յ հալիլ: Օրինակ՝ ֆոյտը:
2. Մեզմօրէն փչեցէք ապակիի մը, հայելիի մը վրայ: Բացատրեցէք ձեր տեսածը:
3. Զմեռ ատեն փչեցէք օդին մէջ: Ամառ ատեն փչեցէք և բացատրեցէք երկուքին տարբերութիւնը:
4. Ամառ ատեն, պաղ ջուրով լեցուած սրուակ մը կը ծածկուի շոգիով: Պատճառը:

ՊԱՍ 5

Օ Դ

Ոգը չենք աեսներ, բայց կրնանք զգալ անոր գութիւնը։ Երբ ձեր ձեռքը երկարէք, բան մը չէք զգար. բայց հովհար մը եթէ շարժէք ձեր դէմքին առջեւ, պաղութիւն մը կը զգաք։ Օդն էր որ շարժելով հով առաջ բերաւ։


Գիտէք որ երբ սենեակի մը դուռն ու պատուհանները բանանք, հոսանք մը կը սկսի, հով կը փէէ։ Օդն է որ արագօրէն շարժելով առաջ բերաւ այս հովը։

Առէք շիշ մը և գլխիվար դարձուցէք ջուրով լիցուն ամանի մը մէջ։ Շիշը չի լեցուիր, որքան աւ խորը ընկզմէք։ Ուրեմն բան մը կայ շիշին մէջ, որ արգելք կ'ըլլայ ջուրի մուտքին։ Օդն է այդ արգելքը։

Պատկերին մէջ ցոյց տրուած ձեւով ծռեցէք շիշը և ահա մէջը ջուր կը լեցուի։ Միեւնոյն ատեն շիշին բերնէն պղպջակներ դժուրս կուգան, ձայն մը հանելով։ Օդն է որ այսպէս ձայն հանելով դուրս կ'ելէ և թող կուտայ որ ջուրը ներս մտնէ։

Ուրիշ փորձ մը կատարենք։ Զագարով ջուր լեցնենք ամանի մը մէջ։ Տեսէ՞ք, ամանը չլեցուած, ձագարը լեցու, և ջուրը շատ քիչ կը վազէ։ Իսկ եթէ ձագարով ամբողջովին գոցինք ամանին բերանը, այն ատեն բնաւ ջուր չի վազեր։ Քիչ մը վերցնենք ձագարը. — Ջուրը սկըսու առատորին վազել։

Պատճառը գուգալ կրնաք ըսել։ Առաջ՝ ամանի մէջի օգը բանտարկուած էր և թող չէր տար որ ձագարին ջուրը վար վազէ։ Իսկ երբ ձագարը քիչ մը վեր հանեցիք, ամանի օգին մէկ մտու դուրս ելաւ քովերէն և այսպէս պակսեցաւ արգելքը։



12. Օդի պղպջ-
ջակներ դուրս
կ'ելին տիտեն

Յիշենք ուրիշ օրինակ մը, զոր ամէն օր կը տես-
նէք: Ուշադրութիւն ըրա՞ծ էք ջրկերներու գործածած
ջուրի տակառներուն. անոնց վրայ՝ մէկի փոխարէն
երկու ծակ կայ:


Գիտէք պատճառը: Եթէ մէկ
ծակ ըլլար, տակառը շատ դժ-
ւարութեամբ պիտի լիցուէք, ո-
րովհետեւ մէջի օդը արգելք պի-
տի հանգիսանար ջուրի մուտքին:
Մինչդեռ երբ ծակերը երկուք
են, մեկին ջուր լիցուած տան,
միւսին ալ օդ դուրս կ'ելլի:

Դարձեալ նոյն պատճառով է
որ լիցուն թիթեղէ մը քարիւղ
վազցնելու համար, թիթեղին
վրայ իրկու ծակ կը բանան: Կա-
րելի է մէկով ալ քարիւղ վազ-
ցընել, պայմանով որ ծակը լայն
ըլլայ: Այս պարագային՝ երբ մէկ կողմէ քարիւղ կը
վազէ, միւս կողմէ օդը ծակէն ներս կը մտնէ և կը
ճնչէ մէջի քարիւղին վրայ:

Օդը ծանր է. — Օդն ալ քարի և ջուրի նման
մարմին է և տեղ կը բռնէ, ծաւալ ունի: Ասկէ զատ,
ծանր ալ է:

Սակայն ի՞նչպէս չափել այս ծանրութիւնը: Քարի
կտոր մը կշռելով կրնանք զիտնալ թէ ո՞րչափ ծանր է «
Զուրին համար կարելի չէ նոյն միջոցին դիմել»: Ասոր
համար աման մը՝ նախ պարապ, յետոյ մէջը ջուր լի-
ցընելով կը կշռենք: Երկու կշռուներու տարբերութիւ-
նը՝ ջուրին ծանրութիւնը կը ցուցնէ մօտաւորապէս:


Չե՞նք կրնար արգեօք օդն ալ այս ձեռով կշռել:
Բնականարար ո՛չ, քանի որ պարապ կարծուած աման
մը օդով լիցուն է. որով պէտք է պարպել ամանի մը



13. Ջուրը դուրս կը
վանի սրուակին օդը.
օդն ալ կը շարժե բացը

օդը յետոյ կշռել զայն։ Ասոր համար դիւրին միջոց
մը կայ։

Ապակիէ ամանի մը մէջ քիչ մը ջուր դնենք և
եռացնենք։ Առատ շոգի ելած ատեն, ամանին բերանք
խիցով գոցենք և ամանը վերցնենք կրակին վրայէն։
Որպէս զի բոլորովին ապահով ըլլանք, լաւագոյն է
խիցին դուրսի երեսը կնքամոմով պատել։



14. Մրուակը զոց է եւ Մրուակը բաց է եւ աւելի ծանր
մէջը գրերէ օդ չկայ որովհետեւ մէջը օդ կայ

Հիմա ըսէք թէ այս ամանին մէջ օդ կա՞յ։ Ան-
շուշտ ո՛չ։ Եռացումի ատեն, արտադրուած ջրաշոգին
դուրս վանեց ջուրի մէջի և վրայի օդը և անոր տեղը
բռնեց։ Որով ամանին մէջ միայն ջուր և ջրաշոգի մը-
նաց։ Իսկ երբ կրակը մարեցինք, ջրաշոգին ալ պաղե-
լով ջուրի վերածուեցաւ։ Հետեւաբար ջուրի վրայի
մասը մնաց պարապ, այսինքն առանց օդի։

Այս վիճակին մէջ կը կշռենք ամանը։ Յետոյ կը
բանանք խիցը։ Ի՞նչ կը պատահի։ գուրսի օդը, պա-
րապ տեղ գտնելով, ամանին մէջ կը լեցուի։

Եթէ անգամ մըն ալ այս վիճակին մէջ կշռենք ա-
մանը, կը տեսնենք որ ծանրութիւնը քիչ մը կ'աւել-
նայ։ Դուք ալ կրնաք ըսել պատճառը։ Առաջ միայն
ամանը և ջուրը կային։ Իսկ հիմա դուրսէն օդ ալ ա-
ւելցաւ անոնց վրայ։ Որով կշռին մէջ մեր տեսած
տարբերութիւնը՝ օդին ծանրութիւնն է։

Փորձով հաստատուած է որ մէկ լիդք օդը մէկու-
կէս կրամէն քիչ մը պակաս կը կշռէ: Ուրեմն մթնո-
ւրաց ահագին ծանրութիւն ունի: Բայց ի՞նչպէս կ'ըւ-
լայ որ այդ ծանրութիւնը չենք զգար: Պատճառը այն
է որ օդ կայ մեր շուրջը և մարմնին ամէն կողմը:
Այս ձեւով օդին ննումները կը չկոխացնեն իրաց:

Երկրագունդը պատող օդին ամբողջութիւնը մըր-
նոլորտ կը կոչենք. անոր ճնշումն ալ՝ մբնոլորտական
ննում:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Օդը չի տեսնուիր, բայց կը կազմէ
կազի պղպջակներ որոնք կը տեսնուին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Թիւ 13 պատկերին փորձը բացատրեցէք:

2. Երբ նոյն փորձին մէջ սրուակի խիցին վրայ
ծակ մը բանանք, փորձը պիտի յաջողի՞: Պատճառը:

3. Ապակիէ սրուակ մը ջուրով լեցուցէք, բայց
քիչ մը պարապ ձգելով բերանը գոցեցէք և դարձու-
ցէք սրուակը: Ի՞նչ կը տեսնէք:

4. Ջուրով լեցուն սրուակ մը գլխիվար դարձու-
ցէք: Ինչո՞ւ ջուրը շարունակ չի հոսիր, այլ ընդհատ,
ընդհատ:

5. Թուղթէ խողովակ մը շինեցէք և մէկ ծայրը
լաւ մը գոցեցէք: Միւս ծայրէն փչեցէք, յետոյ շունչ
առէք: Ի՞նչ կը տեսնէք: Բացատրեցէք:

Դ Ա Ա 6

Օ Դ Ի Ն Ճ Ն Ե Ո Ւ Մ Ը

Հաստատուն մարմիններուն ծանրութիւնը կրնանք զգալ, առանց զանոնք կշռելու: Երբ քարի կտոր մը բոնենք, մեր ձեռքին վրայ կը զգանք ծանրութիւնը: Յետոյ, երբ քարը բուրդի վրայ դնենք, բուրդը կը ձնշուի, վար կ'իջնէ:

Զուրին ձնշումն ալ այս ձեւով կրնանք հասկնալ: Քառչուէ աման մը երբ ջուրով լեցնենք, ամանը կը սկսի ուռիլ: Զուրին ձնշումն է որ կ'ուռեցնէ ամանը:

Օգն ալ քարի և ջուրի նման ձնշում ունի: Պարզ փորձով մը կրնանք ուղղակի երեւան բերել այս ձընշումը:




15. Երբ օդը ծծուի, ջուրը վեր կը բարձրանայ. դուրսի օդին ննեման տակ

Առնենք աման մը ջուր, ապակիէ անօթ մը և ծայրը գարծած խողովակ մը: Խողովակին դարձած ծայրը անօթին մէջ դնենք, և անօթը գլխիվար շըրջենք ջուրին մէջ: Յետոյ սկսինք խողովակին միւս ծայրէն ծծել: Զուրը կը սկսի կամաց կամաց բարձրանալ անօթին մէջ:

Բացատրենք այս փորձը։ Գիտէք որ երբ գաւաթ
մը գլխիվար դարձնենք աման մը ջուրի մէջ, ջուրով
չի լեցուիր։ Ինչո՞ւ .— որովհետեւ գաւաթի օդը ար-
դեւք կ'ըլլայ ջուրին բարձրացման։ Սակայն մեր փոր-
ձին մէջ այսպէս չեղաւ և վեր բարձրացաւ։ Կը նշա-
նակէ թէ խողովակին ծայրը ծծելով դուրս հանեցինք
անօրին օդը։ Միայն թէ ջուրը ինքնիրին վեր չի բար-
ձրանար . ուժ մը պէտք է՝ բարձրացնելու համար։ Այդ
ուժը դուրսի օդն է, որ ամանին երեսին վրայ ննչեց եւ
ջուրը անօրին մեջ մղեց։ Առաջ ալ կար գուրսի օդի
այս ճնշումը . բայց ա-
նօթի մէջի օդը կը դի-
մադրէր այս ճնշումին և
թող չեր տար որ ջու-
րը վեր ելէ . Երբ խողո-
վակին ծայրէն ծծեցինք,
անօթին մէջ զտնուած
օդին մէկ մասը գուրս ե-
ւաւ . իսկ միւս մասը
չկրցաւ այլեւս դիմադ-
րել գուրսի օդի զօրաւոր
ճնշումին։

Աւրիշ փորձեր ալ ը-
նենք, որպէս զի աւելի
լաւ հասկնանք օդին ճն-
շումը։ Պատկերին մէջ
ցոյց տրուած ծեւով գա-
ւաթ մը, աման մը եւ
երկու խողովակ առնենք։
Գաւաթին մէջ ջուր եւ
ամանին մէջ օդ կայ։ Եթէ սկսինք ամանին օդը ծծել,
գաւաթին ջուրը՝ գուրսի օդին ճնշման տակ, կը սկսի
խողովակին մէջ բարձրանալ և ամանին մէջ լեցուիլ։



16. Գաւաթին ջուրը, գուր-
սի օդին ննչման տակ, խո-
ղովակին վեր բարձրանալով
կը լեցուի ամանին մեջ, ուր
օդը անօրացած է




Ուրիշ փորձ մը :

Խողովակի մը մէկ ծայրը ջուրի
մէջ դնենք և միւս ծայրէն ծծենք
օդը : Ջուրը պիտի սկսի վեր բար-
ձրանալ : Այս միջոցին մատով զո-
ցենք վերի ծայրը , և խողովակը
ջուրէն հանելով օդին մէջ բռնենք :
Պիտի տեսնենք որ ջուրը վար չպի-
տի թափի , մինչեւ որ մատը խո-
ղովակին բերնէն չքաշենք :

17. Քանի մատը այս տեսակ խողովակներով օշարակ
վրան է՝ ջուրը կը լեցնեն գաւաթներու մէջ ,
չի բափիր Տակաւին շատ մը ուրիշ փորձե-
րով ալ կարելի է հաստա-

տել օդին ճնշումը , Օրի-
նակ տակառէ մը հեղուկ
փոխադրել ուրիշ տեղ մը ,
առանց տակառը շարժելու :
Ասոր համար կը գործածեն
երկու անհաւասար թեւով
խողովակ մը , որ սիֆոն կը
կոչուի :



18. Սիֆոն

Սիֆոնով հեղուկ փոխադրելու համար , ինչպէս կը
ցուցնէ թիւ 18 պատկերը , նախ երկայն թեւը կը դը-
նեն այն ամանին մէջ : ուր կ'ուզեն հեղուկ վազցնել :

Յետոյ այդ թեւին ծայրը բերենով կը ծծեն , մինչեւ
որ հեղուկը կը վազէ : Այս վիճակով , խողովակին ծայրը
զգուշութեամբ կ'իջեցնեն ամանին մէջ : Հեղուկը այլ-
եւս կը սկսի ինքնաբերաբար նոսիլ :

Դիւրին է հասկնալ պատճառը : Օդի ննջումն է որ
կ'ազդէ վերի ամանին վրայ եւ հեղուկը կը մղէ միւս
ամանը :

Պայման է որ սիֆոնին թեւերը անհաւասար ըլլան:


Թունաւոր հեղուկներու փոխադրութեան համար,
այնպիսի սիֆոն մը կը գործածեն որ թոյնը մարդուն
բերանը չէցուի:

Կ Ի Ր Ա Ր Կ Ո Ւ Մ Ն Ե Ր

Զրիան.— Զրհանով հորերու ջուրը վեր կը հանեն:
Զրհանին տակը կայ խողովակ մը, որ մինչեւ հորը,
ջուրին մէջ իջած է:

Եթե մխոցը քանի մը անգամ վեր վար շարժենք,
խողովակին օդը կը պարպուի, և հորին ջուրը կը սկսի
վեր ելլել:

Զանազան տեսակ ջրհաններ կան. միայն թէ հո-
րին խորութիւնը 8 մէթրէն աւելի բլալու չէ:




19. Զրիան

Տակառի մը հեղուկը ծորակէն չի վազեր, եթէ
վրայի ծակը չբանանք: Եթէ ծորակը բաւականաչափ
լայն ըլլայ, այն ատեն խնդիրը կը փոխուի, ջուրը վա-

զած տաեն՝ ծդն ալ տակառէն ներս կ'անցնի և ձնչեւով կը վազգնէ ջուրը:


Գրեխա. — Գրեխուը պարզ գործիք մըն է, որով զանազան գեղեր կը ներարկեն: Կը բազկանայ տպակիէ խոզովակիէ մը և միսոցէ մը: Երբ գրեխին մէկ ծայրը ներարկեւի հեղուկին մէջ դնենք և միսոցը քաշենք, հեղուկը կը սկսի վեր:



20. Գրեխս

բարձրանաւ: Այս գիրքին մէջ հեղուկը վար չի թափիր, որովհետեւ օդ չկրցաւ ներս անցնիլ գրեխին նեղ բերանէն: Հեղուկը վազգնելու համար, պէտք է մընոցը հրել:

Նրահամար. — Ամէնքդ ալ տեսած էք այս պըզտիկ գործիքը, որով կաթիլ կաթիլ գեղ կ'առնուի որբւակէ մը: Պղափկ և սրածայր խոզովակ մըն է: Լայն բերանը կը վերջանայ ձգախէժէ խոզովակով մը: Երբ ձգախէժը սկզբենք, խոզովակին օդը դուրս կ'ելլէ և



տեղը հեղուկ ներս կը մըտնէ: Յետոյ ձգախէժը կամաց կամաց սեղմելով, կըրնանք մեր ուզածին չափ կաթիլ կաթեցնիլ: Նրահամար կ'ըսեն, որովհետեւ անով կարելի է համրել կաթիլները, շիրերը: Կազմութիւնը գրեխի կը նմանի:

21. Հեծանիւի խտացուցիչ

Խտացուցիչ. — Ֆուրալի գնդակները և հեծանիւի լասրիները ուսեցնելու հա-

մար պղտիկ գործիք մը կը գործածեն: Խօսցուցիչ
կըսեն այս գործիքին: Մխոցը վեր վարժելով,
դաւրսի օդը կը լիցուի գնդակին մէջ և կ'ուսեցնէ դայն:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Օդն ալ ծանր է բարի եւ ջուրի նը-
ման եւ հնեում ունի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Օ՞քը ծանր է թէ ջուրը: Կշիռք չունիք, ի՞նչ-
պէս կրնաք հաստատել ասիկա:
2. Ջուկը ինչո՞ւ չի զգար ջուրին ձնշումը:
3. Թուղթէ գունդ մը փշեցէք և ուսեցուցէք:
Զեռքով սեղմեցէք գունդին բերանը և ուժգնօրէն
փակցուցէք սեղանին: Ի՞նչ պիտի պատահի: Բացա-
տրեցէք:
4. Ինքնաշարժի անիւ մը կը պայթի: Բացատրե-
ցէք տեղի ունեցածը:
5. Լասթիք խողովակ մը առէք և սիֆոնի փորձը
կատարեցէք:
6. Շթահամարով ջուր քաշեցէք գաւաթէ մը:
Ո՞ր պարագային շատ ջուր կրնաք քաշել: Բացա-
տրեցէք:
7. Ջեր բերանը դոցեցէք և փշեցէք: Ի՞նչ կ'ը-
լայ ձեր դէմքը:

Դ.Ա.Ա. 7


ՕԴԸ ԻՆՉԵՐԵ՞ ԿԸ ԲԱՂԿԱՆԱՅ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐՈւ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԻՆ մէջ արդէն սորվեցանք թէ օգը երկու տեսակ կազէ կը բաղկանայ — բրուածին և բուակածին: Օդին թթուածինն է որ կ'այրէ փայտն ու ածուխը, ինչպէս նաև լամբարին քարիւղը: Վառարանը կը մարի, եթէ դուռը կամ խոզվակին բանալին գոցենք: Լամբարն աւ չի վառիր, եթէ շիշին վրայ պնակ մը դնենք, կամ վարի ծակտիքները գոցենք լաթի կտորով մը:

Երկար մոմ մը ջուրով լեցուն ամանի մը մէջ դնենք և վառենք: Շիշ մըն ալ մոմին վրայ բռնենք, մինչեւ ջուրին մէջ իջեցնելով զայն: Շատ չանցած, մոմը պիտի մարի: Միեւնոյն տաեն ջուրը շիշին մէջ պիտի խուժէ: Ուշադրութիւն ըրէք, չի տին ջուրը աւելի բարձր է դուրսի ամանին ջուրէն:

Փորձէն առաջ, ջուրը չէր բարձրանար շիշին մէջ, որովհետեւ օթեին օդը եւ գուրսի մբնոյուրական նեռումը իրարու հաւասար էին: Մինչդեռ հիմա ջուրը վեր բարձրացաւ շիշին մէջ. կը նշանակէ թէ այդտեղի օդին մէկ մասը պակսեցաւ եւ չկրցաւ դիմանալ դուրսի օդի նեռումին:

Չեղի ծանօթ ուրիշ փորձ մըն աւ ընենք: Յաճախ



22. Մոմը վառուելով, օդին մէկ մասը կը սպառի եւ տեղը ջուր կը լեցուի

ԿԸ տեսնէք ո՞ր տուներու մէջ ապակի (վանքուզ) կը փակցնեն հիւանդի մարմնի մէկ մանին։ Եթէ ապակին ուղղակի դնենք մեր թեւին վրայ, ինքնիրեն չի կենար և վար կ'ինայ, երբ թեւը շարժենք։ Կտոր մը բամպակ այրենք ապակիին մէջ, և այնպէս դնենք մեր թեւին վրայ։ Ի՞նչ կը տեսնէք. — ապակին ամօւր մը փակաւ միսին և դժուարաւ կը բաժնուի։ Միեւնոյն ատեն մորքը ուռեցաւ։

Առաջ՝ օդ կար ապակիին
մէջ և կը դիմագրէր դուրս
սի ճնշումին։ Մինչդեռ
բամպակին այրելովը, օդին 23. [Ապակի (վանքուզ)
մէկ մասը պակսեցաւ, եւ
այլեւս չկրցաւ դիմագրել դուրսի ճնշումին։




Այս երկու փորձերն ալ ցոյց կուտան թէ՛ երբ մարմին մը այրի, օդին մէկ մասը կը պակսեցնէ։ Արդեօք կարելի՛ է աւելի այրելով բոլորովին սպառել օդը։ Կրկնեցէք մոմին փորձը, և ձեր ուղած հաստութեամբ ու երկայնութեամբ մոմեր առէք։ Պիտի տեսնէք ո՞ր ջուրը միշտ նոյն բարձրութեան պիտի հասնի եւ երլեկ չպիտի կարենալ լեցնել տիր։ Բաեւ է թէ շիշին մէջ կը մայ օդին մէկ մասը։ այլապէս շիշը ամբողջովին պիտի լեցուէր ջուրով։

Շիշին մէջ մնացած մասը՝ բորակածին է։ Մոմը այրելով՝ միայն թթուածինը կը սպառէ, իսկ բորակածինը կը մնայ։

Հինգ լիբր օդին մեկ լիբրը բրուածին է, չորսը բորակածին (ազօր)։ ×

Թրուածինի օգտակարութիւնը. — Առանց թթուածինի ո՞չ մարդ կ'ապրի, ոչ կենդանի, ոչ ալ բոյս։ Երկու զանգապակիներու տակ մոմ մը և թռչուն մը դը-

նենք, ինչպէս ցոյց տրուած է թիւ 24 պատկերին մէջ։ Շատ չանցած, մոմին լոյսը կը սկսի երերաւ, պղտիկնալ։ Թռչունն ալ այլեւս դժուարութեամբ կը շնչէ։ Ատեն մը վերջ՝ մոմը կը մարի, թռչունն ալ կը մեռնի։



24. Առանց օդի՝ ո՛չ մոմ կը վառի, ոչ ալ թռչուն կ'ապրի

Միայն թէ կարեւոր տարբերութիւն մը կայ մոմին մարելուն և թռչունին մեռնելուն մէջ։ Մոմը այն ատեն կը մարի, երբ թթուածինը ամբողջովին սպառածէ։ Մինչեւո թռչունը չի կրնար այդչափ դիմանալ, Անոր արտաշնչած բնածխային թթուն, — որ գիտէք թէ թոյն է, — զանգապակիին տակ հաւաքուելով, անշընչելի կը գարձնէ օդը։ Հետեւարար, դեռ թթուածինը ամբողջովին չսպառած, թռչունը չի կրնար չնչել եւ կը մեռնի։

Մենք ալ այսպէս չե՞նք։ Կրնա՞նք առանց նեղուելու երկար ատեն մնալ դրւոները և պատուհանները գոց սրահի մը մէջ, ուր բազմաթիւ մարդիկ կան։ Իսկ եթէ սրահի մէջ ածուխ վառենք, այն ատեն բռւրովին կը նեղուինք։

Բոյսերն ալ պէտք ունին թթուածինի և առանց անոր չեն կրնար ապրիլ։

Բորակածինի օգտակարութիւնը .— Թերեւս ըսէք .
հասկցանք, թթուածինը պէտք է մարդոց և կենդանի-
ներու չնչառութեան, բոյսերու սնանումին, կրակ վա-
ռելու և շատ մը ուրիշ բաներու համար : Բայց ինչի՞
պէտք կուգայ սա բորակածինը, որ մոմ մը անդամ չի
վառեր . աւելորդ չէ :

Ո՛չ . բորակածինը (ազօր) նոյնքան անհրաժեշտ է :
Անոր գերն է մեղմել բրուածինին ազդեցութիւնը: Եթէ
օդը միայն թթուածինէ բաղկացած ըլլար, շատ արագ
պիտի ընչեինք եւ շատ պիտի այրեինք:

Բորակածինը չի նպաստեր այրումին: Եթէ վառած
լուցկի մը իջեցնենք բորակածինով լեցուն ապակիէ
խողովակի մը մէջ, կը տեսնենք որ անմիջապէս կը
մարի: Եթէ ողջ մուկ մը գրուի ազօրով լեցուն ամանի
մը մէջ, շուտով շունչը կը գաղրի և կը մեռնի, ըն-
չանեղձ կ'ըլլայ: Բայց ազօթը չէր որ մեռցուց փոքր
կենդանին, այլ բրուածինի պակասը:

Ազօթը թոյն չէ, քանի որ առատօրէն կ'ընդու-
նինք զայն, օդ չնչած ատեն . բայց ինքնին չի կընար
ապահովել չնչառութիւնը: Արդէն ազօր բառը կը նը-
շանակէ՝ անկարող կեանիք պահպանելու:

Ազօթը օդին նման թափանցիկ և անզոյն է: Մե-
տաղները չեն ժանգոտիր անոր մէջ: Մինչդեռ զիտէք
որ օդին թողուած միտաղները ժանգ կը կապեն: Ու-
րեմն օդին թթուածինն է որ առաջ կը բերէ ժանգը:

Ազօթը շատ գործածական է կեանքի մէջ, բայց
ոչ ուղղակի, այլ ուրիշ մարմիններու հետ խառնուե-
լով: Մասնաւորաբար շատ յարգի է իբրեւ աղք, հողի
պարարտացուցիչ :

Թթուածինէ և բորակածինէ զատ, օդը կը պարու-
նակէ նաև բնածխային կազ և ջրառողի: Երբեմն ալ շատ
թեթեւ փոշիներ ունի իր մէջ, ինչպէս կը տեսնենք,
երբ արեւի ճառագայթ մը պատուհանէն ներս մտնէ:

ԱՄՓՈՓՈՒՄ .— Օդը կը բաղկանայ բրուածինէ եւ
բորակածինէ: Հինգ մասէն մեկը բրուածին է, չորսը բո-
րակածին: Առանց բրուածինի՝ ո՛չ մարդ կ'ապրի, ոչ
կենդանի, ոչ ալ բոյս:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ի՞նչ պիտի ըլլար, եթէ օդը ամբողջովին թըթ-
ածինէ բաղկանար: Կամ՝ բորակածինէ:
 2. Ինչո՞ւ կը ակին վրայ կը փշեն, երբ լաւ չի
վառիր:
 3. Կ'ուզէք ո՞ր ձեր վառարանը քիչ վառի. Ի՞նչ
կ'ընէք: Մարելու համա՞ր:
 4. Քարիւղի լամբարին վարի մասը գո՞ց է թէ ծակ:
Բացատրեցէք:
 5. Մոմ մը վառեցէք և վրան անցուցէք ջուրի
գաւաթ մը: Ի՞նչ կը տեսնէք:
 6. Երբեմն կը տեսնէք կարմիր բիծերով պատուած
մետաղներ: Ի՞նչ են այդ բիծերը:
 7. Մետաղները ընդհանրապէս կը ներկեն: Ի՞նչ է
պատճառը:
-

ԳԱՍՏ

ԶՈՒՐԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Մեր խմած ջուրը շատ պարզ կ'երեւի, բայց այդպէս չէ. ան ալ օդին նման կազմուած է քանի մը մարմիններէ, անոր պէս բաղադրեալ է:

Առնենք ամէնէն զուտ ջուրը, որ բորեալ կը կուտի: Դեղաբաններու մէջ միշտ կը գտնուի: Անձրեւի ջուրն ալ զուտ է:

Արդ, այս տեսակ ջուր մը կազմուած է երկու կազերէ.— բրուածին և ջրածին:

Թթուածինը գիտէք: Զրածինն ալ կազ մըն է որ կը գտնուի շատ մը մարմիններու և մասնաւորաբար լուսաւորութեան կազին մէջ: Երբ այս կազը ացրի, ջրածինը կը միանայ օդի թթթ- ւածինին հետ և ջրաշոգի կը կազմէ:

Զրածինը օդէն 14 անգամ թեթևէ: Ասոր համար կը գործածուի օդապարիկները ուռեցնելու:

Շատ մը միջոցներով կարելի է ջուրը բաժնել թթուածինի և ջրածինի:

Օրինակ, առուի մը եզերքէն քիչ մը կանանչ փրցնենք և աման մը ջուրի մէջ դնելով արեւին թողունք: Երբ յաջորդ օրը տնցելու ամանը, պիտի տեսնենք որ կազի պղպջակներ դուրս կ'ելլեն խոռերէն:



25. Արեւին դրուած տունկերը բբուածին կ'արտադրեն

Այս կազը թթուածին է: Աւելի շատ թթուածին կ'ունենանք, եթէ նախապէս խոռերուն վրայ շրջնք ձագար մը և անոր վը-

բան ալ տնցընենք մէկ ծայրը գոց ապակիէ խոզավակ
մը: Շուտով խոզավակը կը լիցուի թթուածինով:

Ա Բնածխային կազ: — Դիտէք որ բնածխային կազը
թոյն մըն է և անշնչելի: Եթէ կրակարանով լաւ մը
չփառած փայտածուխ զնէք սենեակին մէջ, ձեր գը-
լուխը կը սկսի ցաւիլ: Խոկ եթէ գոց սենեակի մէջ
փայտածուխ վասի, կրնայ նոյն խոկ մահ պատճառել:

Բնածխային

կազին՝ բնած-
խային բրու ալ
կ'ըսեն:

Մոմ կամ քա-
րիւղ վառած ա-
տեն ալ բնած-
խային կազ 26. Բնածխային կազին մեջ ջուրը
խային կազ կը պատրի եւ մոմը չի վառիր
կ'արտադրուի:



Ջուրին մէջ քիչ մը կիր լուծելով, կրային ջուր
պատրաստենք: Ուշադրութիւն ըրէք, այս ջուրը վե-
ճիտ է: Հիմա առնենք աման մը սովորական ջուր և
մէջը վառած մամ մը դնենք: Եթէ կրային ջուրէն
քիչ մը լիցնենք այս ամանին մէջ, կը տեսնենք որ
կրային ջուրը կը պղասրի, և կաթի նման գոյն մը
կ'առնէ: Մոմին արձակած բնածխային կազն էր որ
այսպէս պղասրեց կրային ջուրը:

Շնչառութեան միջոցին ալ բնածխային թթու կը
կազմուի: Եթէ ապակիէ խոզավակով մը կամ յորդի
շխզով վչենք կրային ջուրին մէջ, կը տեսնենք որ
նորէն ջուրը կը պղասրի: Մեր արաւաշնչած բնածխա-
յին կազն է որ այս պղասրումը առաջ բերաւ:

Գաւաթ մը կրային ջուր բաց օդին թողունք, ա-
ռեն մը վերջ պիտի տեսնենք որ ջուրը կը պղասրի:
Բայ է թէ օդին մէջ ալ բնածխային կազ կայ:

Կաւիճի կտորներ գնենք տմանի մը մէջ և վրան
բարկ քացախ լեցնենք։ Կաւիճը կը սկսի եռալ, և
պղղջակներ կը կազմուին։ Բնածխային կազն է որ կը
զատուի կաւիճեն։ Միեւնոյն երեսյթը պիտի տեսնենք,
եթէ մարմարի վրայ քանի մը կաթիլ քացախ կա-
թեցնենք։

Հիմա ալ կաւիճի կտոր մը բաւական տաեն զա-
րաւոր կրակի մէջ դնենք, և յետոյ վրան քացախ լե-
ցնենք։ Պիտի տեսնենք որ այլեւս չի փրփրիր։ Ին-
չո՞ւ. — որովհետեւ կաւիճը կրակին մէջ սասիկ տա-
նալով, դարս տռաւ իր բնածխային կազր։

Զմարած կիրն ալ այսպէս է, և քացախէն չազ-
գըւիր։ Ասկայն եթէ պատէ մը կտոր մը կիր փրցը-
նենք և վրան բարկ քացախ լեցնենք, նորէն միեւ-
նոյն եռացման պիտի հանգիպինք։ Ինչո՞ւ, սակայն,
այս տարբերութիւնը։ Վերը ըսինք թէ օդին մէջ ըը-
նածխային թթու կայ։ Արդ, պատի վրայի մարած
կիրը, երկար տաեն քացը մնարով, օդէն բնածխային
թթու կ'առնէ և կրաքար կը գտանայ։

Ծանօթպիւն. — Վերի փորձերուն մէջ գործած-
ուած քացախը պէտք է շատ բարկ ըլլայ. այլապէս
փորձը չի յաջողիր։ Լաւագոյն է, անշուշտ, թթուներ
գործածել։

Բնածխային թթուն այրելի չէ. ընդհակառակը
կը մարէ վառած մոմ մը։ Գինի պատրաստուած աշ-
տեն, ատկառին շուրջը մեծ քանակութեամբ բնած-
խային կաղ կը հաւաքուի։ Մատանի մը մէջ եթէ այս-
պէս քանի մը տակառ գտնուի, այդ աեղի օդը կրնայ
մարդ թունաւորել։ Ասոր համար, գինեպանը նախ վա-
ռած մոմ մը կ'իջեցնէ մառանին մէջ։ Եթէ մոմը մարի,
կը նշանակի թէ այս բնածխային կազ առաջ եկած է։

Այս կտղը, օդէն ծանր ըլլալուն պատճառաւ, միշտ
վարերը կը մնայ։ *ուղարկութիւն*

Հանքածուխի հանքերու մէջ ալ այսպէս բնածխաւին կազ կը հաւաքուի :

Բնածխային կազը մեծ քանակութեամբ կը լուծուի ջուրի մէջ և կ'օդնէ մարսողութեան : Կազիօգ կոչուած ըմպելիները մեծ քանակութեամբ անկէ կը պառունակեն իրենց մէջ :

Աւեակ : — Բորակածին և ջրածին իրարու միանալով առաջ կը բերեն կազ մը , որ աւեակ կամ անուշադր (ամօնիաֆ) կը կոչուի :

Այս կազը մեծ քանակութեամբ կ'արտադրուի ասխոռներու մէջ , առաւելապէս մէզի տարրալուծումէն : Ունի սաստիկ կծու հոտ մը , որ արցունք կը բերէ մարդուս աչքերէն :

Եթէ քիչ մը կիր և աղբաջուր տաքցնէք փորձանօթի մը մէջ , շատ չանցած կծու հոտ մը պիտի առնէք : Աւշակն է որ առաջ եկաւ և այս անախորժ հոտը արձակեց :

Աւշակը անգոյն կազ մընէ , և լաւ չէ չնչառութեան համար : Դիւրութեամբ կ'այրի թթուածինի մէջ : Զուրի մէջ լուծելով կը գործածեն զայն՝ իւղոտ բուրդերը մաքրելու , հագուստներու աղտերը հանելու , ինչպէս նաև օձի և ուրիշ թունաւոր կենդանիներու խայթուածքը խարելու :

Կ Ի Ր Ա Ր Կ Ո Ւ Մ Ն Ե Ր

Այս կազը կը գործածուի նաև խոտակեր կենդանիներու ուռեցքը իջեցնելու : Արածած ատեն , շատ անգամ կենդանիները կ'ուռին , որովհետեւ թաց խոտերը կը տարրալուծուին և մեծ քանակութեամբ կազ կ'արտադրեն :

Աւշակը կընայ մեծ քանակութեամբ բնածխային կազ լուծել իր մէջ : Այս յատկութիւնն է որ կ'օգտա-

գործեն՝ կենդանիներու ուռեցքը իշեցնելու համար։

Արդարեւ, շատ բնածխային կազի գոյութիւնն է որ ուռեցք առաջ կը բերէ, երեք լիդը ջուրի մէջ 100 կրամ աւշակ կը լեցնեն և կենդանիին կը խմցնեն։ Աւշակը անմիջապէս կը լուծէ բնածխային կազը և անասունին ուռած ստամոքսը կ'իշեցնէ։

Հեղուկ աւշակի արագ շոգիացումէն ալ կ'օգտուին՝ սառոյց պատրաստելու համար։ Ինչպէս դիտէք, այս տեսակ շոգիացումներու պտեն, մեծ պաղութիւն մը առաջ կուգայ։ Ահա այս պաղութեան չնորհիւ կը սառեցնեն. ջուրը։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Զուրը կազմուած է երկու մարմիններէ, քրուածին եւ ջրածին։ Երբ մարմինն մը այրի՝ առաջ կուզայ կազ մը որ բնածխային կազ կը կոչուի։ Աւշակը կծու հոտով կազ մըն է։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Երբեմն կ'ըսէք. — գէշ հոտ մը կ'առնենք։ Բացատրեցէք։

2. Լուցէի մը վառեցէք։ Հոտ մը կ'առնէ՞ք։

3. Զրածինը թեթեւ է, թէ՞ բնածխային կազը։

4. Բնութեան մէջ ո՞ւր աւելի շատ աւշակ կը գտնուի։

ԴԱՍ 9

ԼՈՒՑԿԻ

Դարեր առաջ, մարդիկ շատ դժուարութիւն կը քաշէին կրակ պատրաստելու: Հիմա՝ կը բաւէ լուցկի մը վառել, կրակ ունենալու համար:

Ի՞նչ է լուցկին: Բոլորդ գիտէք: Փայտէ ձոզիկ մը, որուն ծայրը կը տեսնէք երկու մասեր, մէկը կարճ եւ կարմիր կամ գորչ, միւսը՝ աւելի երկար և գեղնորակ: Կարմիր մասը՝ լուսածին (ֆօսֆօր) կոչուած մարմին մըն է, Դեղնորակն աէ՝ ծծումբ:

Լուսածինը մութին մէջ լուսաւոր կ'երեւի: Դիտած էք, թեւի կարդ մը ժամացոյցներու սլաքները մութին ալ կը տեսնուին: Սլաքներուն վրայ լուսածին քսած են:

Լուսածինը վտանգաւոր մարմին մըն է: Շուտ կը բռնկի և գէշ կ'այրէ:

Ծծումբը գեղնորակ հաստատուն մարմին մըն է, և շատ դիւրավառ: Հրաբխային շրջաններու հողին կ'արտադրուի:

Հաւկիթի գեղնուցին մէջ ծծումբ կայ: Շատ գէշ հոտ մը ունի:

Ի՞նչպէս լուցկի կը շինեն: Մասնաւոր փայտէ մը ձողիկներ կը պատրաստեն: Զողիկները նախ կը թաթիւն ծծումբի լուծոյթի մէջ, յետոյ կը ծեփեն լուսածինի և ուրիշ նիւթերու շաղախով մը:

Լուցկի մը վառենք: Կը բաւէ շփել տուփին, պատի, քարի կամ ուրիշ առարկայի մը վրայ: Շփումէն՝ լուսածինը կը բռնկի:

Յետոյ կը տեսնէք կապոյտ բոց մը: Միաժամա-

նակ անախորժ հոտ մը կը
զգաք: Մծումբն է որ կ'այշ-
րի: Բայց ահա շատցաւ բո-
ցը: Փայտն է որ կ'այրի:

Ուրեմն, շփումէն նախ
կը բռնկի լուսածինը, յե-
տոյ կը վառէ ծծումբը, որ
իր կարգին կը վառէ փայտը:

Շուէտական կոչուած
տեսակ մը լուցկիներ կան,
որոնք լուսածին չեն պա-
րունակեր և միայն մասնա-
ւոր տուփին վրայ շփուե-
լով կը վառին:

Լուցկիին զլուխը բու-
նաւոր է: Հետեւաբար, տպա-
քը զգուշանալու են բերանը
դնելի:

Մծումբէն կ'արտազրեն
հեղուկ մը, ծծմբային բրու
(ասիս սիւլֆիւրիֆ) շատ զօ-
րաւոր թոյն մը, որ սաս-
տիկ կ'այրէ: Ճարտարա-
ռւեսափ և արհեստներու մէջ
շատ կը գործածուի:

Եթէ լուցկիներ վառենք
և անոնց վրայ բռննք մա-
նուշակ մը կամ վարդ մը
(պատկեր 30), կը տեսնենք
որ ծաղիկը կը գունաբափի:

Այս յատկութենէն օգ-
արւելով, ծծմբական կազով
կը ճերմկցնեն բուրդը, մետաքուլ և ուրիշ նիւթեր:



27. Տուփին խուելով
լուցկին կը բռնկի



28. Կախ ծծումբը կը
վառի ներմակ բոցով մը



29. Յեսոյ փայտը կը վա-
ռի սսկեզոյն բացով մը



30. Մծմբական կազը կը
գունաբափի մանուշակը

Այս հիւսոււածեղէնները ջուրով կը թրջեն և ծծումբի շոգիին կը բռնեն : Յետոյ լաւ մը կը լուան ջուրով : Այս ձեւով հիւսոււածեղէնները կը ճերմկին :

Նոյն ձեւով կը ճերմկցնեն նաև փայտի շաղախը, անով թուղթ շինելու համար :

Ծծմբական կազը կը գործածուի նաև հականեխելու այն սենեակները, ուր պառկած են վարակիչ հիւսնդութիւններէ բռնուած հիւանդներ :

Ծծմբական կազով կարելի է մաքրել նաև այն բիծերը, զոր պտուղները կամ գինին առաջ կը բռեն ճերմակեղէններու վրայ : Ասոր համար բծաւոր տեղերը կը թրջեն և վառուած ծծումբի վրայ կը բռնեն :

Դիւրավառ ըլլալուն համար, ծծումբը կը գործածեն նաև վառօդի պատրաստութեան մէջ :

ԱՄՓՈՓՈՒՄ .— Լուցկին փայտէ բարակ ձող մըն է, որուն ծայրը կը պարունակէ ֆիչ մը լուսածին եւ ծծումբ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Զեր ձեռքերը իրաբու շփեցէք, կը տաքնա՞ն : Երկու փայտեր շփեցէք իրաբու : Կը տաքնա՞ն : Հիմա ըսէք թէ ինչո՞ւ լուցկին կը վառի, երբ շփուի տուփին :

2. Լուցկին գլուխը փրցուցէք և կոթը շփեցէք տուփին : Կը բռնկի՞ : Բացատրեցէք :

3. Ամէն փայտէ լուցկի կը շինուի՞ :

4. Լուցկի մը վառեցէք և գլուխը վեր դարձուցէք անմիջապէս : Անգամ մըն ալ վար դարձուցէք : Ե՞րբ աւելի լաւ կը վառի : Բացատրեցէք :

Դ.Ա.Ա 10

ՓՈԹԱՍ, ՍՕՏԱ ԵՒ ԱՂ

Բոլորդ ալ տեսած ըլլալու էք այս ճերմակ մարմինները, "որ շատ գործածական են տուներու մէջ : Լըւացքի ատեն սօտա կը դնեն եփոցին մէջ, ճերմակեղէններու աղտերը դիւրութեամբ հանելու համար : Օճառն ալ իր մէջ փօթաս կը պարունակէ : Շատ անգամ ալ, լուալէ առաջ, ճերմակեղէնները մոխրաջուրի մէջ կը դնեն : Մոխրին ալ փօթաս ունի իր մէջ :


Փօթաս պատրաստելու համար, ծառերու ճիւղեր և ցամաքային բուսեղէններու մնացորդներ փոսի մը մէջ կը լեցնեն և կը վառեն : Առաջ եկած մոխրը կը լեցնեն ջուրի մէջ, "որ կը լուծէ փօթաս պարունակող մասերը : Այս հեղուկը երբ չոգիանայ, տակը կը մնան փօթասի բիւրեղացած կտորներ :

Փօթասը կը լուծէ ճարպային նիւթերը, և ասոր համար շատ գործածական է ճերմակեղէնի լըւացքի մէջ :

Սոտան ալ փօթասին յատկու-

թիւններն ունի:

Ծովային բուսե-



31. Ծովային աղի աւազան

զէններու մոխրէն սօտա կ'արտադրեն :

Բայց ամէնէն աւելի ծովու աղէն սօտա կը հանեն :

Ծովուն ջուրը մասնաւոր աւազաններու մէջ կ'առնեն :

Զուրը արեւին ջերմութեամբ կը չոգիանայ, իսկ աղը աւազանին յատակը կը բիւրեղանայ :

Ազը կը գտնուի նաև հողին տակ, մասնաւոր հանքերու մէջ: Նշանաւոր են Աւստրիոյ աղի հանքերը:

Ազը անհրաժեշտ սնունդ մըն է: Գիտէք որ մհծքանակութեամբ աղ կայ մեր արխնին, գեղձերուն եւ լորձունքին մէջ: Ազը ախորժելի և գիւրամարս կ'ընէ կերակուրները: Զուկի և միսին նման կորդ մը նիւթեր ալ կ'աղեն, նիսխելէ զերծ պահելու համար գտնոնք:

Օնառ.— Օճառը ընդհանրապէս ձէթով կը շինեն. բայց և այնպէս բուսական և կենդանական ուրիշ իւղեր ալ կը գործածեն այս նպատակով:

Կաթսայի մը մէջ ձէթ և մաս մը սօտա դնելով կը տաքցնեն: Զերմութեան աղդեցութեամբ, ձէթը կը բամնուի երկու մասի.— բուն իւզը և կլիսէրին: Առաջնը կը միանայ սօտային և օճառ կը կազմէ. իսկ կլիսէրինը կաթսային երեսը կը հաւաքուի:

Կլիսէրինը կ'առնեն, և մնացածին մէջ ծովային ազի լուծոյթ մը կը թափեն: Օճառը, որ աղջուրի մէջ չի լուծուիր, այս ձեւով կը զատուի: Յետոյ եւացնելով կը շոգիացնեն խառնուրդին պարունակած ջրաշոգին և կը թողուն որ օճառը պաղի և պնդանայ:

Սօտայով պատրաստուած օճառները կարծր կ'ըլլան: Երբեմն սօտայի փոխարէն ֆօթաս կը գործածեն. այս տեսակ օճառները կակուզ կ'ըլլան և լուսքի յարմար չեն:

Արժաւի, շուշմայի և առաջիսի իւզերով ալ օճառ կը շինեն:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Փօրասը եւ սօսան աղս հանող մարմիններ են: Կը զործածուին օճառի պատրաստութեան մէջ: Ազը կը հանեն ծովէ եւ հպնիերէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Զեր ձեռքը իւզոտ է: Օճառ չունի՞ք: Ի՞նչ կ'ընէք մաքրելու համար:

2. Սաները մաքրելու համար, մարդիկը երբեմն ի՞նչ կը գործածեն օճառի փոխարէն:

3. Ծովի ջո՞ւրը ծանր է, թէ գետի ջուրը: Ի՞նչո՞ւ:

ԴԱՍ 11

ԽՄՈՐՈՒՄ

Բնաւ հետաքրքրութեած էք թէ հացթուխը ի՞նչպէս խմոր կը պատրաստէ ալիւրէն։ Ալիւրին մէջ ջուր կը լիցնէ և կը շաղէ, ըսէք թերեւ։ Այս', այս ձեւով աւ խմոր կը պատրաստուի, և առուներու մէջ աշսպէս կարկանդակ կը շինեն։ Միայն թէ այս խմորը չուռեանար, և անով պատրաստուած։ հացը սովորական հացին համը չունի։

Եթէ հետաքրքրութիք, պիտի տեսնէք որ հացթուխը ուրիշ բան մըն աւ կը խառնէ ալիւրին։ — թիվմոր ըսուածը, որ նախորդ օրուընէ մնացած խմորի կտոր մըն է։ Թթիմորով ալիւրը շաղելէ յետոյ, առշաք տաք տեղ մը կը դնեն։ Քանի մը ժամեն, շաղախը կը սկսի տաքնալ և ուռիլ, ծակ՝ ծակ ըլլալ, բնածխային կազ արձակել։ Շաղախը խմորուեցաւ, կ'ըսեն։

Ուրիշ օրինակ մը յիշենք։ Գինի պատրաստելու համար, գիտէք որ խաղողը կը ճմլեն և անոր շաքարոս հիւթը, քաղցուն, տակառներու մէջ լիցնելով օդին կը թողուն։ Քանի մը օրէն քաղցուն կը սկսի տաքնալ, պղպղակներ գոյացնել և բնածխային կազ արձակել։ Խմորում մըն է որ տեղի ունեցաւ, քաղցուն դինիի վերածուեցաւ։

Ամառ ատեն, յաճախ կը պատահի որ խոհանացի կերակուրները աւրուին, բրուին։ Միսը և հաւկիթն աւ եթէ երկար ատեն տաք տեղ մը պահուին, դարձեալ կ'աւրուին, կը նոտին։ Մեր այս յիշածները խմորումի մէկ մէկ օրինակներ են։

Խմորումը ի՞նչպէս տեղի կ'ունենայ, Խմորումը կը կատարուի կարգ մը շատ փոքր և անտեսանելի սեր-

մերու միջոցաւ, որոնք կը գտնուին բուսային և կենդանական մարմիններու, ինչպէս նաև օդին մէջ։ Այս անտեսանելի սերմերն են որ խաղողի քաղցուին յատկութիւնը կը փոխեն և անոր շաքարը ալքոլի կը վերածեն։ Այս սերմերուն՝ խմօր ալ կ'ըսեն։

Կաթը մածունի վերածելու համար, անոր մէջ կը դնեն մածունի կտոր մը, որ խմորող սերմեր կը պարունակէ։ Նոյն յատկութիւնը ունի նաև թթիսմորը, որ ալիւրի շաղախը կը թթուեցնէ և խմորի կը վերածէ։

Խոհանոցի կերակուրներն ալ օդին պարունակած սերմերովն է որ կը թթուին։ Ամբան, խոհարարը յաճախ եփ կը հանե կերակուրը։ Տաք տեղ դրուած կերակուրը օդէն խմորման սերմեր կ'առնէ. եռացումով այդ սերմերը կը բնաջնջուին և կերակուրը կրնայ տւելի դիմանալ։

Այժօլ. — Զուրէն քիչ մը թեթեւ հեղուկ մըն է, զօրսուոր հոտով, կծու և այրող համով։

Ալքոլը պարզ մարմին մը չէ, այլ բաղադրեալ զաղմուած է երեք նիւթերէ. — բնածուխ, զրածին և քրուածին։ Եթէ ալքոլի վառուած լամբի մը վրայ պընակ մը բռնէք, երկու բան պիտի տեսնէք. — ն ա խ պնակը կը սեւնայ, յետոյ կը ծածկուի ջուրի մանր կաթիլներով։ Սեւութիւն առաջ բերողը՝ մէջի բնածուին է. իսկ ջուրի վերածուողը՝ մէջի ջրածինը, որ միացաւ թթուածինի հետ և ջուր կազմեց։ Ասկէ զատ, գիտէք թէ ալքոլը կ'այլէ։ Քանի մը կաթիլ զօրաւոր օղի կը բաւէ՝ մարզուս կոկորդը քերելու և նոյն իսկ աչքերէն արցունք վաղցնելու։ Ալքոլին պարունակած թթուածինն է որ այս կծու աղղեցութիւնը կը գործէ։

Ալքոլը կը լուծէ ճարպային նիւթերը, ինչպէս նաև ջուրին մէջ չլուծուող կարգ մը մարմիններ. — իստ, լուսածին, ուետին, ներկեր են.։ Այս յատկութիւննե-

*

րէն օգտառնլով՝ ալքոլը կը գործածեն իւղերու բիծերը հանելու և կարգ մը աղտեղութիւններ մաքրելու։ Եթէ ձեր ձեռքը ներկով աղտատի, ջուրով լաւ չի մաքրուիր, մինչդեռ ալքոլով կարելի է լաւ մը մաքրել։

Ալքոլը ցնդական է, այսինքն արագօրէն կը շոգիանայ։ Ասոր համար պէտք է միշտ դոց պահել ալքոլի շիշերը, որովհետեւ հեղուկը շոգիանալով կ'ըսպառի։

Իր այրող յատկութեան համար, ալքոլը կը գործածուի նաև իրեւ հականեխիչ։ Վիրաբոյժները, գործողութիւն կատարելէ առաջ, ոչ միայն իրենց ձեռքերը օճառով լաւ մը կը լուսնի, այլ եւ ալքոլով կը թրջեն, որպէս զի մեռնին անոնց վրայի մանրէները, եթէ կան։

Ի՞նչպէս ալիօլ կը պատրաստեն։ Գինին և ուրիշ խմորուած ըմպելիները իրենց մէջ ալքոլ կը պարունակեն, չափ կամ քիչ չափով։

Այս ըմպելիները բորիչ մեքենաներէ (ալամպին) կ'անցընին և կը զատեն անոնց պարունակած ալքոլը։ Հեղուկը եռացած առեն, ամէնէն առաջ մէջի ալքոլը կը շոգիանայ, իրեւ աւելի ցնդական։ Այս շոգին խողովակներէ անցնելով կը պազի և իրեւ հեղուկ կը լեցուի ամանի մը մէջ։ Զուտ ալքոլն է այս։

Ալքոլ կը պատրաստեն նաև ուրիշ նիւթերէ, ինչպէս զեանտիխնձոր, ձոկնդեղ, են.։ Փայտէն ալ ալքոլ կը հանեն։ Ասոր համար փայտը կը առաքնեն ամաններու մէջ և կը շոգիացնին անոր պարունակած ցընդական նիւթերը։ Այս ալքոլները զուտ չեն և միայն իրը վառելիք կը գործածուին։ Զուտ ալքոլէն կը պատրաստեն ողերից ըմպելիներ.։ օղի, քօնեաք են.։

Երբ պատրաստեն խմորուին, անոնց պարունակած շաքարը կը վերածուի ալքոլի։

ԾՃՄԲԱՅԻՆ ԹԹՈՒԻ ՄԻջոցաւ ալքօլով կը շինեն երեր կոչուած ծանօթ հեղուկը: Եթերը կը լուծէ ձարապային նիւթերը, ինչպէս նաև ծծումբը և լուսածինը:

Եթերի շոգին թմրեցնող յատկութիւն ունի եւքուն կը բերէ: Վիրաբուժական գործողութիւններու առեն երբեմն կ'օգտագործեն այս յատկութիւնը, հնաթական թմրեցնելու համար:

ԱՄՓՈՒԹԻՄ. — Մարմին մը խմորուած է, կ'ըսեն, երբ բըխմորի կամ տեսակ մը միերոպներու միջոցաւ կը աւրապաղրուի: Խմորումով է որ ալֆօլ կը պատրաստեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Եթէ առանց թթվամորի շաղենք ալիւրը, ի՞նչ կ'ըլլայ:

2. Ե՞րբ կը հասկնանք թէ շաղուած ալիւր մը խմորուած է:

3. Անգամ մը ալքօլով, անգամ մըն ալ ջուրով ցողուեցէք ձեր ձեռքը: Բացատրեցէք ասրբերութիւնը և պատճառը:

4. Բացախը եւացուցեցէք երկար առեն, յետոյ համառերէք: Ինչո՞ւ այլեւս չունի բնական համը:

5. Ալքօլը ինչո՞ւ կ'այրէ: Առհասարակ ո՞ր մարմինները շատ կ'այրեն:

ԴԱՍ 12

ԼՈՒԾՈՒՄ

Գաւաթ մը ջուրի մէջ կտոր մը շաքար դնենք։
Շաքարը կը սկսի կակուղնալ, մանր կտորներու բաժ-
նուիլ և վերջապէս անհետիլ։

Ետքարը լուծուեցաւ, կ'ըսեն։ Առաջ եկած հեղուկն
ալ լուծոյր կը կոչուի։

Կարգ մը մարմիններ, ինչպէս աղ, սօտա, կիր,
փօթաս, ևն ., շաքարի նման այսպէս կը հալին, կը
լուծուին ջուրի մէջ։ Բայց լուծումը անվերջ չէ, եւ
ատեն մը կուգայ որ շաքարի կամ աղի կտորը ջուրին
յատակը կը նստի, առանց հալելու։

Լուծոյրը յագեցած է, կ'ըսեն, այսինքն այլեւս չի
կրնար լուծել։

Յագեցած լուծոյթ մը տաքնալով, կրնայ նոր մա-
սեր լուծել։ Ուրեմն ջերմութիւնը կ'աւելցնէ հեղուկի
մը լուծելու կարողութիւնը։

Միայն հաստատուն մարմինները չեն որ հեղուկի
մը մէջ կը լուծուին, հեղուկներն ալ կրնան լուծուիլ։

Օրինակ գինի լեցնենք ջուրին մէջ (Պատկեր 32)։
Կը տեսնենք որ երկու հեղուկ-
ները կը խառնուին իրարու հետ
և կարմրուակ դոյն մը կ'առ-
նեն։ Գինին է որ լուծուեցաւ
ջուրին մէջ։

Եթէ կարմիր գինին զգու-
շութեամբ լեցնենք գաւաթ մը
ջուրի մէջ, գինին դեռ կը մնայ
ջուրին վերեւ, բայց կամաց կա-
մաց կը խառնուի անոր և կը լուծուի։



32. Գինի լեցնենք
ջուրին մէջ

Բայց չկարծէք թէ բոլոր մարմինները կը լուծուին։
Օրինակ՝ քարը և փայտը չեն լուծուիր ջուրին մէջ։
Զէթն ալ չի լուծուիր, ինչպէս կրնանք հաստա-
տել դիւրին փորձով մը։

Զէթ լեցնենք ջուր պարունակող ամանի մը մէջ։
Վրան կը մնայ։ Ցնցենք ամանը։ Զէթը մասնիկներու
բաժնուելով վար կ'իջնէ։ Դադրեցնենք ցնցումը. տե-
սէք, — ձէթի կաթիլները ջուրին երեսը ելան նորէն։

Ուրեմն, ձերը չի լուծուիր ջուրին մէջ։

Կազայիններն ալ կրնան լուծուիլ հեղուկի մը մէջ։
Օրինակ կազիօզը իր մէջ լուծուած ունի բաւական քա-
նակութեամբ բրածխային թթու։ Ճահիճներու ջուրերն
ալ վտանգաւոր կազեր կը ծծեն և ասոր համար խմե-
լու չեն գործածուիր։

Ծովի ջուրին մէջ ալ կազեր լուծուած են։ Այս-
պէս է որ կը շնչեն ձուկերը։

ԱՄՓՈՓՈԽՄ. — Կարգ մը մարմիններ, ինչպէս շա-
ֆար, աղ, սօսա եւն. կը լուծուին ջուրին մէջը։ Ոմանք
ալ, ինչպէս փայտ, քար, ձեր եւն. չին լուծուիր։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Կարելի՞ է փոխել ջուրին գոյնը եւ համը։
Ի՞նչպէս։

2. Զէթը ի՞նչ գոյն ունի։ Կը լուծուի՞ ջուրին մէջ։

3. Ջուր եռացնելու յատուկ աման մը եթէ չմաք-
րուի երկար ատեն, ի՞նչ կ'ըլլայ յատակը։ Ասիկա
ի՞նչ կը հաստատէ։

4. Ճահիճներու ջուրը ի՞նչո՞ւ չի խմուիր։


ԴԱՍ 13

ԳՈՐԾԱԾԱԿԱՆ ՄԵՏԱՂՆԵՐ

Ամէնէն աւելի գործածական մետաղներն են .— Երկաթ , պղինձ , զինկ , կապար և անագ : Շատ մը գործիքներ ասոնցմէ շինուած են : Այս բոլոր մետաղները կ'ազդուին խոնաւութենէն , կը ժանգոտին : Ուրիշ խօսքով , ջուրին և օդին թթուածինին հետ միանաւով կ'այրին :

Բոլոր մետաղները հաստատուն են , բացի սնդիկէն , որ հեղուկ վիճակ ունի : Ասկէ զատ , ունին իրենց յատուկ փայլ մը , մանաւանդ երր յղկուին : Մետաղները լաւ հաղորդիչ են ջերմութեան և ելեկտրականութեան համար :

Հողերու տակէն , մասնաւոր հանքերէ կը հանեն մետաղները : Շատ քիչ անգամ զուտ վիճակի մէջ կը գտնուին , գրեթէ միշտ խառնւած կ'ըլլան ուրիշ նիւթերու հետ : Այս վիճակի մէջ հանածոյ կը կոչուին . հանածոները կը հալեցնեն և անոց մէջէն կը զատեղ մետաղը :



33. Մետաղի գործիքներ

Երկար .— Ամէնէն աւելի գործածական և օգտակար մետաղն է . բնութեան մէջ առատօրէն կը գտնուի : Զուտ երկաթը թէեւ դիմացկուն է , բայց կակուդէ : Ասոր համար մէջը ածուխ խառնելով կը կարծրացնեն զայն : Կարգ մը վառարաններ և արդուկներ բափծու երկաթով կը շինեն : Պողպատն ալ երկաթի և ածուխի խառնուրդ է : Միայն թէ թափծուին մէջ ածուխին քանակութիւնը աւելի շատ է :


Ածուխը երկաթին խառնուելով զայն կը կարծրացնէ. բայց մինչ հասարակ երկաթը գիմացկուն է, պողպատը և մանաւանդ թափծուն գիւրաբեկ են: Մուրճով կարելի է զարնել հասարակ երկաթի վրայ, առանց զայն կոտրելու. մինչդեռ պողպատը և թափծուն այս պարագային կը կոտրին:

Գիտէք արգէն որ պողպատով կը շինեն զմելիի չեղը, ածելի և շատ մը դործիքներ: Պողպատէն կը պատրաստեն բարակ թելեր, որոնք շատ առաձգական են և կը դործածուին իբրև զսպանակ: Ասոր համար պողպատը կը ջրեն, այսինքն հրաշէկ վիճակով ջուրին մէջ կը դնեն:

Երկաթը, բաց օդին մնալով, թթուածինի հետ կը միանայ և ժանդ կը կապէ: Այս ժանդը աստիճանաբար կ'աւելնայ և կուգայ ատեն մը որ կը փակցնէ ամբողջ երկաթը: Այս անպատեհութեան-առաջքը առնելու համար, երկաթը կը պատեն զինկով կամ անգով: Զինկով պատռուած երկաթը կալվանիզէ երկար կը կոչ-ուի. իսկ անագով պատռուածը՝ 34. Թափծու երկարէ թիթեղ: Այս ձեւով միայն երկա- առարկաներ թին դուրսի մասը կը ժանդուի, իսկ մէջի մասը անվետ կը մնայ:

Պլինծ. — Կարմիր և շատ փայլուն մնաող մընէ: Շատ լաւ հազորդիչ է ջերմութեան և ելեկտրականութեան համար: Այս պատճառաւ պղինձէ կը շինեն խոհանոցի կարգ մը առարկաները. — Կաթսայ, սան, ջեռոց, սրճաման, ևն. : Ելեկտրական հոսանքի թերերն աւ պղինձէ են:

Միտյն թէ խոնաւ օդէն շուտ կ'ազգուի պղինձը և կը կապէ կտնաչ ժանդ մը, որ թոյն է: Հետեւա-



բար, կերտակուը եփելէ յետոյ, անմիջապէս պարպելու է պղինձէ առնը. այլապէս ժանգ տռաջ կուգայ: Այս անպատեհութեան առաջքը առնելու համար, պղինձէ ամաններուն ներսի կողմը կը կլայնեկեն:

Պղինձը եզկաթէն աւելի կակուզ է, և կրնայ բարսկ թերթերու և թելերու վերածուիլ: Պղինձին զինկ խառնելով արոյ կը պատրաստեն: Անզապդինձն ալ, որով զանգակ և թնդանօթ կը շինեն, պղինձի և անագի խառնուրդ է:

Զինկ.— Ճերմակ կապտորակ մետաղ մըն է: Խոնաւութենէն կ'ազգուի և ժանդ կը կապէ: Սակայն այս ժանզը չի մատեցներ մետաղը, ինչպէս կ'ըլլայ երկաթին մէջ, այլ կը պաշտպանէ զայն օգէն ու խոնաւութենէն: Ասոր համար է որ երկաթին երեսը զինկի խուզով մը կը պատեն, որպէս զի երկաթը խոնաւութեան զիմանայ:

Կակուզ է զինկը, բայց ոչ երկաթի չափ: Որոշ տաքութեան մը մէջ կոելի է, այսինքն մուրճի հարուածներու տակ կրնայ ուզուած ձեւը առնել: Միայն թէ տոկուն չէ: Զինկը կը գործածեն իր հետեւեալ յատկութիւններուն համար.— զիւրաւ թերթերու կը վերածուի, տուածգական է, և մանաւանդ չի փճանար, ջուրին և օգին մէջ մնալով: Երեսը միայն կը ժանզուի, այսչափ: Այս պատճառաւ զինկի թերթեր կը գործածեն տանիքներ ծածկելու և ջուրի խոզավակներ շինելու:

Սակայն զինկը չեն գործածեր խոհանոցի ամաններու շինութեան մէջ, որովհետեւ այս մետաղը թըթուններու հետ միանալով զօրաւոր թոյն մը կը կազմէ:

Անագ.— Շատ փայլուն է և կակուզ: Խոնաւութենէն չազգուիր: Ասոր համար անագի բարսկ թերթերու մէջ կը զնեն չօքոլայի և թէյի նման նիւթեր, խոնաւութենէ պաշտպանելու համար զանոնք:

Անագով կը կլայեկեն պղնձէ ամանները, կլայեկուած պղնձէ ամանները ժանդ չեն կապեր: Երկաթի բարակ թերթեր անտգի մէջ թաթիսելով՝ թիթել կը պատրաստեն:

Կապար.— Կակուղ մետաղ մըն է, դորշ կապառակ գոյնով: Բոլոր մետաղներէն աւելի գիւրութեամբ կը հալի: Կը ռելի է, բայց գիմացկուն չէ: Հաստ եղած ատեն գիմացկուն է, բայց թել վիճակի մէջ գիւրու կը կոտրի. մինչդեռ գիտէք որ երկաթի և պըզինձի թելերը այսպէս չեն, և նորէն կը գիմանան որքան ալ բարակ ըլլոն:


Կապարը մետաղներուն ամենին ծանրն է: Միեւնոյն ատեն ամենեն կակուղը, որովհետեւ կարելի է եղուղով գը ծել գրան:

Կապարէ կը շինեն որսի հրացանի գնդակներ, ինչպէս և ջուրի ու լուսաւորութեան կազի խոզովակներ. որովհետեւ այդ խոզովակները կարելի է զիւրութեամբ ծոել և պատերու ուղղութեամբ անցընել:

Տպագրական տառեր շինելու համար, կապարին կը խառնեն ծարիր (անթիմուան) կոչուած մետաղ մը, որ կը կարծրացնէ զայն:

Կապարի բաղադրութիւնները թունաւոր են:

Ալիւմինիում:— Գործածական մետաղներու ամէն թեթիւն է: Գոյնը՝ դորշ ճերմակ: Շատ բարակ



35. Կապարէ առարկաներու շինութիւն եւ զորածութիւն

թերթիկներու կը բաժնուի և կը ծառայէ չօքուայի և
պանիրի կտորներ փաթթելու:

Եաս յաւ հաղորդիչ է զերմութեան եւ ելեկտրակա-
նուրեան: Ասոր համար անով կը շինեն խոհանոցի ա-
մաններ, ալամպիֆներ և ելեկտրական պարաններ:

Իր շատ թեթեւութեան համար, աւելի այս մե-
տաղը կը գործածուի, երբ անհրաժեշտ է պակսեցնել
կտղմածի մը ծանրութիւնը:

Յիշենք նիմեյը որ ճերմակ փայլ մը ունի և կարծը
է: Կը գործածուի գրամի և այլ առարկաններու շի-
նութեան մէջ:

Ազնիւ մետաղներ.— Այսպէս կը կոչուին ոսկին,
արծաթը և լսնոսկին: Այս մետաղները զուտ վիճակի
մէջ կը գտնուին հողերու անկ, բայց շատ քիչ քա-
նակութեամբ: Իրենց գլխաւոր առաւելութիւնը այն
է որ, խոնաւութենէն չեն ազգուիր, ժանդ չեն կապեր:

Ոսկին եւ արծաթը զուտ վիճակի մէջ չեն գոր-
ծածուիր, որպէսնեւ կարծը չեն և շուտ կը մաշին:
Ասոր համար որոշ քանակութեամբ պղինձ կը խառ-
նին անոնց մէջ: Ոսկիով և արծաթով դրամ և գոհա-
րեղէններ կը պատրաստեն:

Լսնոսկին (Փլարին) ճերմակ մետաղ մըն է, ար-
ծաթի գոյնով: Ամէնէն գժուարաւ հալող մետաղն է:
Լսնոսկիին այս յատկութիւնը կ'օգտագործեն գիտա-
կան փորձերու մէջ, ուր պէտք կայ մեծ ջերմութեան
գիմացող հալցներու: Լսնոսկիով արտեստական ակ-
ուայ և գոհարեղէններ կը պատրաստեն:

Թանկագին մետաղ մըն է նաև սնդիկը, որ հալած
արծաթի գոյն ունի: Մնդիկը շատ մը գործածութիւն-
ներ ունի բժշկութեան մէջ: Գիտէք որ ջերմաչափն
աւ սնդիկով շինուած է:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Ամենէն գործածական մետաղներն են
երկարը, սղինձը, զինկը, կապարը եւ անազը: Ոսկին,
արծաթը եւ փլարինն ալ կը կոչուին ազնիւ մետաղներ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ համար թափծու երկաթէն թելեր չեն շիներ:
 2. Զեր գրչածայրերը ինչէ՞ շինուած են: Կարի տսե՞զը:
 3. Կարի տսեղ մը տռէք: Կրնա՞ք ծռել: Կարմըրելու աստիճան տաքցուցէք տսեղը, յետոյ թողուշցէք որ պաղի ինքնիրեն: Փորձեցէք նորէն ծռել եւ բացատրեցէք տրդիւնքը:
 4. Ո՞ր ժետաղն է ամէնէն ծանրը, ո՞րը՝ ամէնէն կարծրը:
 5. Թիթեղը ինչո՞ւ շուտ կը ժանգոսի:
 6. Երկաթը ժանգէ ազատ պահելու համար, ի՞նչ կ'ընեն:
 7. Խոհանոցի ամանները և ելեկտրական թելերը ինչո՞ւ պղինձէ կը շինեն:
-

ԴԱՍ 14

ՀԱՆՔԱՅԻՆՆԵՐ

Հողին տակ կան ո՞չ միայն մետաղներ, այլ և տեսակ տեսակ քարեր, որոնք կը գործածուին շինութեանց մէջ, և ուրիշ պէտքերու համար։ Կան նաև քարածուխ, քարիւղ, եւն։ Բոլոր այս նիւթերը հանքային կը կոչուին։

Բոլոր քարերը ո՞չ նոյն կարծրութիւնը, ո՞չ ալ նոյն յատկութիւնն ունին։ Կան որ կարծր են և դիւրաւ չեն փշրուիր, ինչպէս սալարկումի համար գործածուած քարերը։ Կան ալ որ շատ դիւրաբեկ են, ինչպէս մարմարը։

Կրային։ — Կրային կը կոչուին կարգ մը քարեր, որոնք իրենց մէջ կիր կը պարունակեն։ Եթէ քարկ քացախ լեցնենք այս տեսակ քարերու վրայ, տեսակ մը բռնկոմ կը սկսի։

Գլխաւորներն են։ — Կրաքարը, մարմարը, կաւիճը և շինութեան քարը։

Կրաքարը հնոցներու մէջ տաքցնելով կիր կը պատրաստեն։ Տաքութեան ազդեցութեամբ, ընածխային կազը գուրս կ'ելլէ։ Վրան ջուր լեցնելով, այս կիրը կը մարեն և շինութեան մէջ կը գործածեն։ Կիրի աւագախառն շաղախը չորնալով կը կարծրանայ և ամուր մը իրարու կը միացնէ պատին քարերը։

Մարմարը կարծր քար մընէ, ճերմակ և երբեմ ալ գեղնորակ կամ կարմիր գոյնով։ Շատ յղկելի է։ Կը գործածուի արձան, սիւն, տապանաքար ևն։ շինելու։

Շինութեան քարերը մարմարի պէս չեն յղկուիր, բայց աւելի դիմացկուն են։ Անոնց գլխաւոր յատկութիւնն է՝ շատ չաղգուիլ օգէն ու խոնաւութենէն։

Կաւիհը ճերմակ, դիւրաբեկ և կակուղ կրաքար մընէ, կը գործածուի գրատախտակի վրայ զրելու:

Տեսակ մը կրաքարեր կան, որ վիմագրութեան մէջ կը գործածուին: Այս քարէն բարակ և ողորկ տախտակներ կը պատրաստեն, Յետոյ վրան կը գծեն ուզուած պատկերը կամ գիրերը: Ասոր համար կը գործածուի գրիչ մը որ կը բաղկանայ մոմէ, ճարպէ, օճառէ և քարէ: Գծագրութիւնը աւարտելէ յետոյ, քարին վրայ թթու կը թափեն: Թթուն կ'այրէ, կը մաշեցնէ քարին այն մասերը, ուր չէ անցած գրիչը: Որով գծագրուած մասը կը մնայ դուրս ցցուած: Տպագրիչը կը մելանէ քարը և վրան թուղթ դնելով մեքենային տակ կը ճնշէ: Այս ճեւով գծուած պատկերը թուղթին վրայ կը տպուի:

Գանաքար.— Գաճ և ջուր կը պարունակէ: Փուղի մէջ տաքցնելով գաճաքարը, ջուր կը զատեն անկէ: Գաճը ջուրով թրջուելով անմիջապէս կը պնդանայ և քարի կարծրութիւնը կ'առնէ: Բնակարաններու եւ ուրիշ շինութեանց մէջ կ'օգտուին գաճին այս յատկութենէն:


Գաճը կը գործածուի նաև երկրագործութեան մէջ, իրրեւ պարարտացուցիչ:

Գալլախազ.— Այս քարերը շատ կարծր են, և կարելի չէ դանակով գծել՝ զանոնք: Գլխաւորներն են: — Երկանաքարը, կայձքարը, աւազը եւ խնաքարը:

Երկանաքարէն կը շինեն ջաղացքի երկաններ, անոնց միջեւ փշուելու համար ցորենի և ուրիշ ընդեղէններու հատիկները: Նուազ կարծր երկանաքարերով տուններու պատ և մանաւանդ հիմ, կը շինեն:

Հատաքարն (կրանիք) աւ իրրեւ հիմնաքար և շինուաթեան քար կը գործածուի,

Կայծքարը, իինչպէս անունէն ալ յայտնի է, կայծ
կ'արձակէ, պողպատի
հետ շփման տանին:
Այս յատկութենէն օգ-
տուելով, մարդիկ կը-
րակ կը շինէին հին
տանները, երբ լուց-
կի չկար: Ասկէ զատ,
հրացաններու մէջ վա-
ռօդը կայծքարով կը
բռնկցնէին:



36. Կայծքար

Դանակ սրողներու
գործիքը տեսած էք:
Գործաւորը ոտքավ կը
դարձնէ կլոր քար մը
(Պատկեր 37) և գանա-
կը կամ մկրտար կը
դպցնէ քարին: Այդ
շփումէն կայծիր կը
ցատկին եւ դանակը
կը սրուի:

Այս քարն ալ կայծ-
քար է:

Աւազը գայլախազի
մանրուքներէ կազ-
մըւած է:



37. Դանակ սրող մեմնայ

Խնախարը կազմուած է աւազի հատիկներէ, որոնք
կրային կամ կուային շաղախով իրարու միացած են:
Կը գործածուի փողոցները սալարկելու:

Հերձաբարը սև քար մըն է, որ կրնայ թերթերու
բաժնուելի: Դպրոցականներու քարէտախտակները հեր-
ձաքարէ շինուած են:

Հերձաքարը շատ թեթեւ է և ջուր չի ծծեր: Ա-

սոր համար երբեմն կը գործածեն
տուներու տանիքը ծածկելու:


Միքան քար մըն է, կազմուած
բարակ թերթերէ: Անդոյն և գունու-
ւոր տեսակները կան: Անդոյնները
կը գործածուին ապակիի պէս, իր-
բեռ գոնակ քարիւղի լամբարի, ջե-
ռոցներու, ինչպէս նաև վառարան-
ներու: Ծովիզերքի տւազներու մէ-
ջէն կը հանեն փոշիացած միքա, որ
գրութիւններու մելանը չորցնելու
կը գործածուի:

Կաւն ալ քար է, բայց շատ կակուզ է: Զանազան
գոյներով կաւեր կան, բայց ամէնէն յարդին ճերմակն
է, որով յախճապակի կը շինեն: Սովորական կաւով
ալ խցեղէն, կղմինար և աղիւս կը պատրաստեն:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Զանազան բարեր կան, ոմանիկ կար-
ծըր, ոմանիկ ալ կակուզ: Հանեներէն կը հանուին բարերը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. **Փողոցը** ինչո՞ւ մարմարով չեն սալարկեր:
2. **Դիամած** էք, փողոցէն արագ անցած տան,
ձիերու ոտքերը կտյժ կը հանեն: Բացարեցէք:
3. **Հերձաքարը** ինչո՞ւ կը գործածեն տուներու
տանիքը ծածկելու:



38. Հերձաքարով
ծածկուած տանիք մը

ԴԱՍ 15

ՆԱԽՆԱԿԱՆ ՏՈՒՆԵՐ

Հինէն ի վեր, մարգիկ միշտ բնակարանի պէտք ունեցեր են, ցուրտէն, տաքէն, անձրեւէն և ձիւնէն պատապարուելու, ինչպէս նաև գաղաններէ պաշտպանելու համար:

Ծառ տեսակ
բնակար ան-
ներ կ ան.—
Վրան, հիւ-
զակ, խրձիթ,
տուն, պալատ
եւայլն:


Հին տտեն-
ները, մարգիկ
հիմակ ուան
պէս կանոնա-
ւոր տուներ
չունէին, այլ կ'ապրէին քարանձաւներու կամ մեծ
ծառերու խոռոչներուն մէջ:



39. Լճային բնակարան

Այսօր ալ գեռ կան վայրենի մարգիկ որ չեն գիտեր կանոնաւոր տուն շինել, և կ'ապրին խոռոչներու կամ փայտի ճիւղերէ շինուած վրաններու տակ: Այս տեսակ բնակարանները մասսամբ կրնան ցուրտէն, տաքէն և անձրեւէն պաշտպանել մէջի բնակիչները, բայց ապահով չեն գիշատիչ կենդանիներու յարձակումներուն զէմ: Ասոր համար, կարգ մը վայրենիներ գետերու և լիճերու մէջ տուն կը շինէին: Եղերքին մօտիկ տեղեր ուր ջուրը շատ խօս չէ, կը անկէին խոշոր ցիցեր, եւ այս ցիցերուն վրայ կը նետէին փայտէ գերաններ:

Յետոյ հաստ փայտերով և ծառի ճիւղերով գէշ աղեկ
պատեր կը շինէին, և վրան կը ծածկէին ճիւղերով և
հողով։ Այս տուները լնային բնակարան կը կոչուին։



40. Հասարակ ՏՈՒՆ

Ներկայիս ալ այսպէս տուներ կը շինեն կարդ մը
երկիրներու մէջ, բայց տւելի կանոնաւոր ձեւով։

Նաւամատոյց շինելու համար, երեմն հարկ կ'ըլլայ
ծո յւն մէջ փայտէ երկար և հասա ցիցեր տնկել, և
անոնց վրայ տախտակ նետել։ Այս ձեւով նաւամա-
տոյց կը շինեն այնպիսի ծովկերքներու վրայ, որ
ջուրը շատ խորութիւն չունի։ Գիտէք որ մեծ շոգե-
հաւերը չեն կրնար մօտենալ ծանծաղուտ տեղերու եւ
կը խրին։

Հիմակուան ՏՈՒՆԵՐ. — Հիմակուան տուները մեծ
են, կանոնաւոր և կատարելազործուած։ Այսօր մարդիկ
գիտեն աղիս ու կմզինար պատրաստել, կոշտ քարերը
տաշել և կանոնաւոր ձեւի վերածել, ծառերու բուները
տախտակներու բաժնել և վերջապէս գամ, ապակի և
ուրիշ նիւթեր շինել։


Նախնական տուները փոքր էին, խոնաւ, մութ և զուրկ՝ մաքուր օդէ։ Մինչդեռ հիմակուան բնակարանները մեծ են, կանոնաւոր, և կը լրացնեն առողջապահութեան բոլոր պայմանները։ Օդը ապականելուն պէս, կրնանք պատուհանները բանալ և մաքուր օդ ունենալ :

Հին տուներուն մէջ ո՛չ պատուհան կար, ոչ ալ ապակի։ Տանիքին կամ պատերուն վրայ կային փոքր բացուածքներ, ուրկէ


Քիչ մը լոյս և օդ կուգար։ Զմրան, մարդիկ կը ստիպուէին այս բացուածքները գոցել, և կը զրկուէին լոյսէ ու օդէ։

Բայց չկարծէք թէ հիմակուան բուլոր տուները առողջապահական են և հանգըստաւէտ։ Գիւղերու եւ նոյն իսկ քաղաքներու մէջ կան այնպիսի շէնքեր, որ գրեթէ բնակելի չեն։ Շատ անգամ ամբողջ ընտանիքը մը կը ստիպուէ մէկ սենեակ գործածել իրը ննջարան, ճաշարան և նոյն իսկ գործատեղի։

Քաղաքներու մէջ ներկայիս կան մեծ տուներ, բազմայարկ, քարաշէն և ամէն տեսակէտով հանգստա - 41. Խոռոր ժիկ մը Ամերիկայի մէջ



Նէտ : Ա.մերիկայի մէջ մինչեւ 50 յարկով շէնքեր կան :
Նինութեան նիւթեր .— Բնակարանները լնդհանրապէս քարէ և աղիւսէ կը շինուին : Կան փայտաշէն տուններ ալ, բայց հետզհետէ վերջ կը գտնէ այս դրութիւնը, մանաւանդ քաղաքներու մէջ, ուր յաճախ հըրդեհ կը ծագի :




42. Քարահանիք

Շինութեան գլխաւոր նիւթերն են .— քար, երկաթ, փայտ, աղիւս, չաղախ, գաճ, կղմինտր, գամեւ ապակի :

ՔԱՐ .— Ա.մէն քար շինութեան չի յարմարիր : Ուշադրութիւն ըրա՞ծ էք .— բոլոր քարերը իրարու չեն նմանիր, գոյնի, կարծրութեան և փայլի տեսակէտով : Կան քարեր որ գիւրաւ կը կոտրին, կը փշրուին . հազիւ մէկ ծայրին թեթեւ հարուած մը տուած ես, եւ ահա կը տեսնես որ քարը մէջտեղէն երկու կտոր կ'ըլլայ : Այս տեսակ քարերը կարելի չէ տաշել, մեր ուղած ձեւին բերել : Մինչդեռ կան քարեր որ դիմաց-

կուն են և կրնան տաշուիլ, այս կամ այն ձեւն առանել։ Սալայատակներու քարերը, օրինակ, այս տեսակ են։ Զկարծէք որ այս քարերը հողին տակէն հանուած ատեն, այսպէս քառակուսի ձեւ ունին։ Քարհատներն են որ մասնաւոր գործիքներով և սղցներով այդ ձեւը տուած են անոնց։

Այս տեսակ գիմացկուն և տաշուելու յարմար քա-



43. Քար կը սղոցեն

բերն են որ կը գործածուին բնակարաններու շինութեան մէջ։

Շինութեան քարերը կը հանուին մասնաւոր հանքերէ։ Ժայռերուն շուրջը կը փորին, և երկաթէ հաստ ու սրածայր ձողեր գնելով փորուած տեղը, մասերու կը բաժնեն ժայռը։ Երբեմն, սակայն, կարելի չըլլար այս միջոցով կոտրել ժայռերը։ Այն ատեն քանի մը փոս կը բանան ժայռերուն վրայ, և մէջը վառօդ լեցընելով կը պայթեցնեն։ Վառօդի պայթումին վրայ, ժայռը մեծ կտորներու կը բաժնուի։ Քարհատները

այս կտորները տաշելով և սղոցելով շինութեան քար
կը պատրաստեն :

ԱՄՓՈՓՈԽՄ : — Տուները կը ժինուին բարե կամ
փայտէ: Շինութեան համար կը գործածեն բար, աղիւս,
փայտ, շաղախ, զան, զամ եւն:

Շինութեան բարերը կը հանեն հողի տակէն եւ տա-
ելով ու սղոցելով ձեւի կը բերեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Շինութեան քարը ուրկէ՞ կը հանեն :

Այդ քարերը ի՞նչպէս կը ստանան ձեր տեսած կա-
նոնաւոր ձեւերը :

2. Քարաշէ՞ն տուները աւելի խոնաւ կ'ըլլան թէ
փայտաշէնները : Ի՞նչո՞ւ :

3. Առ հասակ ո՞ր տուները խոնաւ չեն ըլլար :

4. Դիտա՞ծ էք . կրակարանի ածուխը քարաշէն
տուներու մէջ աւելի գլուխ կը զարնէ, քան փայտա-
շէններու մէջ : Բացատրեցէք պատճառը :

5. Տուներու մէջ հիւսիսային սենեակները ընդ-
հանրապէս չեն դորձածեր իրեւ ննջասենեակ : Ի՞նչո՞ւ :

6. Տուներու գետնայարկերը յարմար չեն ընա-
կութեան համար : Բացատրեցէք :

ԴԱՍ 16

ԱՂԻՒՄ

Հին ատենաները տունի մը պատերը ամբողջովին քարէ կը շինէին։ Այսպէս են բերդերը, եկեղեցիները և ուրիշ շինքեր։ Հիմա միայն հիմերու համար քար կը գործածեն։ իսկ պատերը կը շինեն աղիւսով, որ քարի նման դիմացկուն է, ուս չազդուիր անձեւեն, և աւելի ըլլալով՝ թերեւ է։

Ինչպէս գիտէք, կաւէ կը շինեն աղիւսը։ Կաւը ջուրի մը շաղելով խմոր կը պատրաստեն։ Կաւի շաղախը կպչուն է և կընայ ամէն ձեւ ստանալ, և ասոր համար ձեւառիկ կոչուած է։ Շաղախը կը լեցնեն փայտէ քառակուսի կաղապարներու մէջ, նախապէս ջուրով թրջելէ յետոյ կաղապարին եղերքները որպէս զի խմորը չփակի։ Կաղապարուած շաղախը յետոյ կը հանեն և արեւին կը չորցնեն։

Հոս չի վերջանար գործը, որովհետեւ այս չորցած կաւը նորեն կրնայ կակուդիմալ, երբ անձեւեն թշի։

Այս անպատճութեան առաջքը առնելու համար, կաղապարուած կաւը փուռի մէջ կը թրծեն։ Փուռէն հանուած կաւը, որ այլեւս աղիւս կը կոչուի, քարի պէս կարծը է և կընայ գիմանալ անձրեւին։

Աղիւսի պատրաստութեան համար շինուած փուռը, մեր գիտցած սովորական փուռին չի նմանիր։ Կը յիշէք թէ ինչպէս փայտածուխ կը պատրաստեն։ աղիւսն ալ ձիշդ այս ձեւով կը չորցնեն։ Կաւի կաղապարները քովէ քով և իրարու վրայ շարելով ահագին դէզ մը կը շինեն, ուշադրութիւն ընելով որ կաղապարներու մէջտեղը միջոց մնայ։ Յետոյ գէզին մէջտեղը քարածուխ կամ ուրիշ վառելիք մը կը վառեն։

Բաւական ատեն, վերջ, անոնք կը թրծուին և, աղիւս կ'ըլլան:

Բայց բաւական դժուար գործ է աղիւսի թրծումը... որովհետեւ եթէ կրակը շատ վառի, մէջտեղի աղիւսները կ'այրին և մոխիր կը դառնան. քիչ եղած պարագային ալ, եղերքը մնացածները լաւ չեն թրծուիր:

Այս առթիւ անցողակի յիշեցնենք թէ բրուտի կառվ կը շինուին կաւէ սովորական ամանները. — Պըտուկ, սափոր, փարջ, կարաս եւն. : Իսկ լաւ տեսակէ կառվ կը շինեն պնակ և ուրիշ յախճեղէններ:

Կղմինտըն ալ ճիշդ աղիւսի նման կը պատրաստեն, միայն մասնաւոր ձեւ մը կուտան անոր, որպէս զի տանիքը ծածկէ և յետոյ վազցնէ տեղացած անձրեւը:

Շաղախ. — Շինութեան կարեւոր նիւթ մըն է նաև շաղախը, որ աղիւսներու մէջտեղը կը դրուի և զանոնք իրարու կը միացնէ: Եթէ աղիւսները պարզապէս իրարու վրայ շարուին, պատը հաստատուն չըլլար, շուտով կը վլի: Քարէ կամ աղիւսէ պատ մը դիտեցէք և պիտի տեսնէք որ աղիւներուն մէջտեղը պարապ չէ: Շաղախն է որ զանոնք միացուցած է:

Շաղախ պատրաստելու համար, կիրք կը շաղեն ջուրի մէջ և հետը աւազ կը խառնեն:

Կիրք՝ այրած հրաքարի փոշին է: Կրաքարը տեսակ մը քար է զոր մասնաւոր հանքերէ կը հանեն: Չեք գործածած կաւիճն ալ կրաքար է:

Կտոր մը կաւիճի վրայ քանի մը կաթիլ բարկ քացախ լեցուցէք. պիտի տեսնէք որ կտորինը կը սկսի փրփրիլ, պղպջակներ դուրս տալ:


Հիմա ալ կաւիճը քսան վայրկեան թողունք սաստիկ տաք վառարանի մը մէջ, յետոյ գուրս հանելով վրան քացախ լեցնենք: Այս անգամ չի փրփրիր: Կաւիճը կամ կրաքարը՝ կիրք փոխուեցաւ:

Զուր լեցնենք կաւիճի այս կտորին վրայ: Կաւիճը կը սկսի տաքնալ և շոգի արտազրել:

Զուր լեցնելէ առաջ, կաւիճը չմարած կիր էր, իսկ
հիմա մարեցաւ:

Ծինութեան մէջ գործածուած կիրն ալ ճիշդ այս-
պէս կը պատրաստեն: Կրաքարի կտորներ փուռերու
մէջ կ'այրեն: Չմարած կիրն է այս: Մարելու համար
կիրը կը դնեն փոսհը մէջ եւ
վրան ջուր կը լեցնեն: Այս մի-
ջոցին սաստիկ տաքութիւն մը
առաջ կուգայ, և ահագին ջրա-
շողի կ'արտադրուի: Փոսին մէջ
աւաղ լեցնելով կը խառնեն ջու-
րը և կիրը, և կ'ունենան սովո-
արկան շաղախը:

Սակայն, շատ չսնցած, այս
շաղախը կը պնդանայ եւ բարի
պէս կը կարծրանայ:



44. Կիրի փուռ.

Սոսոր համար միծ քանակուա-
թեամբ շաղախ չեն պատրաստեր, այլ պէտք եղած
չափով: Աղիւսներու միջեւ դրուած շաղախը շուտով
կը չորնայ և ամրապէս իրարու կը միացնէ զանոնք:

Շաղախը ինչո՞ւ կը կարծրանայ հետզհետէ:

Այրած ատեն, կրաքարը դուրս կուտայ բնածխա-
յին կոզը և փխրուն կ'ըլլայ:

Ճիշդ հակառակը տեղի կ'ունենայ, երբ շաղախը
կը կարծրանայ: Կիրը կը միանայ օդին մէջ գտնուող
բնածխային կազին եւ կը դառնայ կրախար:

Գ Ա Ճ


Ալիւրի նման ձերմակ փոշի մը կայ, "ը կը գոր-
ծածուի տուներու շինութեան մէջ: Գանն է այդ:

Այս փոշիէն քանի մը գգալ դնենք ամանի մը մէջ,
որ հաւասար չափով ջուր կը պարունակէ, և խառ-

Նենք : Կ'ունենաք կաթի նման հեղուկ մը :

Բայց տեսէ՞ք, հեղուկը կը սկսի թանձրանալ : Քառորդ ժամէն ալ քարի նման կը պնդանայ :

Այդ փոշին, որ այսպէս ջուրի հետ շաղուելով կարծրացաւ, կը կոչուի գաճ :



45. Գործաւորելու պատճեն եւ ձեղուն կը ծեփին

Գաճը կը պատրաստեն գաճաքարէն : Գաճաքարը կը հանեն հողին տակէն : Երբեմն սիրուն ձեւեր ունի և կը կոչուի ժիփս :

Կիրի նման, այս քարը կ'այրեն մասնաւոր փուռուերու մէջ : Առատ շողի կ'արտազրուի : Գաճաքարն է որ կը կորսնելի իր պարունակած ջուրը եւ կը դառնայ փխրուն : Այրած գաճը փշրելով փոշիի կը վերածեն, պարկերու մէջ կը լեցնեն և կը ծախեն :

Շաղախ շինելու համար, կիրի նման գաճը կը լեցնեն ջուրի մէջ և կը շաղեն : Նոյնպէս շուտ կը գործածեն, որովհետեւ անմիջապէս կը պնդանայ : Պնդանալուն պատճառը այն է որ, կը վերստանայ իր կորսնեցած ջուրը :

Գաճով ընդհանրապէս կը ծեփեն պատերու ներ-
քին երեսները, տուներու ձեղունները։ Դուքսը շատ
չի դիմանար։

Կը գործածուի նաև արձաններ եւ քանդակներ
շինելու։

Կոտրած ստքերը դարմանելու համար, գաճի մէջ
կ'առնեն և կը կապեն։ Գաճը կարծրանալով չի թո-
ղուր որ կոտրած սոկորները շարժին։

Զբաղեցիկ կիր։ — Առվորական կիրը շատ չի գե-
մանար խոնաւութեան և ջուրին, կը կակուզնայ։ Ասոր
համար յարմար չէ գետնափոր և խոնաւ տեղերու մէջ
պատի շինութեան։

Այս տեսակ պարագաներու մէջ կը գործածին մաս-
նաւոր կիր մը, որ ջրապեղիկ (իսրոլիֆ) կը կոչուի, ո-
րովհետեւ ջուրին մէջ կը պնդանայ։ Ջրապնդիկ կիր
շինելու համար, կը քարին կաւ կը խառնեն։ Կան կը-
ըսքարիք, որ արդէն կաւ ունին իրենց մէջ։ Բայց ընդ-
հանրապէս 4 մաս կը քար և 1 մաս կաւ իրարու հետ
կը շաղեն, յետոյ փուռի մէջ կը թրծին։

ԿՐԱՂԻՒՄ (չիմենքօ)։ — Բաղադրութիւնը ջրապըն-
դիկ կիրի նման է։ միայն աւելի շատ կաւ կը պարու-
նակէ, մօտաւորապէս մէկ երրորդ համեմատութեամբ։

Ջրապնդիկ կիր, կը աղիւս և խճաքարի կտորներ
ջուրի մէջ շաղելով կը պատրաստեն տեսակ մը ար-
հետական քար, որ կրախին (պերօն) կը կոչուի և ան-
թափանց կ'ըլլայ ջուրին համար։

Այս յատկութենէն օգտուելով, խոնաւ վայրերու
մէջ շէնքերու պատերը կրախիճով կը շինեն։ Այն տե-
ղիք, ուր պատ պիտի բարձրանայ, երկաթէ բարակ ձու-
ղեր քովէ քով կը տնկեն և չուրջը տախտակէ քառա-
կուսի վանդակ մը կ'անցընեն։ Այս վանդակին մէջ լեց-
ուած պէթօնը կը կարծրանայ, և միակտուր պատ մը
կը կազմէ։ Յետոյ կը քակեն չուրջի տախտակները։

Հիմա տուներու պատերը ընդհանրապէս կրախիճէ կը շինեն : Մանաւանդ այն վայրերուն մէջ, ուր շատ քար չկայ :

Գաճը կը գործածուի նաև իրբեւ աղբ մարզագեռ տիններու, ինչպէս և բարեխառնելու կրային հողերը :

ԱՄՓՈՓՈՒՄ . — Այդիւսը կը տինեն կաւեն : Շաղախ ունենալու համար, մարած կիր եւ աւագ իրարու կը խառնեն ուստով : Դանին այ կը պատրաստեն այս ձեւով :

Կիրի եւ գաճի օպախը ուր կը գործածեն, որովհետեւ անմիտապէս կը պնդանայ:

Գետափոր եւ խոնաւ տեղերու մէջ կը գործածեն ջրապնդիկ կիր եւ կրախին :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Կղմինտրի, կիրի և գաճի շաղախները ի՞նչ տարբերութիւն ունին իրարմէ :

2. Գաճը խոնաւ տեղ պահելու չէ : Ինչո՞ւ :

3. Կիրի և գաճի շաղախները հաւասարապէս կը պնդանան, բայց տարբեր պատճառներով : Որո՞նք են այդ պատճառները :

4. Քարափներու շինութեան համար ո՞ր նիւթը աւելի յարմար է :


5. Կրազիւսը (չիմէնթօ) ինչո՞ւ պատերը զերծ կը պահէ խոնաւութենէ :

6. Գաճի շաղախը ընդհանրապէս ո՞ւր կը գործածեն, չենքին ներքի՞ն թէ դուրսի մասերը ծեփելու :

ԴԱՍԱԿԱՐՏ 17

ԵՒՆՈՒԹԵԱՆ ՓԱՅՏ

Փայտը մեծ գեր ունի բնակաբաններու և ուրիշ
չէնքերու շինութեան մէջ։ Կան տուներ, մանաւանդ
գիւղերու մէջ, որ ամբողջովին փայտէ շինուած են։



46. Փայտ եւ բար կը սղոցեն

Փայտէ են տուներու գերանները և մարդակները
որ մէկ ծայրէն միւսը նետուած են, առաստաղի եւ
տախտակամածի տախտակները, գուռները, պատու-
հանները, սանդուխները և այլն։
Բոլոր այս փայտերը կը պատրաստեն ծառի բու-

Ներէն։ Փայտահատը կը կտրէ բուները և կեղուելէ յետոյ կը չորցնէ արեւին։ Եթէ ուզեն տախտակ շինել, բուները քառակուսի կը տաշեն, յետոյ կը սղոցեն։

Պատկերին մէջ կ'երեւի թէ ի՞նչպէս բունէ մը տախտակ կը պատրաստեն։ Սակայն դժուար է այս կերպով աշխատիլ և/ մանաւանդ շատ գործ արտադրել, Արհեստաւորը ստիպուած է ժամերով մէջքը ծըռել և սղոցել։ Ասոր համար մարդիկ այդ գործը կատարել կուտան մեքենաներու, որ աւելի կանոնաւոր և շատ տախտակ կը պատրաստեն։ Հիմակուան մեքենայ սղոցները ելեկտրականութեամբ կը բանին։

Փայտին տիսակիները։ — Զկարձէք թէ ամէն փայտէ կարելի է գեր ոն, տախտակ և գուռ շինել։ Շինութեան փայտերը պէտք է կարծը և գիմացկուն լլլան։ Շուտով փտող կամ խոնաւութենէն աղդուող փայտերը յարգի չեն։ Ամէնէն լաւ փայտը կաղնին է, որմէ կը պատրաստեն ցիցեր և սիւներ։

Տախտակամածի և ձեղունի տախտակները ընդհանրապէս շոճիլ կը պատրաստեն։

Փայտ մը որքան չ'ը լլլայ, այնքան աւելի կը դիմանայ։ Թաց փայտերուն մէջ կան փոքրիկ որդեր որ փայտը կ'ուտեն, կը փտեցնեն։ Ասոր համար, ծառի բուները երկոր ատեն արեւին։ կը թողուն և յետոյ կը սղոցեն։

Նոր կտրուած ատաղձը շուտով կը կծկուի եւ կը ճաթուտի։ մինչդեռ երբ արեւին չ'ընայ, իր վերջնական ձեւը կ'առնէ այլեւս և չի կծկուիր, շինութեան մէջ գործածուելէ յետոյ։

Սակայն այս միջոցն ալ չի զօրեր ատաղձները եւ տախտակները ճաթուտելէ և մանաւանդ փտելէ զերծ պահելու։ Այս պատճառաւ, մարդիկ կը ներկեն շինութեան փայտերը։ Նաւերը և նաւակները շատ չուտով կը փտին ջուրին մէջ։ Եթէ ներկուած չըլլան։

Շինութեան յարմար փայտ արտադրող գլխաւոր
ծառերն են կաղնին, եղեւինը, կնձնին, մայրին, կա-
ղամախին, հացին, շոճին և նշդաբին :

Կաղնեփայտով տակառ, նաւ, նստարան եւ ուրիշ
առարկաներ կը շինեն : Կաղնիի փայտը շատ չաղդուիք
խոնաւութենէն : Նշդաբիին փայտը թէ՛ կարծը է, թէ



47. Կաղնիի նիւղ

յղկելի, անով կը շինեն անիւներ, աթոռներ ևայլն .
ջուրի մէջ լաւ կը դիմանայ, բայց խոնաւութենէն շուտ
կ'աղդուիք : Կնձնիի փայտն ալ կրնայ երկար ատեն ջու-
րի մէջ մնալ, առանց փտելու : Կը գործածուի ջաղացի
անիւներ, կառքեր, պտուտակներ ևն . շինելու : Մայ-
րիի փայտին մէջ ցեց չի կաղմուիք, անոր հոտին պատ-
ճառաւ : Ասոր համար յարգի փայտ մըն է : Կաղամա-

իսիի փայտէն սեղան, սնատուկ և տաշտ կը չինեն : Այս
փայտը թէ՛ դիմացկուն է, թէ չի ճաթիր, վրան գամ
գարնուած ատեն :

Պատուհանները միշտ եղեւինի փայտով կը չինեն .
լսէժոտ է ան ու կը դիմանայ անձրեւին ու արեւին :

Կան փայտեր ալ, որոնցմով կարասի կը չինեն : Յի-
շենք ընկուզենին, որուն կարծր փայտը շատ լաւ կը
յդկուի և փայլ կը ստանայ : Յարգի է նաև մահոկե-
նին : Տօսախի փայտով քանակ, դգալ, սանտը և ու-
րիշ առարկաներ կը չինեն :

Ա Մ Փ Ո Փ Ո Ւ Ծ

Ուրեմն, տուն մը չինելու համար կը գործածուին
քար, աղիւս, փայտ, երկաթ, շաղախ և կիր : Ասոնց
վրայ աւելցնենք նաև գամը և ապակին :


Տուն մը չինելէ առաջ, նախ թուղթի վրայ կը գը-
ծեն անոր տրուելիք ձեւը, այսինքն երկայնքը, լայն-
քը, բարձրութիւնը, սենեակներուն թիւը եւն : Այս
տեսակ գծուած թուղթ մը կը կոչուի յատակագիծ եւ
ճարտարապետներու կողմէ կը պատրաստուի :

Առաջին անգամ տան հիմերը կը նետուին : Հիմերը
չենքի մը ոտքերն են, և պէտք է հաստատուն ըլլան,
որպէս զի տունը չփլի : Ասոր համար հողը բաւական
խոր կը փորեն, և մեծ ու դիմացկուն քարերով պատ
մը կը չինեն մինչեւ հողին երեսէն քիչ մը վեր :

Պիտի հարցնէք թէ ինչո՞ւ հողի երեսին վրայ հիմ
չեն նետեր : Եթէ այդպէս ընեն, տունին ծանրութենէն
հողը կը կքի, տունն ալ կը փլի : Պէտք է գիտնալ
թէ ամէն հողի վրայ հիմ չի նետուիր : Աւազուտ հո-
ղերը ծանրութեան չեն դիմանար . ընդհակառակն կա-
ւայինները դիմացկուն են : Ասոր համար, հիմ նետելէ
առաջ, կը փորեն հողը, մինչեւ որ կաւային թանձը
խաւի մը հանդիպին :

Եթէ բաւական փորելէ յետոյ չանդիպին այդ տեսակ խաւի մը, այն ատեն աւելի խորը չեն իջներ, այլ կրախիճով (պերօն) կ'ամբացնեն գետինը և անոր վրայ կը նետեն հիմը:

Հիմը նետելէ յետոյ, կը սկսին քարով կամ աղիւսով պատ շինել. պատերուն վրայ ալ փայտէ կամ



48. Պատերու սինութիւն

Երկաթէ գերաններ կը նետեն, յետոյ տանիքը կը շինեն: Տանիքին վրան ալ կղմինտրով կամ զինկի թիթեղով կը ծածկեն, որպէս զի անձընը ներս չթափանցէ: Տանիքին վազող անձընը մասնաւոր խողովակներու միջոցաւ փողոց կը թափի, կամ ջրամբարներու մէջ կը հաւաքուի:

Ներկայիս շատ գործածական չէ քարի դրութիւնը և հիմերն ու պատերը կը շինեն կրախիճով: Այս ձեռով շէնքը աւելի կը գիմանայ երկրաշարժի ցնցումներուն:

Տուն մը շինելու համար շատ մը արհեստաւորներ կ'աշխատին : Արմագիրը պատ կը շինէ, հիւսնը տախտակամած և ձեղուն, սանդուխ, դուռ, պատուհան և տանիք կը շինէ : Ապակեգործը պատուհաններուն ապակիները կ'անցընէ : Դուռներու փականքներն ու նիգերը, ինչպէս նաև պատուհաններու երկաթէ ձողերը երկաթագործին կողմէ կը զետեղուին, ներկարաբը գաճով կը ծեփէ պատերը, յետոյ կը ներկէ : Կահագործն ալ կարասի կը պատրաստէ :

Բնակուրեան յարմար տուներ .— Տեսանք թէ նախնական տունները որքան անյարմար էին բնակութեան : Հիմակուան տուններն ալ բոլորը չեն լրացներ առողջապահական պայմանները :

Բնակարան մը որպէս զի առողջապահիկ ըլլայ, պէտք է լրացնէ կարգ մը պայմաններ .

1.— Խոնաւ և ճախճախուտ տեղերու մէջ կամ մօտիկը գտնուելու չէ : Շուրջը ախոռ, ծառերէ զուրկ գերեզմանատուն, աղբանոց եւայլն գտնուելու չեն :

2.— Արեւահայեաց և օդաւէտ ըլլալու է : Նշանաւոր խօսք է .— Հան ուր արեւ չի մտներ, յաճախքիշկ կը մտնէ : Եւ որովհետեւ կարելի չէ միշտ այս պայմանները լրացնել, մանաւանդ քաղաքներու մէջ, գոնէ արեւահայեաց սենեակները իբր ննջարան գործածելու է : Տունին ամէն կողմը պատուհան գտնուելու է, որպէս զի օդի հոսանք առաջ գայ: Պատուհանները կարելի եղածին չափ լայն, և ձեղունները բարձր ըլլալու են :

3.— Պարտէզ ունեցող տուններու օդը աւելի մաքուր է, քանի որ զիտէք թէ ծառերը ցերեկ ատեն թթուածին գուրս կուտան և բնածխային կազ կը չնչեն :

Քաղաքներու տունները ընդհանրապէս չեն լրացներայս պայմանները : Գիւղական տունները թէեւ պարզ և համեստ են, բայց ասոնց փոխարէն օդաւէտ և արեւահայեաց են :

Ափարթըմանները հանգստաւէտ են, որովհետեւ մէկ յարկի վրայ կը դանուին ընտանիքի մը պէտք եղած բոլոր սենեակները. — ճաշարան, ննջարան, հիւրասըրահ, խոհանոց ևն. Բայց, օդաւէտ չեն. մանաւանդերը անմիջապէս կից ուրիշ շէնքեր կան: Ափարթըմաններու մեծ մասին միայն առջեւի կողմը բաց է:

Տուները աւելի առողջապահիկ են, մանաւանդերը պարտէզ ունենան: Բայց մեծ քաղաքներու մէջ հետրզհետէ կ'ընդհանրանայ ափարթըմանի գրութիւնը, գլխաւորաբար տեղի նեղութեան եւ խնայողութեան պատճառաւ:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Եւրաքանչիւր ժինութիւն իրեն յատուկ փայտ ունի: Փայտերը լաւ կը չօրցնեն, որպէս զիյեսոյ շնարին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Փայտը չորնալով կը լայննա՞յ, թէ՞ կը կըծ-կուի: Պատճառը:
 2. Նաւակներու յատակը և կողերը ինչո՞ւ կը ներկեն:
 3. Տան հիմերը ինչո՞ւ քարէ կը շինեն:
-


ԴԱՍԱԿԱՐՈՒՄ ԵՒ ԶԵՌՈՒՑՈՒՄ

Զմեո. թէ ամառ, միշտ կրտկի պէտք ունինք,
տաքնալու, կերակուր և փելու և շատ մը մեքնաներ
բանեցնելու համար:

Կրտկ շինելը շատ դիւրին է մեզի համար. — Լուց-
կի մը կը քսինք մասնաւոր տուփերու վրայ և կը
մօտեցնենք բարակ փայտերու, թուղթի ու յարդի կը-
տորներու որոնք անմիջապէս կը բռնկին:

Հին ատենները այսպէս չէր, քանի որ մարդիկ
գաղափար չունէին լուցկիի մասին: Այն ատեն կրտկ
շինելը շատ դժուար դորձ էր, և եքրկար ժամանակի ու
աշխատանքի կարօտ:

Ուշագրութիւն ըրած էք անշաւշտ. — ատխատկ ու-



49. Վայրենիները ի՞նչպէս կրտկ կը սինեն

զացած ատեն, ատազձագործներու ողոցը կը տաքնայ,
երբեն նոյն իսկ ձեռքով չբռնուելու աստիճան: Դուք
ալ կրնաք այս փորձը կտառքել. — Երկու փայտի կը-

տոր իրարու քսեցէք. պիտի ահանէք որ վայտերը կը սկսին տաքնալ:

Հին, շատ հին ատենները, մարդիկ այս ձեւով կը բակ կը չինէին: Ետա չոր փայտի երկու կտոր իրարու շփելով տաքութիւն առաջ կը բերէին, և այս տաքութեամբ փայտի տաշեղներ կը բռնկցնէին:

Եւ որովհետեւ այս աշխատանքը շատ յոգնեցուցիչ էր և երկար ժամանակի կարօտ, մարդիկ գիշեր և ցերեկ խառուցիներ վառ կը պահէին:


Աւելի վերջը, մարդիկ յաջողեցան ուրիշ ձեւ մը գանել: — Փայտէ ձոզի մը ծայրը կը դնէին լոյն փայտի մը վրայ բացուած ծակի մը մէջ, և արագ արագ կը գարձնէին ձոզը, ինչպէս կը ցուցնէ թիւ 50 պատկերը:

Հրահան: — Կը ա կ շինելու աւելի կատարելութեամբ միջոց մը հրահանը այլ այսօր աւ կը գործածուի:

Դիտած էք. երբ ձի մը արագօրէն վագէ սալայտակուած փողոցի մը մէջ, ոտքերուն տակէն կայծ կը ցատկէ: Զիուն երկաթէ պայտերն են որ քարերուն շփուելով կայծ առաջ կը բերին:

Ահա առկէ օգտուելով, մարդիկ կրակ կը չինէին: Պողպատի կտոր մը կը զարնէին կայծքարի մը եւ ցատկած կայծերուն կը մօտեցնէին տեսակ մը սունկ, որ ծառերու վրայ կը բռննի և շատ գիւրավառ է: Հիմա ալ գիւղացիներ այս ահսակ հրահաններ կը գործածին, սիկառ վառելու համար:

Սովորական հրահանները երկու տեսակ են: — Մէկ



ժաման մէջ պատրոյգ մըն է որ կը վառի ցատկոծ
կայծէն, իսկ միւսին մէջ՝ բամպակի վրայ լեցուտծ
պէնզինը:


Մ Ո Մ

Գիտէք որ լուսաւորութեան միջոցներն են, —
մամ, ձէթ, քարիւղ, լուսաւորութեան կազ և ելեկ-
տրականութիւն:

Հին ասենները անոնց ո՛չ մէկը կար: Այս և աս-
քութիւն ունենալու համար, մարդիկ փայտ կը գոր-
ծածէին: մանաւանդ մարխ կոչուած իւղոտ փայտե-
րը, որոնք մամի պէս կը վառին:

Մոմը կը շինեն մեղրի մնացորդներէ կամ ձարպէ:


Մեղրամոմը գեղնորակ գոյն
մը ունի, իսկ ձարպամոմը՝
ճերմակ:



51. Մոմի կաղապար
կը վնրածուի: Յետոյ բամպակէ պատրոյգներ կը թաթ-
խեն հալած ձարպին մէջ և գուրս կը հանեն: Պատ-
րոյգին անցած իւղը կը պազի և այսպէս մոմ կ'ըլլայ:

Եթէ ուզեն աւելի հսուտ մոմ շինել, պատրոյգը
մէկէ աւելի անգամներ կը թաթխեն հալած ձարպին
մէջ: Միայն թէ ամէն անգամ սպասելու է որ պատ-
րոյգին անցած իւղը պազի:

Այս մոմերը շատ մը անպատճութիւններ ունին:
Նախ վառած ատեն ծուխ և գէշ հոտ մը կ'արձակին: Հովին
մանաւանդ, կը շատնայ ծուխը եւ աւելի կը



52. Լուսաւորութեան զանազան միջոցներ (Ա՝ մառխ,
Բ՝ կանքեղ, Գ՝ մոմ, Դ՝ բարիդի լամբար, Ե՝ լուսաւ-
րութեան կազի կուլցներ, Զ՝ ելեկտրական լամբարներ):

միսայ։ Ասկէ զատ մոմը շուտով կը հալի, և մէջի
պատրոյգը կը վերածուի սեւ կտորներու։ Այս ածու-
խի նման սեւ կտորները չեն թողուր որ մոմը լու-
գառի և նոյն իսկ կրնան մարել բացը։ Ասոր համար
յաճախ պէտք կ'ըլլայ մկրատով կտրել սեւցած աւե-
լորդ մասը և նետել։

Ուրիշ անպատեհութիւն մըն ալ։ Այս մոմե-
րը երբ տեղ մը կաթին, իւղի բիծ առաջ կը բերեն։
Այս անպատեհութիւններէն ո՛չ մէկը ունի եկեղեցին
մէջ աշտանակներու վրայ ձեր տեսած հաստ և ճեր-
մակ մոմը։ Այս մոմն ալ ճարպէ կը շինուի, և մէջը
բամպակէ պատրոյգ ունի, Միայն թէ պատրոյգը կազ-
մըւած է թելերու խուրձէ մը, որոնք իրարու վրայ
ոլորուած չեն։

Որպէս զի պատրոյգին սեւ մասերը վար չի յնան
և չարգիլեն մոմին լոյսը, պատրոյգը նախարէս կը
թաթիւն ասիս պօրիքի լուծոյթի մէջ։ (Ասիս պօրիքը
ճերմակ փոշի մըն է, զոր տաք ջուրի մէջ հալեցնե-
լով կը գործածեն թելեւ վերքերը լուալու։ Աչքի
ցաւի համար ալ գործածական դեղ մըն է)։

Այս լուծոյթին շնորհիւ, պատրոյգին այրած մո-
ոը շատ մանր կտորներու կը բաժնուի, և այլեւս չի
մարեր լոյսը։

Պատրաստութեան եղանակն ալ սովորական մոմի
պէս է։ Ճարպը հալեցնելով կը զտան հոտ ու մար
առող մասերը, և կ'առնեն ամէնէն պիտանի մասը,
որ ասրեարին կը կոչուի։ Հալած ասրեարինը կը լից-
նեն մասնաւոր կտղապարներու մէջ, և ուզուած հաս-
տութեամբ մոմ կը չինեն։

Մեղրամոմն ալ նոյն ձեւով կը պատրաստեն։ Մեղ-
րի մնացորդ մասը կը հալեցնեն, և մէջը պատրոյգ կը
թաթիւն։ Մեղրամոմը սովորական մոմի նման գէշ
հոտ չարձակեր. բայց ծուխ կուտայ, զօրաւոր լոյս
չունի. յետոյ շատ սուզ է։

Իրբեւ լուսաւորութեան միջոց, մոմը աստիճանաւաքար կը կորսնցնէ իր կարեւորութիւնը, տեղը տալով ելեկտրականութեան որ օրէ օր աւելի գործածական կը դառնայ: Այսօր եկեղեցիներն անգամ ելեկտրականութեամբ լուսաւորուած են և առաջուան չափ մոմ չեն գործածեր:

Նոյնը կարելի է ըսել նաև քարիւղին և լուսաւորութեան կաղին համար: Ասո՞նք, լուսաւորութենէն աւելի, ուրիշ պէտքերու կը գործածուին:

Այսօր լուսաւորութիւնը այնքան ընդարձակուած է որ, պարզ մոմերը չեն կրնար զայն ապահովել: Օքինակ, մոմով ի՞նչպէս լուսաւորել փողոցները, հրապարակները, թատրոնները, փարսսները ևն ։

Աւելորդ է ըսել թէ ամէնէն լաւը արեւին լոյսն է որ թէ՛ աչք չի յոգնեցներ և թէ կը սպաննէ կարգ մը մանրէներ:

Իսկ երբ հարկ է ուրիշ լոյս գործածել, պէտք է նախընտրել ելեկտրականութիւնը, որ չապականեր սենեակին մթնոլուրը:

ԱՐԺՈՒԽԱՄՆԵՐ.— Մոմը կը ժինեն բամպակէ պատրոյզներ բարիսելով հալած մեղրամոմի կամ նարպի մէջ:

ՀԱՐՑՈՒԽԱՄՆԵՐ

1. Լուցկիով կրնա՞ք վառել հաստ փայտ մը: Ի՞նչ կ'ընէք, վառելու համար:

2. Մեղրամոմին և ճերմակ մոմին լոյսը բաղդատեցէք իրարու հետ:

3. Վառած լուցկի մը մօտեցուցէք մոմի մը: Անմիջապէս չի վառիր: Պատճա՞ռը:


ԴԱՍ 19

ՔԱՐԻԿԱ

Լուսաւորութեան համար կը գործածեն նաև ձեզ, որ ձիթապուղէ, կտաւատէ, ընկոյզէ և ուրիշ

բուսական նիրծ թերէ հանուաւիւղ մըն է : Ներկայիս ձեթի փոխարքն կը գործածեն քարիւղը, որ աւելի զօրաւոր և պայծառ լոյս կուտայ : Ձեթը կանթեղներու, իսկ քարիւղը լամբարներու մէջ կը վառեն :

Քարիւղը դիւրավառ հեղուկ մըն է, որ կարգ մը երկիրներու մէջ առատութեամբ կը գըտնուի հողին տակ : Հորեր բանալով կը հանեն այս հեղուկը և զտելով քարիւղ կը պատրաստեն :



53. Նաւքահորեր (քարիւղը կը ծայրին)

Լամբարներու մէջ, պատրոյգին շնորհիւ քարիւղը կամաց կամաց կը վառի և աւելի չատ օդ կ'առնէ : Իսկ վրայի շիշն ալ կը ծառայէ անդադար փոխելու

շուրջի օդը։ Առանց չիշի ալ քարիւղը կը վառի, բայց
լաւ լոյս չի տար և ծուխ կ'արձակէ։

Շատ վտանգաւոր է կրակին մօտ քարիւղ բռնելը,
որովհետեւ շուտով կը բռնկի։

Քարիւղը միծ օգտակարութիւն ունի. ո'չ միայն
լոյս կուտայ մեզի, այլ եւ շատ մը մեքենաներ կը
բանեցնէ։

Զգոռուած քարիւղին նաւր կ'ըսեն, հորին ալ՝
նաւրահոր։

ԼՈՒՍԱԿՈՐՈՒԹԵԱՆ ԿԱԶ

Այս կազը կ'արտադրեն, հանքածուխը գոց աման-
ներու մէջ սաստիկ տաքցնելով։ Զօրաւոր և փայլուն
լոյս մը ունի։ Կը գործածուի լուսաւորութեան և ջե-
ռուցման մէջ։ Կարգ մը տուներու մէջ, կերակուր ևն.
Եփելու կամ ջուր տաքցնելու համար, փայտածուխի
փոխարէն լուսաւորութեան կազ կը վառեն։


Դուք ալ կրնաք քիչ մը լուսաւորութեան կազ
արտադրել։ Խողովակի մը մէջ հանքածուխի փոշի դը-
րէք, և մէկ ծայրը կիրի շաղախով ծեփելէ յետոյ սաս-
տիկ տաքցուցէք։ Ատեն մը վիրջը, լուցկի մը վառե-
լով մօտեցուցէք խողովակին միւս ծայրին։ Պիտի տես-
նէք որ բոց մը առաջ պիտի գայ։ Լուսաւորութեան
կազն է որ հանքածուխէն զատուեցաւ և բռնկեցաւ։

Եթէ հանքածուխի փոշի չգտնէք, կրնաք անո՞ր
տեղ սունկի փոշի (օրինակ, չիշի խից մը), փայտի
քիչ մը խոնաւ տաշեղ և կամ սովորական հաստ
թուղթ դնել։

Սակայն այս ձեւով արտադրուած կազը զուտ չէ
և մուր կուտայ։ Մասնաւոր գործարաններու մէջ այս
կազը կը զտեն և կ'առնեն սովորական կազը, որ ծուխ

և մուր չի տար։ Յետոյ այս կազը մասնաւոր խողոշ վակներու միջոցաւ մինչեւ տուները և փողոցները կը տանին։

Լուսաւորութեան կազը թունաւոր է և շատ գիւրավառ։ Ասոր համար զգուշութեամբ զործածելու է զայն։ Ուշադրութիւն ընելու է որ ծորակները միշտ



54. Հանքածուխը տաքնալով լուսաւորութեան
կազ կ'արտադի է

գոց մնան, գիշերը կամ այն ատենները երբ կազ չենք վառեր։ Կազը բաց ծորակներէն դուրս ելելով ամբողջ սենեակը կը լեցնէ և կը թունաւորէ օդը։ Այս տեսակ պարագաներուն շատ վտանգաւոր է լուցկի վառել սենեակին մէջ և կամ ոեւէ լոյս տանիլ հոն։ Լուսաւորութեան կազը անմիջապէս կը բռնկի։

Ներկայիս աւելի շատ ելեկտրականութիւն կը գործածուի։ Ելեկտրական լոյսը թէ՛ աւելի զօրաւոր է եւ թէ չունի լուսաւորութեան կազին անպատճենութիւնները։ Եթէ սխալմամբ բաց ձգէք լոյսը, պարզապէս շատ ելեկտրականութիւն կը սպառի։ Միայն թէ ելեկտրականութիւնը աւելի սուղ է։ և ասոր համար ձեռնտու չէ կերպակուր եփելու կամ վառարան տաքցընելու։ Այն երկիրները ուր շատ չըվէժ կայ, աւելի ա-

ժան ելեկտրականութիւն կ'արտադրուի : Մարդիկ փոխանակ հանքածուիս վառելու , ջրվէժին ուժովը կը բանեցնեն մեքենաները :

Ելեկտրական լամբարներու և վառարաններու մէջ , քարիւղի կամ լուսաւորութեան կազի նման այրող նիւթ մը չկայ : Երբ կոճակը դարձնենք , ելեկտրական հոսանք մը կ'անցնի , լամբարի մէջի բարակ թելերը հրաշէկ դառնալու աստիճան կը տաքնան և կը սկսին լոյս արձակել : Որպէս զի թելերը չայրին , այլ ջերմութիւն ամբարեն և հրաշէկ դառնան , լամբարներու մէջի օդը կը պարպեն : Դուք ալ կրնաք հաստատել այս պարագան : Երբ աւրուած լամբար մը կոտրէք , մեծ աղմուկ մը կը լսուի : Դուրսի օդն է որ ուժով մը կը մտնէ պարապ լամբարին մէջ և ձայն կը հանէ :

Լամբար մը կ'աւրուի , երբ մէջի բարակ թելերը փրթին : Պայման է որ ելեկտրական հոսանքը օքան բնել բոլոր թելերեն անցնելով :

Ելեկտրական վառարաններն ալ այսպէս են . միայն թէ անոնց թելերը հաստ կ'ընեն , ըրպէս զի դիմանան : Դիտած էք . մեծ լամբարներու թելերը աւելի հաստ են : Վառարաններու թելերը , ելեկտրական հոսանքին ազդեցութեամբ , կը տաքնան եւ ջերմութիւն կ'արձակեն :

ԻՆՉԻ ԿԱԶՄՈՒԱԾ Է ԲՈՅԸ

Մոմի կամ լամբարի մէջ միշտ բոցն է որ լոյս կ'արձակէ : Բոցը ձեւ և ծաւալ ունի . վրան փչելով կարելի է տարբեր ձեւ ու ծաւալ տալ անոր : Ուրեմն բոցն ալ մարմին մըն է . բայց ո'չ հաստատուն է , ոչ ալ հեղուկ : Բոցը՝ կազ է :

Բայց ուրկէ՞ կ'արտագրուի այս կազը : Դիտած էք անշուշտ , որ մոմը վառելով կը հալի , կը կարձնայ ,

իսկ լամբարին քարիւղը կը սպառի: Աւրեմն բոցին կտղը մոմէն և քարիւղէն է որ առաջ կուգայ:

Մոմին ձարպը, պատրոյգին վառելովը կը հալի, և պատրոյգին ծայրը կը բարձրանայ, ինչպէս որ աւիշը բոյսի մը արմատէն դէպի ճիւղերը կը տարածուի: Հալած ձարպը յեսայ տաքութեան տղեցութեամբ կը շոգիանայ և կտղի կը վերտօնուի: Ահա այս կտղն է որ կը բռնկի և բոց առաջ կը բերէ:

Նոյնը նաև քարիւղին համար, որ պատրոյգին ծայրը բարձրանալով կը շոգիանայ և կտղի կը վերտօնուի:

Փայտը վառելով բոց կ'արձակէ. մինչդեռ փայտածուխը այսպէս չէ, մանաւանդ բոււկան վառելէ յետոյ: Պատճառը այն է որ, փայտածուխին այրելի կտղին մեծ մասը գուրու ելած է, ածուխի պատրաստութեան միջոցին:

Բոլը բոցերը նոյն գոյնը և փայլը չունին: Երարու հետ բազգատեցէք մոմին, քարիւղին և ալքոլին բոցերը և տարբերութիւնը անմիջապէս կը տեսնէք: Առաջին երկուքին բոցերը փայլուն են, իսկ ալքոլին բոցը աւելի ազօտ է:

Յաջարդաբար պնտկ մը բռնեցէք մոմի և ալքոլի բոցին վրայ: Առաջին պարտգային, պնտկը պիտի մը բռնի, պիտի սեւնայ. իսկ երկրորդին՝ պնտկին վրայ խոնաւութիւն մը առաջ պիտի դայ: Մուրը, ածուխի մանր փոշիներէ կտղմաւած է: Աւրեմն մոմին բոցը ածուխի կտղրներ ունի իր մէջ, իսկ ալքոլինը՝ ոչ:

Ածուխի այս կտղրներն են որ մոմի բոցին փայլ կուտան: Սակայն այս կտղրները եթէ չափէն աւելի ըլլան, հակառակ՝ արգեւնք կուտան և բոցին փայլը կը պակսեցնեն: Քարբւղի լամբարի մը պատրոյգը եթէ վեր բարձրացնենք, աւելի լայս կուտայ. բոցը եթէ շոտ վեր առնենք, այն առեն լայսը կը պակսի, և լոմբարը կը միայ: Նոյնպէս լոյսը կը պակսի, եթէ

պատրոյգը վար իջեցնենք. խսկ աւելի վար տառծ տան՝ բոլորավին կը մարի:

Ածուխի կտորներուն դերը հասկնալու համար, կը բաւէ դիտել տաքցած երկաթի կտոր մը, երբ երկաթը սաստիկ տաքնայ, կը սկսի լոյս արձակել: Բոցին մէջ գտնուած ածուխի կտորներն ալ այդպէս են. կազին բոցէն կը տաքնան և լոյս կ'արձակեն, ինչ որ աւելի փայլ կուտայ բոցին: Միտյն թէ երբ կտորները շատ ըլլան, չեն կրնար սաստիկ տաքնալ, և ոչ միայն լոյս չեն տար, այլ եւ սեւութիւն կուտան բոցին:

Դիտած էք լուսաւորութեան կազի լամբարները: Անոնց վրայ տեսակ մը ցանց անցուցած են: Այս ցանցին թելերը սաստիկ կը տաքնան, և լոյս արձակելով աւելի փայլուն կը դարձնեն բոցը:

Եթէ վառած լուցկի մը բարիւղի մեջ դնենք, լուցկին կը մարի: Հիմու ալ լուցկին մօսեցնենք քիչ մը տաք քարիւղի: Քարիւղը պիտի բռնկի: Ուրիմն հեղուկ քարիւղը չի բռնկիր, այլ ընդհակառակն կը մարէ վառուած լուցկին: Լամբարներու մեջ վառուողը ո՛չ թէ հեղուկն է, այլ անոր ոզիին:

Քարիւղը միշտ պաղ տեղ և կրակէ հեռու պահելու է:

Հորերէն հանուած քարիւղը, ինչպէս գիտէք, զուտ չէ: Այս խառն հեղուկը որ նաւք կը կոչուի, մասնաւոր զտարաններու մէջ կը զտեն: Ամէնէն մաքուր մասը իրը քարիւղ կը գործածեն, մնացորդներէն ալ իւղեր կը հանեն: Քարիւղէն կը հանեն նաև վազելին կոչուած իւղը, որ շատ գործածական է բժշկութեան և գեղերու մէջ:

Քարիւղ արտադրող գլխաւոր երկիրներն են Ռուսիա, Ամերիկա և Ռումանիա: Իրաքն ալ հարուստ նաւթահորեր ունի Մուսուլի մէջ:

Բռնկած քարիւղը մարելու համար ջուր չեն թափեր վրան, որովհետեւ քարիւղը աւելի թեթև ըլլալով

ջուրին երեսը կ'ելլէ և կը շարունակէ վասիլ։ Այս
տեսակ պարագաներու մէջ, պէտք է գործածել մո-
խիր, աւազ կամ թաց լութ։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Քարիւղը դիւրավառ հեղուկ մըն
է։ Մասնաւոր նորերէ կը հանեն։ Լուսաւորուրեան կա-
զը կ'արտադրեն հանքածուխեն։ Մոմին քէ քարիւղի լամ-
բարին մէջ, հեղուկը չէ որ կ'այրի, այլ գոյացած կազը։

Լուսաւորուրեան կազը բունաւոր է։ Ծորակը միւս
գոց պահելու է, կազը չգործածած ատեն։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Նոր վառած ատեն, մոմի մը լոյսը ի՞նչո՞ւ քիչ է։
2. Կրակին վրայ եթէ փչենք՝ կրակը ուելի զօ-
րաւոր կ'ըլլայ։ Մոմին վրայ եթէ փչենք՝ մոմը կը
մարի։ Պատճառը բացատրեցէք։
3. Ծծուն թուզթ մը դպցուցէք ջուրին։ Ի՞նչ կ'ը-
նէ ջուրը։ Բազդատեցէք լամբարի պատրուցին հետ-
4. Սենեակին մէկ անկիւնը քարիւղ գրուած է,
բաց ամանի մը մէջ։ Անդին ալ կրակ չինուած է։
Քարիւղը կրնա՞յ բռնկիլ։ Ի՞նչպէս։
5. Ի՞նչպէս կը հաստատէք թէ բոցը մարմին մըն է։
6. Քարիւղի լամբարը ի՞նչո՞ւ կը մարի, երբ շատ
վար իջեցնենք պատրուցը։
7. Քարիւղի լամբարին վարի մասը ի՞նչո՞ւ ծակ-
տիկներ ունի։

Դ.Ա.Ա 20

ԻՆՉՈՎ ԿԸ ՏԱՔՆԱՆՔ

Կերտակուը եփելու, տուները տաքցնելու և մեքենաներ բանեցնելու համար, ընդհանրապէս փայտ, փայտածուխ կը գործածեն: Կարգմը տեղեր ուր տնառա չկայ, կենդանիներու չորցածթրիք իրր վառելիք կը ծառայէ:

Փայտը և քարածուխը վառնրաներու մէջ կը վառեն, որովհետեւ անոնք շատ ծուխ և ուիիշ կազերկարձակեն Ածուխը, շատ ծուխ չունենալուն համար, կրտկարանին մէջ ալ կրնայ վառուիլ:

Փայտ.— Բոլոր փայտերը հաւասար չափով չեն տաքցներ. կարծր փայտերը աւելի կը տաքցնեն, քան կազուղները: Այս տեսակնաով նշանաւոր է կազնիին փայտը:

Բնդհանրապէս ծառերու բուները չեն որ իրր վառելիք կը գործածեն, այլ բարակ ճիւղերը: Գիտէք որ բուներէն տախտակ կը հանեն, տուներու և կարտսիներու շինութեան համար: Բայց և այնպէս, կան բուներ որ անյարմար են տախտակի վերածուելու և իրր վառելիք կը գործածուին:

Ածուխ.— Ածուխ պատրաստելու համար, ածխագործը տաշեղներով և մանր ճիւղերով օճախ մը կը շինէ: Յետոյ կտրուած բարակ փայտեր կը շարէ օճախին շորջը և վրան: Փայտէ աս դէզը հողով կը ծածկէ ամէն կողմէ, և միայն գագաթին վրայ բաց տեղ մը կը թողու, որպէս զի անկէ ծուխ ելլէ:


Այլեւս կը մնայ բռնկցնել օճախը: Տաշեղները վառուած տտեն, փայտերն ալ կը տաքնան ու կը սկսին

վասիլ. բայց այրումը մասամբ կը կատարուի, որովհետեւ շատ օդ չկայ գէզին մէջ. իսկ գիտէք որ առանց օդի այրում չկայ: Այս ձեւով փայտերը շատ գանգաղ և մասամբ կ'այրին առանց վառելու, և ամէնէն վերջը սեւնալով ածուխի կը վերածուին:

Այրումի առեն, փայտին ամէնէն ցնդելի, ինչպէս նաև ծուխ արտադրող մասերը կը վառին: Որով առաջ

եկած ածուխը
գրեթէ ծուխ
չի պարունա-
կեր:

Ո.ծխագոր-
ծին համար
ամէնէն գըժ-
ւար կէտը՝ ո-
րոշելին է թէ
ե՞րբ մարելու
է գէզը: Պի-



55. Փայտերը դիզած են ածուխ տինելու տիքած թէ այն ատեն, երբ այլեւս ծուխ չելլեր: Բայց գիտէք որ գէզին բոլոր փայտերը միաժամանակ չեն վասիր. կեզրոնի մասի փայտերը տեղի չուտ կը բանկին: Եթէ գէզը ուշ մարեն, այն ատեն մէջտեղի փայտերը շատ վառելով կրակի կը վերածուին: Շուտ մարած պարագային ալ, շուրջի փայտերը պէտք եղածին չափ չեն վասիր և հետեւաբար չեն ածխանար: Կրակարանի մէջ երբեմն կը տեսնէք ածուխի կը տորներ, որ ծուխ կուտան: Ասոնք գէզին շուրջի փայտերն են, որ պէտք եղածին չափ չեն վառուած: Այս տեսակ ածուխներուն երտ (մարսի) կ'ըսնի:


Վառարան.— Ուշագրութիւն ընելու է որ վառարանները և բուխերիկները լաւ քաշեն, այսինքն օդի հօսանք առաջ գայ: Այլապէս փայտը լաւ չի վառիր և գէշ կազեր գուրս կուտայ:

Գիտեք որ տաք օդը պաղէն աւելի թեթեւ է, եւ
միշտ վեր կը բարձրանայ, վառարանի մէջի օդը տաք-
նալով կը թեթեւնայ և խողովակէն վեր կը բարձրա-
նայ: Սենեակին օդը, աւելի ծանը, վառարանին կա-
փարիչէն ներս կը մտնէ և կը բռնէ վեր բարձրացած
օդին տեղը: Այս ձեւով հոսանք մը առաջ կուգայ:
Վառարանը կը բաւ, կ'ըսեն:

Կարելի է պարզ փորձով մը հաստատել այս պա-
րագան: Թուղթի կտոր մը վա-
ռենք, նախ բաց տեղ մը, յե-
տոյ մետաղէ կոնաձեւ խողովա-
կի մը տակ: Առաջին պարագա-
յին կը տեսնենք որ թուղթը լաւ
չի վառիր, և բոցը զանազան
ուղղութեամբ կը ծաւալի: Մինչ-
դեռ խողովակին տակ բոցը ոււ-
նի մը պէս վեր կը բարձրանայ,
և այս միջոցին ձայն մըն ալ կը 56. Կրակարանի
լսուի: Դուրսի օդն է որ ուժով խողովակի
մը խողովակի տակէն ներս կ'անց-
նի, և հոգի ձայն առաջ կը բերէ:

Տուներու մէջ այսպէս կրակ կը շինեն, կրակարա-
նի ածուխին վրայ խողովակ մը դնելով: Այս ձեւով
օդի հոսանք առաջ կուգայ և ածուխը շուտ կը վառի:
Վառարանները և բուխերիկներն ալ նոյն ձեւով
կը վառին:

Թափծու վառարանները պէտք չէ կարմրցնելու
աստիճան տաքցնել, որովհետեւ գէշ կաղեր կ'արձա-
կեն: Յետոյ ամէն տարի մաքրելու է խողովակները և
ծխնելոյները, որովհետեւ ծխնիը թանձրանալով մութ
կը դառնայ, և կրնայ հրդեհ առաջ բերել: Մասնաւոր
գործաւորներ, որ ծխան մաքրող կը կոչուին, խողո-



վակներու մէջ գիզուած մուրը կը մաքրեն։ Այս մուրը բերէն ներկ կը շինեն։

Կրակարաններն ալ այն ատեն միայն սենեակ տանելու է, երբ մէջի ածուխները բոլորովին կարմըրած են։ Ուշադրութիւն ընելու է մանաւանդ որ ածուխը այլ եւս բոց չարձակէ։ Այս բոցը, որ կազ մըն է, շատ զօրաւոր թոյն մըն է և կրնայ նոյն խոկ մահ պատճառել։

Զերմարձակ.—Սովորական վառարաններէն զատ, կայ նաև զերմարձակը (ֆալօրիֆեկր), որ շատ առողջապահական է և կը գործածուի մեծ հաստատութիւնները տաքցնելու։

Շէնքին վարի յարկը հաս-

տատուած է ջուրով լցուն մեծ կաթսայ մը, խողովակներով միացած վերի

յարկերուն հետ։ Երբ կաթսան տաքցնեն, ջուրը շոգիանալով խողովակներէն

վեր կը բարձրանայ եւ կը տաքցնէ սենեակներու մէջ

դրուած մասնաւոր վառարանները։


Զերմարձակը այն առա-

ւելութիւնը ունի որ, միօ-


րինակ կը պահէ սենեակնե-

րը, ինչ որ շատ առողջապահական է։ Սակայն շատ

ծախսք կը պահանջէ, և միայն մեծ հաստատութիւններու համար ձեռնտու է։



57. Օնախ կամ
բուխերիկ



58. Զերմարձակի
կարսայ

թը, ինչ որ շատ առողջապահական է։ Սակայն շատ

ծախսք կը պահանջէ, և միայն մեծ հաստատութիւններու համար ձեռնտու է։

Զերմարձակի համար կը գործածեն նաև տաք օդը
և ջրառողին :

Զեռուցման ամէնէն առողջապահական միջոցը բռւ-
խերիկն է, որովհետեւ միշտ կը փոխէ սենեակին օդը ·
բայց սպառումը ուստ է, իսկ տաքութիւնը՝ վիչ:

Սովորական վառարանները աւելի լաւ են, բայց
անպատեհութիւն մը ունին .— եթէ արագ վառին՝ շատ
փայտ կը սպառեն. իսկ եթէ դանդաղ վառին՝ վնա-
սակար կազ մը կ'արձակեն :

Կան նաև ելեկտրականութեամբ տաքող վառա-
րաններ: Բայց ինչպէս ըսինք, ելեկտրականութիւնը
սուղ է, և ասոր համար շատ գործածական չեն այս
վառարանները :

Կան նոյնպէս ելեկտրական ջեռոցներ, արդուկներ,
հրահաններ, եւն . . Ասոնց մէջ ելեկտրական սպառու-
մը այնքան մեծ չէ, եւ հետեւարար շատ ծախք չէ
պահանջեր :

ՀԱՆՔԱԾՈՒԽ

Հանքածուխը յարգի վառելիք մըն է, և իր ար-
ձակած զօրաւոր ջերմութեան համար կը գործածուի
շոգենաւերու, շոգեկառքե-
րու և գործարաններու մէջ,
մեքենաներ բանեցնելու :

Հողին տակէն կը հանեն
հանքածուխը: Կան հանքա-
ծուխի կտորներ, որ ճիշդ
ծառի ճիւղի մը ճեւն ու-
նին: Ասկէ կը հասկցուի թէ


հանքածուխն ալ սովորական ածուխի նման փայտէ
առաջ եկած է: Մառերու բռւներ, երկար ատեն հողին
տակ թալով, կամաց կամաց վառուած և ածխացած են:



59. Հանքածուխ

Այս վառելիքը, "ո՞ր այնքան զօրաւոր տաքութիւն և բազմաթիւ օգուտներ ունի, դժբախտաբար ամէն տեղ չի գտնուիր, "ոչ ալ գետնի մօտիկ խաւերու մէջ։ Յաճախ պէտք կ'ըլլայ ահագին խորութեամբ փորել հողը, հանքածուխ գտնելու համար։ Հանքածուխի հարուստ հանքեր կան Անգլիոյ ու Ամերիկայի մէջ։ Թուրքիոյ կարեւոր ածխահանքերը կը գտնուին էրէյլի, Զօնկուլտաք և Սօմա։

Ինչպէս ըսինք, հանքածուխ հանելու համար հորեր կը փորեն։ Բազմաթիւ գործաւորներ այս հորեւուն մէջ կ'աշխատին ածուխ փորելու և վեր հանելու



60. Հանքածուխ կ'արտադրեն

համար։ Հանքածուխը կը տարածէ կրիզու կոչուած կաղ մը, "որ շատ գիւրավառ է և հրդեհ առաջ կը բերէ։ Ասոր համար, հանքագործները կը գործածեն մասնաւոր լամբար մը, "որուն բոցը մետաղէ ցանցով մը պատռած է և շատ արկածի տեղի չի տար։

Գործածական վառելիք մըն է նաև անբրասիբը։
Շատ կը նմանի հանքածուխին, բայց առելի փայլուն
է։ Կը գործածուի սպամանտերու մէջ։ Դանդաղ կը
վառի, բայց շատ տաքութիւն կուտայ։

Քօֆ.— Հանքածուխին լուսաւորութեան կազ ար-
տադրելէ յետոյ, մնացածը իրը վառելիք կը գործա-
ծեն։ Այս մասը քօֆ կը կոչուի։ Քօքը շատ բոց չար-
ձակեր, բայց զօրաւոր տաքութիւն ունի։

Հանքածուխը կարելի է նմանցնել փայտին, իսկ
քօքը՝ ածուխին։ Գիտէք ո՞ր ածուխն ալ բոց չունի,
բայց կը տաքցնէ։ Քօքն ալ ճիշդ այսպէս է։
Բուսական ածուխ։— Ըսինք թէ ծառերու կոճղեր
երկար ատեն հողին տակ մնալով կ'այրին և հանքա-
ծուխի կը վերածուին։

Ճահճային վայրերու մէջ, կարգ մը բոյսեր ալ
այսպէս երկար ատեն կը մնան հողին տակ, կը փտին
և վերջ ի վերջոյ կ'ածխանան։ Այս տեսակ ածուխին՝
բուսական ածուխ (բուրպ) կ'ըսեն։ Յարգի վառելիք
մը չէ։ առատ ծուխ կ'արձակէ և շատ զօրաւոր տա-
քութիւն չունի։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ Կը ՀԱՆԵՆ ՀԱՆՔԱԾՈՒԽԻՆ

Հանքածուխը, վառուած ատեն, ո՛չ միայն լու-
սաւորութեան կազ կ'արտադրէ, այլ եւ ահազին քա-
նակութեամբ մուխ։ Մարդիկ այս մուխն ալ կ'օգտա-
գործեն, զայն հաւաքելով ջուրով լիցուն աւազաննե-
րու մէջ։ Մուխը պաղելով կը խտանայ և սեւ ու թանձը
հեղուկի մը կը վերածուի։ Այս թանձը հեղուկը կուպր
կը կոչուի և պաղելէ վերջ կը կարծրանայ։

Կուպրը ջուրէն չաղդուիր, այսինքն չի լուծուիր
անոր մէջ։ Այս յատկութենէն օգտուելով, նաւակնե-
շը և առ հասարակ ջուրի մէջ կամ խոնաւ տեղեր հաս-
տատուած փայտեղէնները կուպրով կը ծեփին։ Կուպ-

ըս չի թողուր որ ջուրը ներս անցնի և այսպէս փայտը զերծ կը պահէ փառութենէ :

Կուպը ուրիշ օգուտներ ալ ունի : Մասնաւոր զըստարաններու մէջ տաքցնելով, անկէ կը պատրաստեն տեսակ մը իւղ, որ կը գործածուի մեքենաները իւղուաներու և մոմ պատրաստելու : Այս իւղը կրկին զտելով՝ պէնզին, նաֆրալին, ներկեր, ասիս Ֆենիք և անուշաւ հոտութիւններ կը շինեն :

Պէնզինը շատ գործածական է ճարտարարուեստի մէջ, իբրեւ վառելիք կը գործածուի կարգ մը մեքենաներու մէջ, որոնք ռարժակ (մօրիօն) կը կոչուին ։ Շարժակ մեքենաներու չնորհիւ շատ արագութեամբ կը սուրան ինքնաշարժերը, ինքնաշարժ նաւակները, սաւառնակները : Դարձեալ նոյն մեքենաներով է որ կը բանին ուրիշ շատ մը մեքենաներ, ինչպէս տպագրական մամուլը, մեծ ջրհանները, եւն . . Պէնզինը ուրիշ օգտակարութիւն մըն ալ ունի . . — կը մաքրէ իւղի եւ ճարպի բիծերը :

Նաֆթալինը հաստատուն մարմին մըն է : Անոր փոշին հագուստներու և գորգերու վրայ կը ցանեն, զանոնք պաշտպանելու համար ցեցերու դէմ : Նաֆթալինի զօրաւոր և կծու հոտը թող չի տար որ ցեցերը մօտենան հագուստներուն :

Ասիս Ֆենիքը աւելի ծանր և կծու հոտ մը ունի : Կը գործածուի շէնքերը և տուները հականեխուու : Ասիս Ֆենիքի մաքուր և զուտ տեսակը կը գործածուի վիրաբուժութեան մէջ, իբրեւ հականեխուի . ան կ'արգիլէ վէրքերու մէջ առաջ եկող նեխումները և կը մեռն ցընէ տարափոխիկ հիւանդութեանց մանրէները :

Մեծ քաղաքներու մէջ կան քաղաքապետական մասնաւոր պաշտօնեաններ, որոնք տուները կը պատրին պարբերաբար և ասիս Ֆենիք կը թափեն ճեմիշին մէջ :

Այս հականեխումին հոգ կը տանին մասնաւորաւ

բար գպրոցներու, զօրանոցներու, հիւանդանոցներու
եւ նման հաստատութեանց մէջ, ուր կան բազմաթիւ
անձեր:

Ինչպէս կը տեսնէք, հանքածուխը շատ օգտակար
մարմին մըն է, թէ՛ իրրեւ զօրաւոր վառելիք մը եւ
թէ՛ իրրեւ արտադրիչ շատ մը նիւթերու և կազերու:

Գիտէք նաև թէ կարգ մը երկիրներու մէջ հան-
քածուխով կը բանեցնեն ելետրական գործարանները:

ԱՄՓՈՓՈՒՄ.— Ածուխը մասամբ այրած փայտն է:
Հանքածուխը կը հանեն հողին տակէն: Հանքածուխէն
կ'արտադրեն լուսաւորութեան կազ, կուպր, պէնզին,
նաֆրալին, ասիտ ֆէնիֆ եւայլն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ փայտը վառուած ատեն ծուխ կուտայ,
իսկ ածուխը՝ ոչ:

2. Կան ածուխի կտորներ որ կը միան: Պատճառը:

3. Կրակարանի խողովակը և լամբարի շեշը բաղ-
դատեցէք իրարու հետ:

4. Երբ հանքածուխի կտոր մը վառէք, ինչե՞ր
դուրս կ'ելլին և ի՞նչ կը մնայ:

5. Հանքածուխի և քօքի երկու կտորներ բաղդա-
տեցէք իրարու հետ: Քօքը ծակոտկէն է, իսկ հանքա-
ծուխը՝ ոչ: Պատճառը:

6. Ինչո՞ւ թիթեղագործը փայտածուխ կը գործա-
ծէ, իսկ դարբինը՝ հանքածուխ:

7. Շոգկառքի մէջ ինչո՞ւ հանքածուխ կը վառեն
և ոչ թէ փայտ:

ԴԱՍ 21

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԵՆ ՄԵՐ ՔԱՂԱԾ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Next
 կենդանիները, վայրի թէ ընտանի, մեծ օգտակարութիւն ունին մարդոց։ Կարելի է ըսել թէ առանց կենդանիներու չպիտի կարենայինք ապրիլ։

Պարզ ակնարկ մը կը բաւէ երեւան բերելու այն բազմաթիւ օգուտաները, զոր կը քաղենք զանազան կենդանիներէ։ Մեր հագուստեղէններուն մէկ կարեւոր մասը բուրդէ և մետաքսէ շինուած է։ իսկ գիտէք թէ բուրդը ոչխարէն, մետաքսն ալ չերամէն կը ստանանք։ Հիւսիսային երկիրներու բնակիչները ի՞նչ զարհուրելի վիճակի մը պիտի մատնուէին, եթէ չըլլար մուշտակը, ոք ցուրտէն կը պահէ զիրենք։

Ուրկէ՞ պիտի հայթայթէինք մեր գլխաւոր սնունդներէն մէկը՝ միսը, եթէ չըլլային մսացու կենդանինենքը .— եզ, կով, ոչխար, հաւ եւայլն։ Հապա՞ կաթը, հաւկիթը, ձուկը, պանիրը ևն ., որոնց այնքան պէտք ունինք, սնանելու և զօրանալու համար։

Կարելի է թուել դեռ ուրիշ բազմաթիւ օգուտներ, առանց որոնց շատ դժուար պիտի ըլլար ապահովել շատ մը պիտանի առարկաներ։ Կարգ մը կենդանինենքը մորթէն կօշիկ, պայուսակ և թամբ կը շինեն, անոնց ճարպէն մոմ կը պատրաստեն, ոսկորներէն՝ դանակի, զմելիի կոթ, սանտր և սօսինձ։

Երեւակայեցէք թէ հին ատենները մարդիկ ի՞նչ վիճակի պիտի ենթարկուէին, եթէ չունենային եզ, ձի, էջ, ջորի, ուղտ եւն .։ Այն ատենները, հիմակուան պէս ո՛չ շոգեշարժ արօր կար, ոչ ալ շոգեկառք, ի՞նք-

նաշարժ և սաւառնակ։ Ամէն գործ — հերկ, փոխա-
գրութիւն ևն. կը կատարուէին կենդանիներու միջոցաւ։

Տեսնենք հիմա թէ մարդիկ ի՞նչ միջոցներով կ'օգ-
տուին կենդանիներէն, ձեռք բերելու համար իրենց
անհրաժեշտ նիւթերը։

Բուրդ. — Սկսինք բուրդէն, որ այնքան գործածա-
կան է առօրեայ կեանքի մէջ։

Ոչխարի մազերուն՝ բուրդ կ'ըսեն։ Դիտած էք ան-
շուշտ որ այս մազերը
երկայն են, կակուղ եւ
ընդհանրապէս գանգուր։
Բուրդէ շինուած կեր-
պասները առածզական
կ'ըլլան քիչ մը։

Կան շատ տեսակ եւ
կանազան գ յ ն ե ր ո վ
բուրդեր, Ամէնէն ընտի-
բը՝ ճեղմակ տեսակն է։
Նշանաւոր է սպանիսկան
ոչխարին։ Մերին ոսի
բուրդը։

Ոչխարներու խուզումը ընդհանրապէս գարնան կը
կատարուի։ Զմրան՝ ոչխարները պէտք ունին իրենց
տաքուկ բուրդին, ցուրտէն պաշտպանուելու համար։
Ոչխարը գետին կը պառկեցնեն և մեծ մկրատներով
կամ մեքենայով կը խուզին։

Խուզելէ յետոյ կը լուան բուրդը, մէջի իւղերը
հանելու համար, և արեւին կը չորցնեն։ Գէշ տեսակ
բուրդերը, որոնք երկայն և կարծը թելեր կ'ունենան,
կը գործածուին անկողիններ շինելու։ Անկողնի բուր-
դերը չեն գզեր, այլ փայտով կը ծեծեն, որպէս զի
թելերը քիչ մը բացուին։

Թաղիք պատրաստելու համար, բուրդը կի գզեն։
իսկ մանածի յատուկ բուրդը սանտրէ կ'անցընեն, յե-
տոյ ճախարակով կը մանեն։



61. Մերինոս ոչխար

Գիւղերու մէջ, մանաւանդ հին ատենները, փայտէ պարզ գործիքով մը թել կը մանէին: Այս գործիքը, "որ իլիկ կը կոչուի, փայտէ բարակ ձող մըն է, նոյնպէս փայտէ գնդաճեւ գլուխով մը վերացացած: Գունդին վրայ հաստատուած է մետաղէ կեռ մը, ուրկէ կ'անցընեն բուրդը: Մանող կինը, գունդը ձեռքով դարձնելով թող կուտայ օդին մէջ: Այս ձեռով թելը կ'ուրուի և իլիկին վրայ կը փաթթուի: Երբեմն թելը կը փրթի: մանողը անմիջապէս քովէ քով կը բերէ փրթած մասերը, և կըրկին ուրեխով կը միացնէ զանոնք:



Իլիկէն զատ կան նաև ճախարակներ որ աւելի արագ և կանոնաւոր կը մանեն:


62. Մանոց մեքենաներ, "որո՞նք թէ՛ չատ արագ կը բաեւ իլիկ նին եւ թէ աւելի բարակ թել կը պատրաստեն: Եւ առաջուան նման քանի մը կիներ չէ որ կ'աշխատին, այլ հարիւրաւորներ և հազարաւորներ, հըսկայ գործարաններու մէջ:

Բուրդը մեծ հարստութիւն մըն է երկրի մը համար:

Հիւսուած.— Ֆլանէլ մը կամ գուլպայ մը եթէ քակէք, կը տեսնէք "որ կանոնաւոր կերպով կը քակուի եւ միակ թելի մը կը վերածուի, Ուրիշ խօսքով, կարելի է ֆլանէլ մը քակել և այդ թելերով նոր մը հիւսել:

Անգամ մըն ու շղարշի կտորի մը վրայ ըրէք նոյն փորձը: Պիտի տեսնէք "որ կարելի չէ միակտուր թել ունենալ և կամ այդ թելերը օգտագործել: Շղարշին վրայ թէ՛ լայնքին և թէ երկայնքին թելեր կան, ուրո՞նք իրարու մէջ անցած են, հիւսուած են: Կերպասներն ալ այսպէս շինուած են: Լայնքի թելերուն՝ բեզանի թելեր կ'ըսեն:

Որպէս զի աւելի լաւ հասկնանք թէ ի՞նչպէս կերպաս կը հիւսեն,
գծաւոր թուղթ
մը առէք, և գիւծերուն ուղղութեամբ կտրելով
շատ մը երիզներու բաժնեցէք
զայն։ Նոյն ձեւով կտրեցէք ուրիշ թուղթ մը,
բայց մկրատը մինչեւ ծայրը միտանիք, այլ երկու կողմէն չկըտըւած մասեր
թողէք։ Այս ձեւով երիզները երկու ծայրերէն իրարում միացած կ'ըլլան։



63. Մանող մեխնայ

Առէք երիզ մը և անցուցէք երկրորդ թուղթին վրայ, պայմանաւ որ առաջին կտրուածքին տակէն, երկրորդին վրայէն, երրորդին տակէն և չորրորդին վրայէն և այսպէս շարունակարար անցնի։

Երկրորդ երիզ մըն ալ նախորդին հակառակ ուղղութեամբ անցուցէք, այսինքն առաջին կտրուածքին վրայէն անցնի, երկրորդին տակէն և այսպէս շարունակարար ։

Գործողութիւնը այսպէս շարունակելով, կ'ունենանք թուղթէ փսիաթ մը։ Կողավարն ալ ճիշդ այսպէս կը շինեն։

Կերպասի հիւսուածն ալ տարբերութիւն չունի ձեր շինած թուղթէ փսիաթէն։ Միայն անոր թելերը շատ բարակ են և այսպէս մը իրարու մէջ անցած, որ հիւսուածին ձեւը աչքի չի զարներ։

Անտարակոյս տաժանելի աշխատանք պիտի ըլլար ,
եթէ մարդիկ ձեռքով մէջէ մէջ անցընէին կերպասի
հարիւրաւոր և հազարաւոր թելերը , ինչպէս կ'ընեն
կրղովագործները : Հիւսելու շատ դիւրին և արագ ձեւ

մը կայ : Դարձեալ մեր թուղթէ
փսիաթին ուշադրութիւն ընենք ,
դիտնալու համար թէ ոստայնան-
կը ի՞նչպէս կը հիւսէ :

Տեսէք , առաջին երիզը ան-
ցած է առաջին , երրորդ , երես-
տրորդ կտրուածքներուն , այսինքն
անզոյգներու տակէն , իսկ զոյգ
կտրուածքներուն ալ վրայէն :

64. Հիւսուածք
կըն անցած է անզոյգ կտրուածքներու վրայէն , իսկ
զոյգերու տակէն :

Եթէ միջոց մը գտնենք մէկ անգամէն միաժամա-
նակ վերցնելու բո-
լոր զոյգ և անզոյգ
կտրուածքները ,
գործը շատ կը դիւ-
րանայ : Զոյգերը
վեր հանելով , ա-
նոեց տակէն երիզ
մը կ'անցընենք . յե-
տոյ վար իջեցնելով
կը սեղմենք : Անգամ մըն ալ անզոյգ կտրուածքները
վեր կը բարձրացնենք , և անոնց վրայէն երիզ մը
անցնելէ յետոյ վար կ'իջեցնենք :

Արդեօք միջոց կայ այսպէս միաժամանակ վեր
հանելու կամ վար իջեցնելու զոյգ ու անզոյգ թելերը :
Անշուշտ : Այդ երկու կարգի թելերուն ծայրերը զատ




65. Կիոցներ

Ճ. Յ.

զատ իրարու միացնենք և յետոյ երկու ձողերու կապենք : Եթի ձողերէն մէկը վեր հանենք , բնականաբար վեր կը բարձրանան նաև անոր կապուած բոլոր թելերը :

Այս դրութեան վրայ հիմուած է ոստայնանկի հորը : Ոստայնանկը իր հորին վրայ պրկած է շատ մը թելեր : Զոյգ և անզոյգ թելերը կապելով միացած են հորին վերեւէն կախուած երկու ծանրութիւններու :



66. Ոստայնանկը հորին մէջ

Ոստայնանկը ոտքի հարուածներով փոփոխակի վեր վար կ'ընէ անզոյգ և զոյգ թելերը , ու այդ միջոցին կկոցով թեզանի թելեր կ'անցընէ անոնց մէջէն : Միւս կողմէ , մասնաւոր գործիքով մը թելերը քովէ քովէ կը սեղմէ , որպէս զի հիւսուածը խիտ ըլլայ :

Ներկայ հիւսուածները մեքենայով կը պատրաստուին : Հիւսելէ յետոյ , ուլայով և ուրիշ նիւթերով կը գոցեն կտաւներու և կերպասներու ծակտիկները : Հին ատենները , հիւսուածքի գործիքները այնքան

Նախնական և բարդ էին որ, հինգ հոգիի պէտք կար գործիք մը բանեցնելու համար:

Երբ Լիոնէն Թրանսացի մը հնարեց մեքենայ մը որ շատ արագօրէն և քիչ ծախտքով կը հիւսէո, բանուորները զայրացան և կոտրեցին առաջին մեքենան:

Այսօր, ոչ միայն Լիոնի, ասիական քաղաքներու մէջ անգամ ընդհանրացած են նոր մեքենաները:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Բուրդը կը ստանան ոչխարեն: Բուրդով կը սինուին զանազան հազուսնելինեն:

Բուրդը լուակէ եւ չորցնելի յետոյ, կը զգեն ու կը մանեն: Մանածէն ալ հազուս կը հիւսէն մասնաւոր մեքենաներով:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Հիւսուածքին մէջ, ինչո՞ւ թերերը անգամ մը վրայէն, անգամ մը տակէն կ'անցընեն:

2. Երբեմն մարդու մը համար կ'ըսեն. «Կկոցի նըման կը բանի»: Ի՞նչ ըսել է:

3. Ինչո՞ւ ձմեռը չեն խուզեր ոչխարները:

4. Անկողին մը ե՞րբ տաք կը պահէ, բուրդը զըզուած թէ չզգուած վիճակով:

5. Ինչո՞ւ նոր գնուած թաշկինակը քիչ մը չոր է, իսկ լուացուածը կակուզ:

6. Ոչխարի բուրդը ամէն գոյն չունի. մինչդեռ ամէն գոյնով կերպասներ կան: Բացատրեցէք:

7. Կկոցին ծայրը ինչո՞ւ սուր կ'ընեն:

Դ.Ա.Ա 22

ՀԻՒՍԵԼԻ ՏՈՒՆԿԵՐ

Բուրդէն զատ կան բուսական արտադրութիւններ
ալ, որ հիւսուածներու մէջ կը գործածուին: Գլխաւոր
տեսակներն
են՝ բամպակը,
վուշը և կա-
նեփը: Իրենց
այս յատկու-
թեան համար,
հիւսելի տունկ
կը կոչուին:

Բամպակ.—
Բամպակենին
տաք տեղերու
մէջ կ'աճի,
ինչպէս ե-



67. Բամպակենի

գիպտոս, Ատանա, Հալէպ, Եւայլն: Ամէնէն օգ-
տագործելի մասը իր պտուղն է, որ խողովակի ձեւու-
նի: Հունտերուն վրայ երկար և դիմացկուն աղուա-
մազեր կան: Երբ հասուննայ, պտուղը կը ճեղքուի,
կը բացուի, և բամպակը դուրս կուտայ: Մասնաւոր
գործիքներով բամպակը կը զատեն հունտէն, կը գզեն,
կը մանեն և թելի կը վերածեն:

Հունտէն ալ իւղ կը հանեն, որ արհեստներու մէջ
կը գործածուի:

Վուս եւ կանեփ.— Այս առւնկերուն ցօղուններէն
է որ թել կը հանեն: Արդէն բոլոր տունկերուն ցօղուն-
ներուն վրայ նեարդներ, թելեր կան: Եթէ յարդի շիւղ

մը պրկելով ուրբէք, կը տեսնէք որ հաստ թելերու կը
բաժնուի: Եղէզը տաշած ատեն ալ թելերու կը հան-
դիպիք: Ուրեմն ամէն ցօղուն թել ունի. սակայն բո-
լորը գործածական չեն, որովհետեւ ոմանք կարճ են, ո-
մանք ալ շատ կարծր են և հանուած ատեն կը կո-
տըրտին:

Կանեփի ցօղունէն ալ կարելի չէ թել հանել, ա-
ռանց մասնաւոր միջոցներու դիմելու: Գիտէք որ այս
տունկին ցօղունները կը չորցնեն
եւ 7—10 օր ջուրի մէջ կը գնեն: Այս ձեւով կը լուծուի խէժը որ
հիւսելի թելերը փակցուցած էր ցօ-
ղունին: Յետոյ կանեփին ցօղուն-
ները ջուրէն կը հանեն, կը չորցնեն
ու կոտրտելով կեղեւը կը զատեն:
Վուշին ալ ցօղունները փայտե-
րու միջեւ գնելով կը կոտրտեն:



68. Վուշ


պուշին կտաւ ալ կ'ըսեն: Կա-
պոյտ կամ ճերմակ ծաղիկներ կ'ու-
նենայ, որոնք յետոյ կարմիր հուն-
տեր կ'ուտան,— կտաւատը ճզմելով կը պատ-
րաստեն իւզ մը, որ շատ գործածական է արհեստնե-
րու մէջ: Կտաւատի իւզը կամ ձէթը՝ զիւղացիկն քա-
րիւզն է. շատ տեղեր կերակուրի մէջ ալ կը գործածեն:
Իւզը հանելէ յետոյ, արջառներու կը կերցնեն կը-
տաւատին մնացած մասը, որ կուսք կը կ'չուի:

Թէ՛ կանեփը և թէ վուշը Օգոստոսին կը քաղենո-
երկուքին ալ հատիկներէն հանուած իւզը կը գործած-
ուի նաև նկարչութեան մէջ: Մասնաւորաբար շատ
գործածական է կտաւատէն հանուած իւզը:


Եղին.— Պատերու քովեր և դաշտի մէջ մեծցող
տունկ մըն է, մինչեւ կէս մէթը բարձրութեամբ: Զըլ-
լայ որ դպիք անոր ցօղուններուն և տերեւներուն, ու-

ըովհետեւ սաստիկ կը խայթեն : Հնդկաստանի մէջ կան
եղիձներ, սրոնց խայթուացքը տարիներով կը տեսէ :
Կան նաև եղիձներ որ չեն խայթեր :

Ամերիկայի, Ֆրանսայի և ուրիշ երկրներու մէջ
կը մշակուի տեսակ մը եղիճ, մինչեւ 4 մէթը բարձ-



69. Կանեփ կը ջրեն



70. Կանեփ կը կեղեւեն

ըռթեամբ : Ասոնց ցօլուններէն կը հանեն մետաքսի
նման փայլուն և նուրբ թելեր : Մեր երկիրներու ե-
ղիձները փոքրահասակ են և հիւսելի չեն :

Եղիձին մէկ տեսակն է կոռինչ կամ ապակեխոս
կոչուածը, որ գիւղերու մէջ մլուկներու գէմ կը գոր-
ծածեն . Երբ մլուկը անոր գպչի, այլեւս փակած կը
մնայ իր տեղին վրայ և չի կընար շարժիլ : կը գոր-
ծածութ նաև ապակիները մաքրելու :

ՄԱԶԷ ՇԻՆՈՒԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Կենդանիներու մազերն ալ օգտակար են մեզի :
Հասարակ այծի հաստ և կարծր մազերէն թաղիք կը

շինեն, նուրբերէն ալ՝ թաւիշ, կիրպաս, շալ, եւն . .

Նշանաւոր են Անգարայի այծերը, "բոնք խիտ, երկայն և մետաքսի նման նուրբ մազեր ունին, Այս մազերուն այծամազ (բիթբիկ) կ'ըսեն:

Հնդկաստանի մէջ ալ կը բուծանեն գաւամիր կոչուած ազնիւ տեսակի այծ մը, որուն շատ նուրբ մազէն ընտիր և թանկարժէք ցփսի կը հիւսեն:

Թաղիքէ գլխարկներու համար գործածուած մազը նապաստակէն, կուղրէն և ջրաղուէսէն կ'առնեն:

Խոզի և ձիու մազերէն մազ կը շինեն: Խոզի մազէն շինուած մազը՝ ձարմադ, իսկ ձիու մազէն շինուածը՝ շարմադ կը կոչուի: Առաջինը հաստ կը մազէ, երկրորդ՝ բարակ:

Խոզանակներն ալ խոզի մազով կը շինեն. սկիւռի փափուկ ստեւներն ալ վրձինի շինութեան մէջ կը գործածուին:

Ձիու և եղան մազերը կը գործածուին նաև բազմոցներ և համետներ լեցնելու: Դերձակները հագուստներու ներսի կողմը ձիու մազ կը դնեն, ձեւ տալու համար անոնց:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Բամպակենիի, կանեփի եւ վուշի նման կարգ մը տունկերու արտադրութիւններէն հազուստեղէն եւ այլ առարկաներ կը սինեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Բամպակէ հագուստը շատ կը տաքցնէ, թէ բուրդէ հագուստը: Ինչո՞ւ:

2. Ո՞ր տեղերու մէջ բամպակ կ'աճի:


3. Ոչխարի մազը նուրբ է, թէ այծի մազը:

ԴԱՍ 23

ԿԱՇԻ

Գիտէք որ կենդանիներու մորթը աղաղելով կաշի կը պատրաստեն, Աղաղումի համար կը գործածեն կաղնիի կեղեւի և խոզկաղնիի փոշին, որ մորթը զերծ կը պահէ նեխելէ և փտելէ.

Մորթը թարմ վիճակի մէջ կ'աղաղեն, անկէ յե-



71. Մորթ կը մաքրեն

72. Աղաղում

տոյ քանի մը օր ջուրի մէջ կը գնեն, որպէս զի կա-
կուղնայ: Յետոյ քերելով ներսի կողմերը, ճարպերը
և միսի կտորները կը մաքրեն: Կը մնայ վրայի մազե-
րը հանել, քերծել: Ասոր համար ալ մորթը կրախառն
ջուրի մէջ կը պահեն բաւական ատեն, յետոյ մազերը
դիւրութեամբ կը հանեն:

Այս գործողութիւնը կատարելէ վերջ, մորթերու
վրայ կաղնիի փոշի կը ցանեն և ջուրով լեցուն փոսի

մը մէջ իրարու վրայ կը շարեն։ Քանի մը ամիս այս
պէս մնալով, մորթերը կը ծծեն կաղնիի փոշին և կը
կարծրանան, կամի կը դառնան։

Հաստ կաշիներու յատուկ մորթերը մինչեւ մէկ
տարի փոսի մէջ կը մնան, իսկ բարակները՝ ընդհան-
րապէս 3—4 ամիս։

Փոսէն հանելէ յետոյ, կաշին կը չորցնեն և մուր-
ճով կը ծեծեն, ծակտիքները գոցելու համար։ Անկէ
վերջ կը ջնաբակեն և ուզուած գոյնով կը ներկեն։

Ներկայիս, մեքենական ուրիշ միջոցներով և ա-
ւելի արագօրէն կ'աղաղեն մորթը։

Նշանաւոր են ֆրանսական կաշիները, որոնցմով
պիմացկուն կօշիկներ կը շինուին։ Այծի բարակ կաշին
կօշիկի երեսներու համար կը գործածեն։

Տեսակ մը ընտիր կաշի կայ, որ մարոքեն կը կոչ-
ուի, որովհետեւ նախապէս Մարոքի մէջ կը պատրաս-
տուէր, նոխազներու և այծերու մորթէն։ Այս նուրբ
կաշիով կը շիսեն ձեռքի պայուսակ, դրամապանակ,
ճամբորդութեան պայուսակներ։ Հաստ տեսակովն ալ
թիկնաթոռներ կը պատեն։

Մորթերը խալախորդանի մէջ է որ կաշիի կը
վերածուին։ Այս աշխատանքը կատարող արենստաւո-
րին ալ խալախորդ կ'ըսեն։ Խաղախորդարանները քա-
զաքէն հեռու տեղեր կը հաստատեն, որովհետեւ շատ
զէշ հոտեր կ'արձակեն։ Արդէն, ընդհանրապէս քա-
զաքներէն դուրս կը հիմնեն գործարանները, ժողո-
վարդը զերծ պահելու համար անոնց աղմուկէն։

ԾՈՒՇԱԿ

Կարգ մը կենդանիներու մորթերը իրը մուշտակ
կը գործածուին, որովհետեւ անոնց բարակ և առատ
մազերը տաք կը պահեն մարդուս մարմինը։ Ցուրտ
երկիրներու մէջ, շատ պէտք ունին մուշտակի։

Մուշտակն ալ կաշիի նման կը պատրաստեն։ Մի-
այն թէ վրայի մազերը չեն հաներ, այլ զանազան դե-
ղերով փտելէ զերծ կը պա-
հեն։ Ամէնէն ընտիր մուշ-
տակները կ'առնուին կարգ
մը փոքր կենդանիներէ,
ինչպէս սամոյր, ճերմակ
կղաքիս (հերմիլի), ջրաղուէս
(լուրը), սկիւռ, կուղը ևն։
Շատ յարգի է նաև սպիտակ
արջին մուշտակը։ Աղուէ-
սին մորթն ալ իրը մուշտակ կը գործածուի։ Առիւծի,
վազրի, գայլի և հասարակ արջերու մորթերն ալ կը
գործածուին իրը մաշտեակ (փուր), զետնի կամ բազ-
մոցի վրայ փռուելու համար։ Հին ատեններն ալ իրը
հագուստ կը գործած-
ուէին։



74. Կուղը (հասրօր)

ըստ մէջ, ուր սաստիկ ցուրտ կ'ընէ, հագուստներու
ներսի կողմը նուրբ մուշտակով կը պատեն։ Կան նաև
զուտ մուշտակէ վերարկուներ։ Բարեխառն երկիրնե-
րու մէջ միայն ձմեռ ատեն մուշտակ կը հագնին։ Մուշ-
տակէն կը պատրաստեն նաև թեւնոցներ և հագուս-
տեղէնի վերաբերեալ զարդեր։

Մասկեր կենդանիները, մանաւանդ փոքրահասակ-
ները, աւելի ընտիր մուշտակ ունին։ Ոչխարի և այծի
նման խոտակերներու մորթերը չեն գործածուիր իրը



73. Ջրաղուէս (լուրը)

Մուշտակաւոր կենդա-
նիները ձմբան աւելի
խիտ և երկայն մազերով
ծածկուած կ'ըլլան, ցուր-
տէն պաշտպանուելու հա-
մար։ Ասոր համար ընդ-
հանրապէս ձմեռ եղանա-
կին կ'որսան զանոնք։
Հիւսիսային երկիրնե-

մուշտակ : Ամէնէն յարգի մուշտակները կուգան Սիսկիայէն և Գանատայէն : Բայց հետզհետէ կը նուացի մուշտակաւոր կենդանիներու ցեղը . որսալն ալ դժուար է :



75. Աժիս


Կուղբերը կը բնակին լիճերու և առուներու եղերքները , ուր մասնաւոր տնակներ կը շինեն իշենց համար : Անոնց բուրդէն ալ ընտիր գլխարկներ կը շինեն :

ՈՒՐԻՇ ՕԳՈՒՏՆԵՐ

Եզին և ոչխարին ո՛չ միայն միսէն և մողթէն կ'օգտուինք , այլ եւ եղջիւրներէն , ոսկորներէն , կճղակներէն , ճարպէն եւ նոյն իսկ աղբէն :

Ոսկորները երկար ատեն ջուրի մէջ եռացնելով , անոնցմէ գոնզող եւ լուսածին կը հանեն : Երբ ոսկորի լուծոյթը օշարակի կը նըմանի , կը լեցնեն կաղապարներու մէջ յետոյ կը չորցնեն : Այսպէս կ'ունենան միր գիտցած սօս սինձը (բուրքալ) , որ այնքան գործածական է կահագործութեան մէջ :

Եղջիւրներէն , կճղակներէն և ձիու սմբակներէն գանակի կոթ , կոճակ և ուրիշ առարկաներ կը շինեն : Կարգ մը կենդանիներու հաստ մորթն ալ մտրակի շինութեան կը գործածուի : Փիղին ժանիքներէն ալ ընտիր սանտր , գաւաղանի կոթ , կոճակ և ուրիշ առարկաներ կը պատրաստեն :



76. Ակուես

Ճարպով ալ մոմ և կլիսերին կը պատրաստեն։ Մորթըւած կենդանիներու աղիքներով կը շինեն նուազարանի լորեր, ինչպէս ջութակի թելեր։

Կենդանիները մարդուս այսքան անհրաժեշտ պիտոյքները հայթայթելէ զատ, անոր թանկագին օգնականներն են կարդ մը աշխատութեանց մէջ։ Զեզմէ ո՞վ չի կրնար թուել այն ծառայութիւնները զոր ձին կը նուիրէ մարդուն, անոր բեռները կրելով, կազմնու արօրը քաշելով, ևն։ Գիտէք ո՞ր եզը նոյնպէս, շատ տեղեր, դեռ միակ քրտինքի ընկերն է ժրաշաներկրագործին։

Կենդանաբուծութիւնը շատ զարգացած է և կարդ մը երկիրներու հասոյթի գլխաւոր միջոցը կը կազմէ։ Օրինակ, Եռևկօսլաւիոյ մէջ մեծ քանակութեամբ խոզ կը բուծանեն և կ'արտածեն։

ԱՄՓՈՓՈԽՄ. — Կարգ մը կենդանիներու մորթեն կատի կը պատրաստեն։ Կարգ մը մորթեր ալ կը զործածուին իբրեւ մոււսակ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ի՞նչ տարբերութիւն կայ մորթին եւ կաշիին միջեւ։

2. Ի՞նչո՞ւ կ'աղաղեն մորթը։


3. Յաճախ կը ներկէք ձեր կօշիկները։ Ի՞նչո՞ւ։

4. Մուշտակաւոր կենդանիները ե՞րբ կ'որսան ընդհանրապէս, ձմեռը թէ ամառը։ Ի՞նչո՞ւ։

ԴԱՍ 24

ՄԵՂՐ

Մեղուները միշտ մեծ խումբերով կ'ապրին, չառ
անգամ 15—20 հազար և աւելի թիւով, Երեք տեսակ
մեղու կայ.— Գործաւոր, արու և բազուհի: Փեթակի
մեղուներուն մէջ միայն մէկ թագուհի կը գտնուի: Ա-
բուներն ալ քանի մը հարիւր հատ են, իսկ մնացեալ-
ները գործաւոր (էդ մեղու) են: Աշխատաւոր մեղուն



77. Արու



բազուհի



գործաւոր

Ժարմնով պղտիկ է. ունի երկայն լեզու մը որով ծա-
ղիկներուն չաքարոտ հիւթը կը ծձէ: Ունի նաև թոյնի
խողովակ մը, խայթոցը:

Արուն աւելի մեծ է և խայթոց չունի: Թագուհին
ամէնէն մեծն է, և անոր պաշտօնն է միայն ձու ա-
ծել: Երբ գործաւորները կերակուր ճարելով կը զբա-
ղին ամառը, թագուհին երկու տեսակ ձու կ'ածէ. մէկ
մասէն արուներ կ'ելլեն, իսկ միւս մասէն՝ էգեր, այ-
սինքն փոքր թագուհիներ: Երեք շաբաթէն կ'աւարտի
թրթուրներու կերպարանափոխութիւնը եւ մեղուներ
կը կազմուին:

Երբ փոքր թագուհիները մեծնան, մեծ թագուհին

խումբ մը մեղու հետը առած կը հեռանայ փեթակէն։
Երբ մեղուներուն թիւը շատ ըլլայ, ուրիշ խումբեր
ալ կը բաժնուին, մէկ մէկ թագուհիի առաջնորդու-
թեամբ։ Երբեմն կը պատահի որ նախ փոքր թագուհի
մը բաժնուի։ Այս տանն մեծ թագուհին կը սպաննէ
միւսները և ինքը միայն կը մնայ իրեւ թագուհի
կամ ձու ածող։ Իսկ երբ բնաւ թագուհի չմնայ, գոր-
ծաւորները կը յարձակին արուներուն վրայ և կը մեռ-
ցընեն զանոնք։

Մեղուներու խումբը փեթակէն հեռանալով կը հա-
ւաքուի մօտակայ ծառի մը վրայ, աւելի ճիշդ՝ ճիւղէ
մը կը կախուի։ Գիւղացին ճիւղը թօթուելով մեղու-
ները կողովի մը մէջ կ'առնէ։ Միայն ուշադրութիւն
կ'ընէ որ թագուհին ալ բռնուի։

Զմբանն, մեղուները զրիթէ թմբած կը մնան ի-
րենց փեթակին մէջ։ Բայց գարնան արգէն իսկ զոր-
ծի վրայ ևն։ Գործաւորները իրենց երկար լեզուով
կ'առնեն ծաղիկներու քաղցր հիւթը։ Այս հիւթը ա-
նոնց փորին մէջ մեղրի կը վերտծուի։ Մեղրին մէկ
մասը ստամոքսին մէջ կ'անցնի և իրեւ սնունդ կը
ծառայէ։ Իսկ միւս մոսը մեղուն բերնէն կը հանէ և
փեթակի խորշերուն մէջ կը դնէ։

Բացի հիւթէն, մեղուները իրենց եանեւի ոտներու
թագանթով կը հուաքեն նաև ծաղիկներու փոշին, փօ-
յին կոչուածը։ Այս փոշին ջուրի և մեղրի հետ շագ-
ուելով, կը ծառայէ իրը կեր մեղուի ծագերուն։


Գործաւորները իրենց փորի օղակներուն ներսի
կողմը, մասնաւոր խցիկներու մէջ, մոմ կը պատրաս-
տեն և մորթի ծակափիկներէն գուրս կը հանին։ Մեղուն
եանեւի ոտքերով կ'առնէ մոմը և անով բջիջ կը շինէ։

Մեղուարուծութիւնը այսօր շատ զարգացած է, ո-
րովհետեւ մարդկի կ'օգտուին թէ՛ մեղրէն և թէ մո-
մէն։ Առաջինը ընտիր սնունդ մըն է, իսկ մոմը շատ
կը գործածուի ծարտարարուեստի մէջ։

ՄԵՏԱՓՈ

Շերամէն մետաքս կը ստանանք, ինչպէս զիտէք,
իսկ մետաքսը շատ գործածական և ընտիր հիւսելի
մըն է։ Ասոր համար շատ մը երկիրներու մէջ ահա-
գին քանակութեամբ շերամ կը պահեն։ Թուրքիոյ
մէջ նշանաւոր է Պրուսացի և Պիէճիկի շերամը։

Շերամի ձուերը տուփերու մէջ կը պահուին։ Այս



ձուերը կապապօյն և շատ պղտիկ են, հազիւ կորեկի հատիկի մեծութեամբ, ոյն պէս որ 1000 ձու հազիւ մէկ կրամ կը կշռէ։

Գարնան, երբ ձերմակ թթենին աերեւ կը բանայ, թրթուրները զուրս կ'ելլեն ձուերէն։ Միայն թէ անսնց գանուած աեղը պէտք է ու-
րոշ բարեխառնութիւն ու-
նենայ։ Թրթուրները ձեր-

78. ԵԵՐԱՄ, Թրթուր, խոզակ հարսնուկ, բիբեռնիկ մակ թթենիի աերեւ ուտելով շուտով կը մեծնան, և այս միջոցին (4 շաբաթ) շատ անգամ մորթ կը փոխեն։

Ատեն մը կուգայ որ այլեւս կը գագրին ուտելէ։ Այն ատեն թրթուրը կը բարձրանայ մասնաւոր կեր-
պով դրուած փոքր ձիւղի մը վրայ, ուր կը հիւսէ իր զարմանակի բնակարանը, բոֆոնը կամ խոզակը, և մէ-
ջը կը բանտարկուի։ Թրթուրը խոզակին մէջ կը թմրի
և կը վերածուի հարսնուկի։ 15—20 օր յետոյ, հարս-
նուկը ձերմակ թթենիիկի վերածուելով կը ծակէ խո-
զակը և գուրս կ'ելլէ։ Յետոյ ձու կ'ածէ, և երկու օ-
րէն կը մեռնի։

Շերամաբոյժները, ստկայն, չեն թողուր որ բոլոր

թիթեռները ծակեն իրենց խոզակը։ Խոզակը եռացած ջուրի շոգիին մէջ դնելով կը մեռցնեն հարսնուկը։ Յետոյ կը քակեն խոզակը և շատ մը թելեր իրարու վրայ ոլորելով մետաքս կը պատրաստեն։ Խոզակը քակելու և թելերը փաթթելու մասնաւոր գործիք մը կայ, որ կը կոչուի կարժի։ Քակելու գործողութիւնն ալ կը կոչուի կարժում։ Ընդհանրապէս հինգվեց թել ոլորելով մետաքսի թելեր կը շինեն։ Մետաքսի սկզբնական գոյնը գեղնորակ ճերմակ է ընդհանրապէս, սակայն երբեմն ձիւնի պէս ալ ճերմակ կամ գոց գեղին կ'ըլլայ։

Երամի թրթուրը շատ կ'ազգուի տաքէն և պազէն, երբեմն ալ հիւանդութիւններով կը վարակուի։ Ասոր համար ուշադրութիւն կը դարձնեն որ շերամատունները միշտ 20—25 տասիձան բարեխտառնութիւն ունենան, և՝ մաքուր ու ծդաւէտ ըլլան։

Լու խոզակները կը պահեն և կը թոզուն որ առնոցմէ թիթեռնիկներ ելլեն և ձու ածեն։

Զինապատնի և Հնդկաստանի մէջ կան թիթեռնիկներ, որոնք աւելի զիմացկուն և յարզի մետաքս կ'արտադրեն։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Մեզը կը ստանա մեղուեն, մեսախը՝ շերամի։

Երամը ուղ մըն և որ կերպարանափոխութեան կ'ենթակուի ասինանաբար։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Մեզուն ո՞ւր կը պատրաստէ մեղրը։
2. Մեզուն ինչո՞ւ միջատ կը կոչուի։
3. Ինչո՞ւ բոլոր խոզակները չեն դներ եռացած ջուրի մէջ։

ԴԱՍ 25

ՏՈՒՆԿԵՐԵՆ ՄԵՐ ՔԱՂԱԾ
ՕԳՈՒՏՆԵՐԸ

կենդանիներուն չափ օգտակար են նուե զանազան տունկեր, իբր սնունդ, հիւսելիք, գեղ, համեմ, ևն.:

Ցորեն, եգիպտացորեն, հաճար, գարի, վարսակ, բրինձ և այլն արմեիք կը կոչուին: Մեր երկրին մէջ միայն ցորենի ալիւրով հաց կը շինեն: Բայց կան աեղեր, ինչպէս Գերմանիա և Ռուսիա, ուր հաճարի ալիւրով ալ հաց կը պարագանեն: Վարսակը և գարին ալ այդ նպատակով կը գործածուին, եթէ ցոր են չգտնուի:

Արմտիքներէն ամէնէն աւելի ցորենը կը մշակեն, իր պարունակած շատ սնունդին հաճար: Ցորենի շատ տեսակներ կան. մէկ մասը գարնան կը ցանեն, միւը՝ աշնան: Ասկէ ալ իրենց անունները — զարեցան եւ աշեցան: Գարնցանը աւելի համել և սննդարար է:

Մշակութեան ձեւը այսպէս է. — Ցանք ընելէ առաջ, երկրագործը աղբով կամ ուրիշ նիւթերով կը պարարտացնէ հողը, որպէս զի ցորենի տունկը կարենաց սնունդ առնել և առատ բերք տալ: Կան աեղեր, ուր ցանուած ցորենը հնգապատիկ բերք կուտայ: Բնդհանրապէս ամէն տարի նոյն արմտիքը չեն ցաներ միեւնոյն արտին մէջ, կարգ մը գիւղերու մէջ, ուր չկան արհեստական պարարտացումի միջոցներ, երբեմըն մէկ տարի պարագ կը ձգեն արտը, այսինքն ցանք չեն ըներ հոն:

Ճնորհիւ ինքնաշարժ արօրներու (քամբեօր) և ար-

հետական աղքերու գործածութեան, այսօր կարելի չ
շատ արդիւնք ձեռք բերել:

Յորենի համարկը երեք մասէ կը բազկանայ. — Թեփ,
կեղեւ և միջուկ: Թեփը՝ վրայի մաշկն է և խզոտ կ'ըլլ-
լայ: Յորենը աղալէ յետոյ, կը մաղեն ալիւրը, մէջէ
թեփերը զատելու համար: Թեփը կը գործածուի իբր
կենդանիներու կեր:

Բազաքներու մէջ, աղալէ յետոյ, նուրբ մաղերով
կը զատեն ցորենի կեղեւը: Այսպէս ալիւրը աւելի ճեր-
մակ կ'ըլլայ, բայց նուազ անունդ կը պարունակէ:

Բ Ս. Ն Զ Ա. Ռ Ե Ղ Ե Ն

Լուրիս, սիսես, գետնախնձոր, ոլուն, դդում, շող-
գամ, ճակնդեղ, և այլն բանջարեղէն կամ ընդեղեն
կը կոչուին: Մէկ մասին տերեւները կամ համարկները,
մէկ մասին ալ արմատները կուտենք: Բանջարեղէն-
ները բանջարանոցներու մէջ կը մշակուին:

Գետնախնձորը շատ օդտակար բանջարեղէն մըն է:
Մայրիկը անով համեղ կերտակուրներ կը պատրաստէ.
երբեմն ալ տաք մոխիրի մէջ խորովելով կ'ուտենք:
Գետնախնձորը լաւ անունդ մըն է նաև կենդանինե-
րուն համար:


Հիմա տեսնենք թէ ի՞նչպէս կը մշակեն այս բան-
ջարեղէնը: Հետո երկու գետնախնձոր բերած եմ: Տեսէ՛ք,
այս մէկը ծիլեր ունի, իսկ միւսը չունի: Անշուշտ
կ'ուղեղք գիտնալ թէ ի՞նչո՞ւ մէկը ծլած է, իսկ միւսը
ոչ: Անցեալ շարթու, գետնախնձոր մը դրի մեր տան
գետնայարկը, խոնաւ տեղ մը: Բանի մը օրէն տեսայ
որ ծիլեր արձակած է: Իսկ միւս գետնախնձորը չո՛ր
տեղ մը պահեցի, ու ծիլ չտուաւ:

Նայեցէ՛ք, ծիլ ունեցող գետնախնձորը քիչ մը
թոռմած, կակուզցած է: Մայրիկը այս տեսակ գետ-

նախնձորներով կերակուր չի շիներ։ Շատ սնունդ չունին, կ'ըսէ։

Իրաւունք ունի մայրիկը։ Գիտէք որ բոյսերը, ծլելու համար, սնունդ կ'առնէն հողէն։ Մեր գետնախընձորը հողին մէջ թաղուած չըլլալով, չէր կրնար ուրիշ տեղէ սնունդ առնել։ Որով, իր մէջի սնունդը սպառեց, և սկսաւ ծլիլ։ Սնունդին մէկ մասը կորուցնցընելով, գետնախնձորն ալ կակուցցաւ։

Ի՞նչպէս կը մեակեն զետեխնձորը։ — Գարնան,



գետնախնձոր մը թաղնք քիչ մը խոնաւ հողի մէջ։ Քանի մը օրէն կը սկսի ծլիլ, և արմատ արձակել։ Յօղունները շուտով կը բարձրանան, և ճերմակ կամ մանիչակագոյն ծաղիկներ կը բանան։ Արմատնեռն վրայ ալ պղափկ ուռեր կը կազմուին։

Այս միջոցին, պարտիզաննը հող կը դիգէ յօղուններուն չուր-

79. Ծլած զետեխնձոր

ջը։ Այսպէսով ուռերը թէ՛ լու կը մեծնան, և թէ արեւ չտեսնելով չեն կանաչնար։ Կանաչ գետնախնձորը թունառը է։ Կանաչ, այսինքն խակ պտուղ ուտելն ալ վիասակար է։ Ուշադրութիւն ըրած էք, կերակուրի համար գործածուած գետնախնձորները կանաչ չեն։

Հիմա զգուշութեամբ գետնախնձոր մը հանենք հողէն։ Միայն թէ մէկէն չքաշենք, այլ քովի հողը փորելով դուրս հանենք։ Տեսէ՛ք, արմատին վրայ որչափ ուռեր կան։ Այս ուռերը մեծնալով գետնախընձոր պիտի ըլլան։

Աշնան, գետնախնձորին տերեւնները կը չօրնան։

Պարտիզանը հողէն կը հանէ ուռերը, որ մեծցած եւ գեանախնձոր դարձած են: Քանի մը ժամ արեւի տակ պահելէ յետոյ, մառանի մէջ կը պահէ, ձմեռը ուսելու համար:

Իսկ առւնկին չորցած տերեւներն ալ պարտէզի մէջ կ'այրէ, հողը պարարտացնելու համար:

Գեանախնձորը շատ լաւ սնունդ մըն է, և կրնայ որոշ չափով հացին տեղը բռնել: Գեանախնձորէն կը հանեն բարակ ալիւր մը, որ փեկուղ կը կոչուի: Այս ալիւրը ցորենի ալիւրին հետ կը խառնեն, և խմորեցէն կը պարտաստեն:

Գեանախնձորի մշակութիւնը, երկու ձեւով կ'ըւրայ. կամ հունար հողին մէջ կը տնկեն, և կամ դեսնախնձոր մը քանի մը մասերու բաժնելով, քիչ մը խոնաւ և տաք հողի մէջ կը թաղեն: Ընդհանհապէս երկրորդ ձեւով կը մշակեն գեանախնձորը:

Սոխ եւ սիսոր.— Սոխն ալ գեանախնձորին նըման ինքնիրեն կը ծլի, եթէ խոնաւ տեղ մը պահենք: Ծլած սոխը կը թոռմի և իր ուժը կը կորսնցնէ:

Գարնան, եթէ սոխ մը խոնաւ հողի մէջ տնկենք, կը սկսի ծիլ արձակել և ցօղուն ունենալ: Արմատին վրայ ալ պատիկ ուռ մը կը կազմուի: Սոխին տերեները երկայն և խողովակածեւ են:

Սոխը կանաչ թէ չոր վիճակի մէջ կ'ուտենք: Գարնան՝ կանաչ սոխը փրցնելով աղցան կը շինենք: Այս տեսակ սոխերու արմատին ուռը մեծ չըլլար: Եթէ թողունք, սոխը ծաղիկ պիտի բանայ, և հունտ պիտի ունենայ: Այս հունտերը ցանելով կարելի է նոր սոխ ունենալ:

Աշնան, սոխին տերեւները եը չորնան: Պարտիզանը հողին տակէն կը հանէ արմատները, որոնք մեծցած, սոխ գարձած են:

Սոխը կծու համ և հոտ ունի: Կան կարմիր սոխեր

որ կծու չեն: Մայրիկը շատ մը կերակուրներու մէջ սոխ կը գործածէ:

Սխտորն ալ սոխի նման կը մշակեն: Սխտորին գլուխը, սոխին նման միակառը չէ, այլ շատ մը փոքր մասերէ կազմուած է: Եյս մասերը պնդել կը կոչուին:



80. Պրաս, սոխ եւ սխտոր

Սխտորը շատ կծու հոտ մը ունի: Կերակուրներու մէջ իբր համեմ կը գործածուի:

Սխտորը հունտ չունի սոխի նման: Պճեղները տընկելով է որ նոր սխտոր կ'ունենան:

Ա.ՄՓԱՓՈՒՄ. — Տունկերը բազմարիւ օգուտներ ու Շին: Մեզի կը ծառայեն իբրեւ սնօւնդ, նիւսելի, ղեղ, համեմ եւն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ո՞ր տունկերը արմատիք կը կոչուին:

2. Գետնախնձորը ինչո՞ւ կը պահեն չոր և մութ շտեմարաններու մէջ:

Դ.Ա.Ս 26

ՕԳՏԱԿԱՐ ՏՈՒՆԿԵՐ

Խւղարեր կը կոչուին կարգ մը տունկեր, որոնցմէ ուտելու և վառելու իւղ կը հանին :

Ամէնէն ընտիր իւղը ձիթենիէն կ'առնուի : Ձիթենին ընդհանրապէս հաստաբուն ծառ է, բայց երբեմն թուփ կ'ըլլայ: Տերեւները մշտագալար են: Հին ատենները՝ զլխաւորաբար Պաղեստինի մէջ կը բուսնէր. հիմա կը մշակուի նաեւ Միջերկրականի եղերամերձ շրջաններու եւ Ափրիկէի մէջ :

Ձիթապտուղէն իւղ կը հանին, ուտելու և վառելու համար: Վար տեսակի իւղերով ալ օճառ կը շինեն :

Ձիթենիի փայտը շատ յարգի է, մանաւանդ ճաշ իսարակ շինելու համար: 81. Ձիթենիի նիւղ, ծաղիկ շինէն ի վեր ձիթենիի ճիւղը լնդունսւած է իրը խաղաղութեան նշան :

Վ.ու. — Գաւառներու մէջ կտաւատ կ'ըսեն այս տունկին, որուն ցօղուններէն, ինչպէս զիտէք, դերձան և մանած կը պատրաստեն: Կտաւատ կ'ըսեն նաեւ անոր պտուղին, որ բազմաթիւ տափակ և գործ հունտերէ կաղմուած է:



81. Ձիթենիի նիւղ, ծաղիկ
եւ պտուղ

Երկանաքարերու տակ ճգմելով, իւղ կը հանեն
կտաւատի հատիկներէն։ Գաւառներու մէջ ձէթ ըսելով
կը հասկնան կտաւատի իւղը, «ը կը գործածուի թէ՛
ուտելու և թէ վառելու կտաւատի կեղեւներն ու շիւ-
զերն ալ, «ը կուսի կը կոչուին, իրը վառելիք կամ
աղը կը ծառայեն»։

Կտաւատի հատիկները (ժերկն բոհումո) կը գոր-
ծածուին նաև բժշկութեան մէջ, իրը գեղ գէրքերու։

Կանեփի հատիկներէն ալ իւղ կը հանեն, բայց
միայն վառելու կամ օճառ շինելու համար իւղու հա-
տիկները կը կերցնեն հաւերու և ուրիշ թռչուններու։

Վուշի և կանեփի ցօղուններուն բարակ մասերէն
թել, առասան կը շինեն։ իսկ խոշոր և անգործածելի
մասերով ալ նաւերու տախտակներու ծակերը կը գո-
ցին, կուպրով ծեփելէ առաջ։ Աւելի հաստ ցօղուննե-
րով ալ պարան կը շինեն։

Ընկոյզ եւ նուժ։ — Ասոնցմէ ալ իւղ կը հանեն։ ըն-
կոյզին իւղը կ'ուտեն և կը վառեն։ զէշ տեսակներն
ալ իւղաներկի և օճառի շինութեան կը գործածեն։
Գառն նուշէն հանոււած իւղը պղտիկներու կը խմցնեն,
իրը գեղ աղիքի որդերու դէմ։

Իւղաբեր ուրիշ տունկեր ալ կան, ինչպէս արմա-
ւենին որ տաք երկիրներու յատուկ ծառ մըն է, Բու-
սային բոլոր իւղերը յարմար են օճառի շինութեան։
Նուշի իւղով արդուզարդի օճառ կը պատրաստեն, իսկ
արմաւի իւղէն ալ՝ անուշահոտ օճառներ։

Խածիսաւ։ — Կէսէն մէկ մէթը բարձրութեամբ տունկ
մըն է։ Շատ կը բունի թուրքիոյ, իրանի և Հնդկաս-
տանի մէջ։ Ափիսնը որ թմբեցուցիշ նիւթ մըն է, այս
տունկին պարունակած կաթի նման հեղուկէն կը պատ-
րաստեն։ Ափիսնէն կը հանեն բնափիսնը (մօրթին), «ը
շատ կը գործածուի բժշկութեան մէջ, իրը թմբեցու-
ցիշ։ Ափիսնը կը ծխեն ալ, բայց հետեւանքը այն կ'ըւ-

լայ որ ծխողը կը բթանայ և մարմնապէս ալ կը քայ-
քայուի :

Խաշխաշի հունտերէն կը հանեն թանձր իւղ մը ,
որ իւղաներկի մէջ շատ գործածական է :

Խաշխաշին մեկոն ալ կ'ըսին :

Յիշենք նաև հնդկական կանեփը , որուն արտա-
դրած գեղնագոյն կանաչ հիւթէն նաևից և իւղ կը պատ-
րաստեն : Հաշիշը թմրեցուցիչ նիւթ մըն է : Հնդիկ-
ները կանեփի տերեւները ծխախոսի հետ խառնելով
կը ծիսն :


ՆԵՐԿԻ ՏՈՒՆԿԵՐ

Հին ատենները մանաւանդ , երբ հիմակուան պէս
զարգացած չէր գիտու-
թիւնը , մարդիկ դա-
նազան տունկերէ կը հա-
նէին իրենց պէտք եղած
ներկերը :

Կարմիր ներկ ունե-
նալու համար , տորոնի
արժատները կ'եռացնէին
ջուրի մէջ : Ներկայիս ալ
կը գործածուին տորոնի
արժատները , մասնաւո-
րապէս բուդի ներկ պատ-
րաստելու համար : Ալա-
ժարիէն ալ կը ստանան
ընտիր գեղին ներկ :

Լեզակէն կապոյտ
ներկ կը հանեն , գըխ-
տորէն՝ սեւ , եւ ընկոյ-
զի տերեւներէն ալ գործ
ներկ :

Կարգ մը պիծակներ



82. Ալաժրախ


կաղնիի մատղաշ ճիւղերը կը խայթեն, յետոյ հոն ձու
ձու կ'ածեն: Ճիւղերու խայթուած մասը կը կարծրա-
նայ և գնդիկներու; զիսորի կը վերածուի: Դիսորը

կը գործածուի ներ-
կարաբութեան, կաչի
խաղխորդելու և գե-
ղերու մէջ: Սեւ մե-
րանը զիստորէ և ու-
րիշ նիւթերէ կը շե-
նեն, կարմիրն ալ տո-
րոնի արժատներէն:

Լեզակը (չիվիս) որ
կը գործածուի ճերմա-
կեղէնները թեթեւ մը
ներկելու՝ լեզակենիէն
և ուրիշ տուն կերէ
կ'արտագրեն:

Հինածաղիկէն ալ
կը հանեն հինան, որ
հին ատենները զիւղե-
րու մէջ կը գործած-
ուէր, մազերը և մա-
նաւանդ եղունգները
ներկելու: Հարսնիքի
և տօնական օրերուն,
կիները հինա կը գը-
նէին, ինչպէս որ հիմա
ալ մանիքիւր կ'ընեն:
Քրումի (սաֆրան)

ծաղիկներէն ալ կը
պատրաստեն դեղին



83. Տորոն

ներկ մը, որ շատ սուղ և յարգի է, մանաւանդ Եւ-
րոպայի մէջ:

ՈԵՏԻՆ, ԽԷՓ ԵՒ ԶԳԱԼԽԷՓ

Կարգ մը ծառեր կան, որոնց փայտը իւղոտ է եւ

մոմի պէս կը վառի : Ամէնէն ծանօթներն են շոճին և
եղեւինը , երկու մշտագալար ծառեր , "ը ընդհանրա-
պէս աւազուտ տեղեր կը մեծնան :

Ծոճի և ուրիշ
ծառերու բունէն կը
հանեն ուտին , բե-
ւեկնի իւղ , ձէթ ,
խայծխան (քարբան)
եւայլն :

Ռետին քաղելու
համար , տապարով
կտրուածք մը կը
բանան բունին վը-
րայ և հոսած խէժը
կը հաւաքեն ամա-
նի մը մէջ :


Հնդկաստանի մէջ
կայ տեսակ մը թը-
զենի , որուն խէ-
ժէն կնքամոմ կը
չինեն : Այս խէժը
կը գործածուինաւ
իրը կարմիր ներկ ,

բրդեղէններ և ճերմակեղէններ ներկելու , կը գործա-
ծէն նաև մետաղները ժանգէ զիրծ պահելու :

Գիհի կոչուած ծառին խէժն ալ իրը խունկ կը
գործածեն :

Խէժ .— Շատ ծառեր , ինչպէս սալորենին և կե-
ռասենին , մածուցիկ հիւթ մը կ'արտադրեն : Այս հիւ-
թը խէժ կը կոչուի , և անհոտ է :

Խէժը չշփոթել ուտինին հետ : Առաջինը անհոտ է
և կը ծառայէ փայտի կտորներ իրարու միացնելու .
ուտինը խիստ հոտ մը ունի , և ապակիի պէս կարծը
ու գիւրաբեկ է : Այրած ատեն շատ ծուխ կուտայ :
Նշանաւոր է արաբական կարմիր խէժը "ը աքա-



84. Ռետին կը հաւաքեն *

սիտյեն կ'արտադրուի : Կը գործածուի ժանեակներու ,
շղարչներու պատրաստութեան , ինչպէս նաև գեղաւ
գործութեան մէջ :

Զգախիծ .— Քառուցուած նիւթն է , որ այն-
քան կը գործածուի ներկայիս : Ասիոյ , Ափրիկէի և Աւ-
մերիկայի տաք շրջաններու մէջ , մէկ քանի ծառերու
հիւթերէն կը պատրաստեն : Ծառի բունին վրայ կը տ-
րբւածք մը բանալով կը հաւաքեն մածոցիկ և սպի-
տակ հիւթ մը , որ օդին ազդեցութեամբ կը թանձ-
րանայ :

Զգախէժէ կը շինեն կրնկակօչիկ , ջուրի խողովակ ,
ինքնաշարժի անիւ , ելեկտրական թելերու փաթաթ ,
եւն . . Զգախէժը , սովորական վիճակին մէջ , ցուրտէն
կը քարանայ և տաքութենէն կը կակուղնայ : Եթէ հե-
տք ծծումբ խառնուի , այս անպատճենութիւնն ալ կը
վերնայ :

Կարծրացնելու համար , եռացած ջուրի մէջ կը
լեցնեն քառուչուի կտորներ և ծծումբ : Այս ձեւով եր-
կու նիւթերը իրարու կը միանան և առաջ կը բերեն
սովորական քառուչուն որ չազդուիր տաքէն և պաղէն :

Քառուչուին աւելի շատ ծծումբ խառնելով կ'ունե-
նան կարծր քառուչուն կամ եպօնիրը , որմէ կը շինեն
դրիչ , սանտր , եւն . .

Անթափանց կոչուած վերաբկուները (եմփերմիապլ)
ձգախէժ ունին իրենց մէջ :

Եւ վերջապէս , մելանի կամ մատիտի գրութիւն-
ները հանելու համար գործածուած կօմ ելասրին ալ
խառնուրդ մըն է ձգախէժի և ապակիի փոշիի :

Ամէնէն աւելի անգլիական գաղթավայրերու եւ
Պըազիլիոյ մէջ ձգախէժ կ'արտադրուի : Գործածութիւ-
նը այնքան շատ և այլազան է որ , այս նիւթը քա-
րիւղի և հանքածուխի նման կը փնտուի , և երկրի
մը հարստութեան գլխաւոր աղբիւրներէն մէկը կը

Կազմէ : Միացեալ Նահանգներու մէջ կ'աշխատին ձը-
գախէժ արտադրել, որպէս զի պէտք չունենան սուղ
գիներով դուրսէն ներածում կատարելու : Կարգ մը
երկերնեռու մէջ ալ, ուր կարելի չէ ձգախէժ արտա-
դրող ծառեր մշակել, առուհասական ձգախէժ կը պատ-
րաստեն, տարրաբանական միջոցներով :

Օրինակ, Երեւանի մէջ կայ այս տեսակ մեծ գոր-
ծարան մը, որ սակայն գեռ չէ սկսած ձգախէժ ար-
տադրել :

ԱՄՓՈՓՈԽՄ .— Իւղաբեր կը կոչուին կարգ մը տուն-
կեր, ինչպես ձիթենի, կանեփ, խաշխաւ, եւն., որոնցմէ
իւղեր կը հանուին :

Տունի նման կարգ մը տունկերու արմատներն ալ
կը զործածուին իբրև ներկ:

Ռեսինը, խեճը եւ ձգախէժը կը պատրաստեն կարգ
մը ծառերու նիւրեկի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Զիթենիի տերեւները կը թափի՞ն աշնան : Ա-
նոր նման ուրիշ տունկեր գիտէ՞ք :

2. Խաշխաչը ի՞նչ տեսակ նիւթերու պատրաս-
տութեան կը ծառայէ :

3. Սոխով կարելի՞ է հաւկիթ ներկել :

4. Քառչուն ի՞նչ տեսակ նիւթ մըն է և ի՞նչի՞
կը գործածուի :

Դ.Ա.Ա 27

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ

ՄԱՐԴ ԵՒ ԿԵՆԴԱՆԻ

Կազմութեան տեսակէտով, շատ մը նմանութիւններ կան մարդոց և կենդանիներու միջեւ : Կենդանիներն ալ միզի պէս սիրտ, ստամոքս, աչք, ականջ և այլն ուռնին, և շատ անգամ մերինէն աւելի լաւ : Կատուն մութին մէջ աւելի լաւ կը տեսնէ, քան մենք : Միջատաներուն աչքը ամէն ուղղութեամբ կը տեսնէ : Չեր մատը ետեւի կողմէն ճանձին մօտեցուցէք, և պիտի տես-

Քախէն պիտի թորի : Ինչո՞ւ .— որովհետեւ անոր աչքը ետեւի կողմէն ալ կը տեսնէ : Շուռնին հոտառութիւնը արածի կարգ անցած է արդէն :

Բայց եւ այնպէս, չկայ կենդանի մը որ մարդուն չափ կատարեալ ըլլայ, հինգ զգայարաններու տեսակէտով : Միայն մարդն է որ երկու ոտքերու վրայ ուղիղ կը կենայ և կը քալէ . անոր ձեռքը շատ վարժ և յարմար է առարկաներ բռնելու և զործածելու : Մարդը կընայ գիւրութեամբ յարմարիլ ամէն կլիմայի, անոր ուժելիքները այլազան են, մընչդեռ կենդանիներուն մեծ մասը գրեթէ մէկ տեսակով կը սնանի : Ոմանք մասկեր են, մէկ մասը խոտակեր, և ուրիշներ ալ միայն բուսեղէններով կը սնանի :

Ասկէ զատ, մարդը ունի մտքի ուրիշ կարողութիւններ, որոնց իմացականութիւնն կ'ըսինք : Կենդանիներու մէջ իմացական կարողութիւնները շատ նախական մնացած են, և հազիւ թէ քանի մը տեսակներուն մէջ քիչ մը զարգացած :

ՈՂԿՐԱՑԻՆ ԵՒ ԿԱԿՈՒՂ ՄԱՍԵՐ

Անցեալ տարի սորվեցանք թէ մեր մարմինք կազմուած է սոկրային և կակուղ մասերէ։ Ոսկորներուն ամբողջութիւնը կմախք կը կոչուի, իսկ կակուղ մասերը կը կազմեն մորթը, մկանները, ջիղերը, գեղձերը, արիւնը և ճարպը։

ՈՂԿՈՐՆԵՐԸ կարծը և տոկուն են. մէկ մասը կը ծառայէ արտաքին հարուածներէ պաշտպանելու մեր կարեւոր գործարաններէն մէկ քանին, ինչպէս ուղեղը, սիրու, թոքերը, եւայլն։ Գլուխին տրուած թեթեւ հարուած մը բաւական պիտի ըլլար մարդ մեռցընելու, եթէ ուղեղը չունենար ամուր պատեան մը, գանկը։ Դարձեալ, կուրծքին տրուած թեթեւ հարուած մը կրնար մահացու հետեւանք ունենալ, եթէ ըլլար կուրծքի վանդակը, որ կը պաշտպանէ սիրոն ութոքերը։

Ոսկորներուն չնորհիւն է դարձեալ, որ կրնանք շարժումներ կատարել, ինչպէս կանգնիլ, ծոիլ, քալել եւն։ Նորածինները չեն կրնար ստքի վրայ կենալ, որովհետեւ անսնց ստքի սոկորները դեռ չեն ստացած պէտք եղած կարծրութիւնը, և հետեւաբար չեն կը ռնար գիմանալ մարմին ծանրութեան։

Մեր սոկորները ձեւ վ քէչ կը տարբերին, իսկ կազմութեամբ բնաւ չեն տարբերի կենդանիներու սոսկորներէն։ Ուստի, կը բաւէ եղի կամ ոչխարի սոկոր մը քննել, հասկնալու համար թէ մեր սոկորները ինչ։ լ ա լ ։


Ոչխարի սոկորի կտոր մը քանի մը օր բարկ քացախի մէջ գնենք։ Պիտի տեսնենք որ սոկորը թէեւ պահած է իր ձեւը, բայց այլեւս հին կարծրութիւնը չունի, և շատ կակուղցած է։ Ոսկորը քացախէն հանելով ջուրի մէջ եռացնենք. մածուցիկ և կպչուն նիւթ

մը առաջ կուգայ։ Այս նիւթը դոնդող (ժելարին) կը կոչուի և կահագործներու կողմէ կ'օգտագործուի իրք սօսինձ (քուրբալ), կարասիներու մասերը իրարու փակցընելու համար։

Այս անգամ ալ, ոսկորի կաոր մը քանի մը ժամ կրակի մէջ դնենք։ Ոսկորին ձեւն ու մեծութիւնը չփոխուեցաւ։ բայց այլեւս առաջուան պէս ճկուն եւ տոկուն չէ, այլ կարծր և զիւրաբեկ։ Եթէ քիչ մը ծռէք, ոծկորը պիտի կոտրի կամ պիտի փշրուի։

Առաջին փորձէն յիտոյ, ոսկորը կարծր չեր, բայց ճկուն էր, կրնար այս կամ այն կողմը ծռիլ, երկրորդ անգամ, ոսկորը աւելի կարծրացաւ, բայց այսոր փոխարկն կորսնցուց իր նկունութիւնը, որովհետեւ առաջական կամ ոչ — հանքային մասը՝ ոսկրահիւթը, այրեցաւ կրակին մէջ։ Քացախի մէջ զրուած ատենն ալ, կրային կարծր մասը լուծուեցաւ։

Ուրեմն ոսկորը կազմուած է երկու մասէ։ — Ա. Հանքային մասը որ կրային նիւթերէ բաղկացած է, եւ Բ. Կենդանական մասը որ ոսկրահիւր ըսոււած դոնդուղանման կենդանական նիւթէն կը բազկանայ։



Երախաներու ոսկորները շատ ճկուն են և զիւրաթեք, որովհետեւ անոնք մեծ մասով ոսկրահիւթէ բաղկացած են և զեռ կը բային մասը պակաս է։ Երախան քանի

85. ԼԱԽ ԳԻՐՔ ԳԵՂ ԳԻՐՔ մեծնայ, այնքան կը կետիտուած զիծր ցոյց կուտայ շատնայ կրային մասը ոզնայարին ուղղութիւնը և իր ոսկորները կը կարծրանան։

Պղտիկներու ոսկորները կը նմանին մատղաշ տուն-

կերու, որ զիւրաւ այս կամ այն կողմը կը ծռին։ Զափոհասներու ոսկորներն ալ կարելի է նմանցնել ծառի բունին, որ այլեւս փայտացած է ու տոկուն գարձած, Հետեւաբար, ուղիղ և բարեձեւ մարմին մը ունենալու համար, պէտք է պղտիկ հասակէն ուշադրութիւն դարձնել կեցուածքներուն։ Աշակերտ մը եթէ միշտ գլուխը ծռած/ զրէ — կարգայ, իր ողնայարը ասաի- ձանաբար կը ծռի և այդպէս ալ կը մնայ։ Ապագա- յին այլեւս անկարելի է շտկել ծռռու ողնայար մը։

Մարմին մէջ կը հանգիպինք կարգ մը ձերմակե- կարձր մասերու, որոնք ոչ ոսկոր են, ոչ ալ մկան։ Ասոնք կռնիկ կը կոչուին։ Այսպէս են քիթին ծայրը, ականջները, խռչափողը, եւայլն։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Ոսկորը կազմուած է երկու մասե, կրային եւ կենդանական նիւթերէ։ Կրային նիւթերը կարծուրին կուտան ոսկորին. կենդանական նիւթեն ալ նկունուրին։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Երբեմն մայրիկը ոչխարի սաքեր կը խաչէ։ Կերած առնեն ի՞նչ կ'ըլլան ձեր շրթները։ Բացատրեցէք։

2. Երախսայի ձեռքը բազդատեցէք ձեր ձեռքին ճետ եւ բացատրեցէք սաքերութիւնը։

3. Կրոսյին նիւթերը ինչո՞ւ կը կարծրացնեն ոս- կորը։

4. Կոարած ոտքերը կամ ձեռքերը գաճի մէջ կը դնին։ Պատճառը։

5. Շօչափեցէք ձեր ստամոքսը և ըսէք թէ վրան ոսկոր կա՞յ։

6. Ցուցուցէք շարժական և անշարժ ոսկոր մը։

ԴԱՍ 28

ԿՄԱԽՔ

Կենդանիի մը ոսկորներու ամբողջութիւնը կմախք կը կոչուի: Մարդուս մարմինը 200է աւելի մեծ ու պատիկ ոսկոր կը պարունակէ. այս ոսկորները ծայր ծայրի, կամ քով քովի յարմարցուած են: Ումանք իրարու վրայ կը շարժին, ինչպէս ձեռքերու և ոտքերու ոսկորները. ումանք ալ իրարու փակած են, ինչպէս գանկի ոսկորները:


Մարդու կմախքը երեք զլիսաւոր մասերու կը բաժնուի: — Իւրան, զլուխ և անդամներ:

Իրանը այն մասն է որ իր վրայ կը կրէ զլուխը, վանդակը և անդամները (ձեռքեր և ոտքեր): Իրանի ամէնէն կարեւոր մասը ովնայարն է, որ իր վրայ կը կրէ մեր կուրծքի և որովայնի բոլոր գործարաններու ծանրութիւնը:

Ողնայարը 34 հատ ոսկորներու շարք մըն է. այս ոսկորները ովհի կ'ըսուին, իրարու վրայ շարուած են ու իրարու կապուած՝ նեարդային ամուր լորերով: Ողնայարը կը սկսի ծոծրակէն և կը հասնի մինչեւ կը ռանակի վարի մասը: Կատուի մը կոնակը եթէ չոյէք, պիտի զգաք այդ ողներու շարքը: Ողնայարը ծակ է, խողովակի ձեւով. մէջը զետեղուած է ովնածուծը, ուրու ժամին յիտոյ պիտի խօսինք:

Ողնայարի վերի և առջեւի մասին վրայ հաստառուած են կովերը:

Կովեր: — Կողերը թիւով 24 հատ են, 12ը աջ և 12ը ձախ կողմը: Անոնցմէ ամէն մէկը ազեղի ձեւով, տափակ և ճկուն ոսկոր մըն է: Կողերը ետեւի կողմէն




86. Մարդկային կմախիք

կապուած են ողնայարին, իսկ առջևուի կողմէն հաստատուած են ուրիշ տափակ ու լայնկել ոսկորի մը վրայ, որուն կրծոսկր կ'ըսեն: Այս 24 կողերը ողնայարէն կը մեկնին և կօր գի-

ծով մը կրծոսկրին փակուծ են: Այսպէս վանդակի մը ձեւ կ'առնեն, որուն մէջը պարագ է, ինչպէս կը տեսնէք կմախքին վրայ: Իսկ կենդանի մարզու մը վրայ՝ այդ վանդակին մէջ զհաեղուած են թօքերը, սիրու և շատ մը արեան խոզովակներ: Կողերը ողնայարին վը րայ ամբացուած չեն, այլ կապերով այնպէս մը կապ-

Ողնայար



88. Կուրծքի վանդակ

ուած են որ կրնան շարժիւ: Դիսեցէք. երբ շունչ կ'առնենք, մեր ամբողջ վանդակը կը շարժի, վեր կ'ել-լէ և վար կ'իջնէ:

Թլուխ: — Օղնայարին վերի ծայրին վրայ հասաւառւած է գլուխը: Առջեւի մասին դեմք կ'ըսենք, իսկ վերի և ետեւի մասին՝ զանկ:

Գանկը տափակ սոկորներէ շինուած տուփ մընէ: Ասոր մէջ զետեղուած է ուզեղը: Գանկի տուփին յատակը ծակ մը կայ որ կը շարունակուի ովհայաւի խոզալակին հետ: Ուզեղէն մտա մը այս ծակէն անցնելով՝ կերկննայ ողնայարին մէջ: Ասոր ալ ովհածուծ կ'ըսենք:

Գանկին վրայ կողմնակի կերպով բացուած են ակոնչներու երկու ծակերը: Խակ գէմքին վրայ բացուած են աչքերու և քիթի խորշերը, ինչպէս նաև բերանը:

Գանկի և գէմքի բոլոր սոկորները իրարու ամուր մը փակուծ են, բնաւ չեն շարժիր. մի միտյն վարի ծնօս ըսուած սոկորն է որ կը շարժի, որպէս զի մարդո կարենայ ծամել և խօսիլ:

Անդամներ.— Անդամները չորս են, երկուքը վերի անդամներ կ'ըսուին, որոնք թեւերն են պարզապէս, և երկուքն ալ վարի անդամներ կոմ օրունքներ: Անդամներն ալ ողնայարին կառչած են: Թեւը ունը քանի մը մտա, — ուս, բազուկ, նախաբազուկ և ձեռք:

Ուսը երկու սոկորէ կողմուած է, ուսոսկը և անցրակ: այս երկու սոկորներուն կողմած խոռոչին մէջ կը շարժի բազկոսկը վերի գլուխը:

Բազուկը մէկ սոկոր ունի, բազկոսկը:

Նախաբազուկը՝ երկու: — ծղօսկը և նախանչօսկը: Այս սոկորներու վերի գլուխները և բազկոսկը վարի գլուխը թրարու ագուցուած կէտին վրայ կը կազմեն արմուկը: Արմուկը ուսին նման յօղուած մըն է, ուր սոկորները իրարու կտպուած են և իրարու վրայ կը շարժին, մկաններու շնորհիւ:

Զեռքի մասերն են, — գաստակ, ափ և մատները: Ափը ունի հինգ սոկորներ, որոնց վրայ հոսանառուած են հինգ մատները:

Վարի անդամներն են երկու օրունքները, որոնք

Երեքտկան մասէ կը բազկանան. — ազդր, բարձ և ոսի:

Ազգրը, կսնքէն մինչեւ ծունկ կ'երկարի և բազուկին պէս մէկ սակոր ունի. վերէն կապուած է կոնֆին: Բարձն ալ նախաբազուկին նման երկու սակորէ կը բազկանայ: Բարձին ու ազգրին միացած աեզը ծունկն է:

Ատքը երեք մաս է. — ուլն, ներբան և մատներ: Առաջինին մէջ կան 7, երկրորդին մէջ՝ 5 սակորնկեր:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Կմախէք երեք զլիաւոր մատերու կը բաժնուի. — իրան, զլուխ եւ անդամներ: Ողնայարը 34 սոկորներու շարք մըն է: Կուրծքի վաճառակին մէջ կը գտնուին բոլինը, սիրը եւ արեան շատ մը խողովակներ: Գանկին մէջ զետեղուած է ուղեղը:

Անդամները չորս են, երկուքը վերի, երկուքը վարի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Նոյն ուժգնութեամք երկու հարուած կը ստունանք, մէկը՝ սիրտին, միւսը ստամոքսին վրայ: Ո՞րը տեկլի ցաւ կուտայ:

2. Միս կերած տաեն, ողնածուծի կը հանդիպի՞ք. ի՞նչ գոյն ունի:

3. Դիտեցէք ձեր ընկերը՝ խօսած ժամանակ: Ո՞ր ծնօտը կը շարժի:

4. Կուրծքի վաճառակը և՞րը կը շարժի: Փորձով ցուցուցէք:

5. Կրծոսկը ի՞նչ ձեւ ունի: Շօշափելով բացաւրեցէք:

6. Կողե՞րը երկայն են, թէ՞ ողները:

ԴԱՍ 29

ԿԱԿՈՒՂ ՄԱՍԵՐ

Հսկնք թէ մարմնի կակուղ մասերը կը բաղկանան
միսէ (մկաններէ), ջիղերէ, ճարպէ, գեղձերէ և արիւ-
նէ, ու ասոնք բոլորը, — ոսկորներն ալ միասին, —
պատուած են մորթով:

Մորք. — Ամբողջ մորմինը ծածկող հաստ մաշկ
մըն է: Կենդանիներու կաշին տեսած էք բոլորդ ալ.
խաւաքարտի հաստութեամբ կակուղ և առածգական
նիւթ մըն է: Ամէն կենդանիի կաշին միենոյն թանձ-
րութիւնը չունի: Մարդու մորթը ամէնէն բարակնե-
րէն է:

Մարդու մորթը երկու խաւէ կազմուած է. դուր-
սի մասին վերնամասէկ և տակի մասին մասէկ կ'լսեն:

Վերնամասէկը մեր տեսած ճերմակ կամ ցորենա-
գոյն մասն է, որ ափինկեան ժողովուրդներու քով ալ
սեւ է: Ասիկա շատ բարակ մաշկ մըն է, զայն մորթէն
զատելը շատ դժուար է: Դուք տեսած էք արդեօք
ձեռք կամ ոտք որոնց վրայ եռացած ջուր թափած
ըլլայ: այրած տեղը բշտիկներ կը գոյանան, ջուրով
լեցուն: Ահա այս բշտիկ ճեւացնող բարակ թաղանթը
վերնամաշկն է: Վերնամաշկը շատ ծակոտկէն է: այդ
ծակոտիքներէն դուրս կը ցցուին մազերու ցօղունները:
Նոյն այդ փոսիկներուն մէջ կը բացուին նաև քրտին-
քի և ճարպային գեղձերու խողովակներու բերաննե-
րը, որոնց պարկի նմանող արմատները, ինչպէս և մա-
զերու արմատները ներքնամաշկի մէջ թաղուած են:
Եղունգները վերնամաշկին ոսկրացած մասերն են:

Ներքնամասէկը մորթին ամէնէն էական մասն է: ա-

նիկա կազմուած է առաձգական թելերէ կամ նեարդ-
ներէ։ Այս նեարդներու միջեւ ցանցնուած են մազե-
րու արժատները, քրտինքի գեղձերը և ճարպային
գեղձերը։

Մարմնի բոլոր այն տեղերը ուր մազ կը բուսնի,
ճարպային գեղձեր ալ շատ կան, Այս հաշուով՝ ձեռքի
ափին և ոտքի ներբանին վրայ ճարպային գեղձեր
չկան, որովհետեւ հոն մազ ալ չկայ։

Այս գեղձերը ճարպային հիւթ կ'արտադրեն, որ
մորթը և մանաւանդ վերնամաշկը չորսալէ և ճաթըռ-
տելէ զերծ կը պահէ։

Քրտինքի գեղձերը մորթի բոլոր մասերու վրայ ալ
կան. ասոնք մորթի մէջ շրջան ընող արիւնէն թունա-
ւոր նիւթերը կը ծծեն և մորթէն դուրս կը ծորեն։
Քրտինքը հեղուկ մըն է որ շատ մը աղի և թունաւոր
նիւթեր կը պարունակէ, ճիշդ ինչպէս մէզը։


Մորթին մէջ, վերնամաշկին տակ, կան նաև բազ-
մաթիւ մանր պտուկներ. ասոնք պարզ աչքով տես-
նըւելիք պղտիկ ուռեցքներ են։ Այս պտկիկներուն
մէջ կը դանուին յիղերու ծայրեր և արեան մազերակ-
ներու կծիկներ։ Ահա այս պտկիկներու շնորհիւն է որ
մենք դուրսի շփումները կը զգանք, ինչպէս այրիւը,
մսիւը, ցաւելիւ և շոյանքը։ Մեր մատներու ծայրերը
շատ զդայուն են, որովհետեւ այս պտկիկներէն շատ կը
պարունակեն։

Մորթը ոչ միայն շօշափումի գործարան մըն է,
այլ և կարեւոր գեր մը կը կատարէ շնչառութեան եւ
քրտինքը դուրս տալու մէջ։ Հետեւարար, պէտք է
միշտ մաքուր պահել զայն։

Ճարպալ. — Իւղային կազմութիւն ունի. տարած-
ուած է մորթին տակ և մարմնի ջերմութիւնը կը պաշտ-
պանէ։ Ունի ուրիշ պաշտօններ ալ, Գէր մարդոց քով
շատ թանձը խաւեր կը կազմէ, իսկ նիհարներու քով՝
բարակ։

Մ Կ Ա Ն Ն Ե Բ

Մարդկային մարմինի կակուղ մասերու մեծագոյն մասը կը կազմեն մկանները։ Սովորական լիզուով՝ առնց միս կ'ըսենք։ Կարմրագոյն, թանձր եւ կակուղ կոյտեր են։ Այս միսերը մարմինի մէջ խառն ի խուռան շիզուած չեն, այլ ոսկօրներու վրայ մասնաւոր դիրքով մը փակած ու շարուած են։



88. 1) Պարզուած մկան. 2) Կծկուած մկան

Մկանները շատ մը ձեւեր կ'ունենան. ոմանք ձուկի ձեւ ունին, ոմանք ալ հովհարի։

Ամէն մէկ մկան կազմուած է նեարդներու խուրձէ մը. այս նեարդները մսեղէն շատ բարակ թելեր են, որոնք քովի խմբուած են, ինչպէս աւելի մը շիւղերը, և բոլորը միասին թաղանթով մը պատսւած են։

Մկանները կծկուելու և պարզուելու յատկութիւն ունին. ասոր շնորհիւ է որ կենդանիներ եւ մարդիկ կրնան շարժիլ ու քալել: Թանի մը օրինակներ տանք։ Երբ մեր ձեռքի մկանները կծկուին, մեր մատները ա-

փին մէջ կը ծալուին, կամ նախաբազուկը բազուկին վրայ կը դառնայ. իսկ ընդհակառակը, երբ մկանները ձգտուին, նախաբազուկը կը պարզուի եւ ուղիղ գիրք կը ստանայ. մատները նմանապէս կը բացուին ու կը շտկուին: Երբ ուսի մկանները կծկուին, թեւը կը բարձրանայ, կուրծքի մկանները կը քաշուին և թեւը դէպի կուրծք կը հակի: Այսպէս է նաև ստքերու, վիզի և կոնակի համար: Ուրեմն շարժում ընելու համար երկու բան պէտք է.— ոսկոր և մկան: Ոսկորները ընդհանրապէս ծայրերը իրարու դէմ եկած ու իրարու ագուցուած դիրք մը ունին: Անոնք շատ մը ամուր լարերով իրարու կապուած են թէս, բայց իրարու վը-քայ կրնան շարժիլ, իրենց վրայ կառչած մկաններու կծկումի և պարզումի պահուն: Ոսկորներու ծայրը ծայրին եկած ու լարերով կապուած մասերը՝ յօդուած կ'ըսուին:

Մկանին՝ դնդեր ալ կ'ըսեն:

Մենք երկու տեսակ շարժում ունինք. մէկը ա'յն՝ զոր ուղեղի միջոցաւ կ'ընենք. օրինակ կ'ուղենք մեր ձեռքերը վեր վերցնել ու կը վերցնենք, ոտքերը կը ծ-կել՝ ու կը կծկենք: Ասոր կամաւոր շարժում կ'ըսենք, որովհետեւ մեր կամքովը այս կամ այն մկանը կծկել ու պարզել կուտանք: Միւսն ալ ակամայ շարժում կ'ըսուի, որովհետեւ կան մկաններ որոնք առանց մեր ուղելուն միշտ կը կծկուին ու կը պարզուին: Օրինակի համար մեր սիրաը մկան մըն է որ շարունակ կ'աշխատի, կը կծկուի ու կը պարզուի, մեր կամքէն անկախ: Եթէ ուղենք ալ չենք կրնար մեր սրտի շարժումը կեցընել: Այսպէս են նաև մեր ստամոքսի, աղիքներու և ուրիշ գործարաններու մկանները, որոնց շարժումը ո'չ կ'իմանանք, ոչ ալ կրնանք արդիլել:

Շարժումին մէջ, ոսկորներէն և մկաններէն զատ, մեծ գեր ունին նաև ջիղերը որոնք ճերմակ, կարծը

թելեր են աւելի կամ նուազ հաստութեամբ և անհաւ-
մար ճիւղերով տարածուած մորթին տակ և մկաննե-
րուն մէջ։ Զիղերը ուղեղին կապուած են և մկանները
շարժման մէջ կը դնեն ուղեղին հրամանով։

Կակուղ մասերու մէջ կը մտնեն նաև, ջիղերէն
զատ, աւեան խօղովակները և գեղձերը, որոնց բուրքի
մասին պիտի խօսինք քանի մը դաս յետոյ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ.

Առողջ մարմին ունենալու համար, անհրաժեշտ է
կարգ մը կէտեր նկատի ունենալ։ Այս անգամ ըսկա-
թէ ի՞նչպէս կարելի է զօրացնել ոսկորներն ու դըն-
դերները։

Սորվեցանք արդէն, որ պղտիկներու ոսկորները
կակուղ են և հանքային նիւթերու պէտք ունին, կարծ-
րանալու համար։ Մնունդն է որ այդ նիւթերը պիտի
հայթայթէ։ Բայց ամէն սնունդ չունի նոյն ուժը։ Նո-
րածիններուն համար միակ յանձնաբարելի սնունդը՝
կաթն է, որ ինչպէս գիտէք, կատարեալ սնունդ մըն-
է։ Մինչեւ 14 ամիս, նորածինները միայն կաթ ուտե-
լու են։ Մսեղէն և բանջարեղէն կերակութները թէ՛ կը
խանգարեն երախային ստամոքսը, և թէ՛ ոսկորներուն
չեն տար անհրաժեշտ ուժը։

Կեցուածքի մասին արդէն խօսեցանք։ Ողնայարը
մասնաւորապէս, որ խխոտ շարժուն և ճկուն է, ամէ-
նէն աւելի կորանալու հակամէտ է։ Պղտիկ հասակէն
պէտք է վարժուիլ ուղիղ կենալու և անբնական դիր-
քերով չծռելու ողնայարը։ Ապագային այլեւս անկա-
րելի կը դառնայ սրբագրել կոր դիրքը, որովհետև ոս-
կորները կը կարծրանան և չեն շտկուիր։

Դնդերը զօրացնելու համար չի բաւեր լաւ սնունդ
առնել։ պէտք է նաև մարզանք կատարել։ Մարզանքի

շատ ձեւեր կան . ամէնէն պարզը՝ քալելն է : Պղտիկ-ները մանաւանդ , պէտք է որոշ ժամերու քալեն , վա-զեն և ցատկուտեն :

Սակայն այս մարզանքը բաց օդին կատարելու է , եւ ոչ թէ փոշոտ և գոց տեղերու մէջ : Մահուր օդը՝ ապրելու , աճելու եւ զօրանալու համար անհրաժեշտ պէտք մըն է :

Կան ուրիշ մարզանքներ ալ , օգտակար և յանձ-նարարելի : Միայն չափաւոր ըլլալու են . չափազանց մարզանքը կը յոգնեցնէ մարմինը և օգուտի տեղ վը-նաս կը պատճառէ :

Աշխատանքէն և մարզանքէն յետոյ , մարմինը կը յոգնի : Այս յոգնութիւնը երբեմն պարզ հանգիստ մը ընելով , նստելով կամ պառկելով կ'անցնի : Մկանները իրենց կորսնցուցած ուժը կը վերագտնեն : Երբեմն ալ սակայն , երբ սպառումը շատ եղած է , յոգնութիւնն ալ ծանը կ'ըլլայ և մարդու վրայ թմրութիւն մը կու-դայ : Այս թմրութիւնը հուն կ'ըսուի : Քունին մէջ է որ աւելի շատ մկանները , ուղեղը և ջիղերը իրենց ուժը կը գտնեն :

Ամէն ծանը յոգնութենէ վերջ հուն կուգայ . բայց ցերեկուան քունը այնքան կազդուրիչ չէ . զիշերուան քունը աւելի կազդուրիչ է , որովհետեւ մութին մէջ մեր մարմնին բոլոր դործարանները — ուղեղը , ջիղե-րը , մկանները — բացարձակապէս հանգիստ կ'ընեն : Միրուը , գեղձերը և ստամոքսը կ'աշխատին թէև , բայց ասոնք ալ ցերեկուան չափ յոգնելով չեն աշխատիր :

Քունի տեւողութիւնը կը փոխուի համաձայն են-թակայի տարիքին , խառնուածքին , սեռին և աշխա-տանքի պայմաններուն : Միջին հաշուով , 10—12 ժամ երախաններու համար , 9 ժամ՝ մինչեւ 10 տարեկան աղոց . 8 ժամ՝ պատանիներու , 7 ժամ՝ չափահասնե-րու համար : Մերերը աւելի քիչ քունի պէտք ունին :

Քունը որքան խոր լլլայ, այնքան կազդութէ է:
Մութին աւելի լաւ կը քնանայ մարդ:

Մարմնական ծանր աշխատանք կատարողները աւելի չատ քունի պէտք ունին, քան մտաւորական ըզբազում ունեցողները:

Անքնութիւնը ընդհանրապէս տկարութեան նշան է:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Մեր մարմնին կակուդ մասերը կը բաղկանան միսէ, զիվեէ, նարպէ, զեղձերէ եւ արիւնէ:

Քրինիր մորքին ծակտիներէն դուրս կ'ելլէ:

Մկանը կամ զնդերը բաղկացած է միսի թելերէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Դիտեցէք թէ գուռ մը ի՞նչպէս կը շարժի . բազդատեցէք ձեռքի շարժումին հետ և ըսէք թէ դրան վրայ ո՞ր մասն է որ մկանին դերը կը կատարէ:

2. Պղտիկ տղոց յատուկ պուպիկներ տեսա՞ծ էք:
Ըսէք թէ ձեռքերը ինչի՞ վրայ կը շարժին: Բաղդատեցէք ձեր ձեռքի շարժումին հետ:

3. Ի՞նչ ըսել է առաձգական: Օրինակով մը բացատրեցէք:

4. Բացատրեցէք մորթին կարեւոր դերը: Մորթով կը զգա՞նք:

5. Ինչո՞ւ համո՞ր ամառ ատեն շուտ կ'արթե՞նանք, իսկ ձմեռը՝ ուշ:

ԴԱՍ ՅՕ

Ի՞ՆՉՊԵՍ ԿԸ ՍՆԱՆԻՆՔ

Այսն օր կերակուր կուտենք, և երբ անցնի ճաշի սովորական ժամը, կը սկսինք նեղուիլ, անօթենալ: Եթէ երկար ատեն չուտենք, ուժասպառ կ'ըլլանք եւ չենք կրնար աշխատիլ: Աւելի երկարատեւ անօթութիւն մը կրնայ մահ պատճառել:

Ուրիմն, ապրելու համար ստիպուած ննք ուտել: Աշխատելով և յոգնելով՝ մեր մարմինը քչիկ քչիկ կը մաշի, որով պէտք կ'ըլլայ նորոգիլ մաշած մասերը: Սնունդներն են որ կը կատարեն այդ նորոգին դերը: Շոգեկառքի վայրաշարժ մը առանց ածուխ այրելու չի բանիր: Լամբարը կը մարի՝ եթէ մէջի քարիւղը հատնի: Վառարանը տաքութիւն չի տար՝ եթէ մէջը փայտ չնետենք: Սնունդն ալ ճիշդ մեքենային մէջ վառող քարիւղին ու ածուխին նման մեր մարմինն մէջ կ'այրի և պէտք եղած ուժը կուտայ: Միայն թէ այրումը ածուխի այրելուն նման սաստիկչէ եւ բոց չարձակեր, այլ շատ դանդաղ և թեթեւ է. այնքան մը միայն որ մեր շունչը քիչ մը տաք կ'ըլլայ և մարմինն ալ աւելի կը տաքնայ քան մեր շուրջի օդն ու առարկաները:

Ծնչառութեան դասին մէջ պիտի սորվինք թէ ի՞նչպէս տեղի կ'ունենայ այս այրումը մեր մարմինն մէջ:

Ուրիմն ուտելիքները մեր մարմին համար անհրաժեշտ պէտք մըն են. պէտք է ուտենք, որպէս զի մեր մարմինն մաշած մասերը լեցուին: Եթէ չընանինք, ոչ պիտի կրնանք տաքնալ, ոչ շարժիլ, ոչ ալ ապրիլ:

Սակայն մեր կերակուրները եթէ ստամոքսին մէջ ալ մնան այն վիճակին մէջ ինչ որ են դուրսը, մեզի օգտակար չեն կրնար բլլալ, մեր մարմինը զանոնք չի կրնար իւրացնել: Որպէս զի մեր կերակուրները սնուենդ դառնան, պէտք է որ մարսուին և արիւնին խառնուին:

Մարսողական գործարան: — Կերակուրներու լուծումը կամ մաքսողութիւնը կը կատարուի մարսողական գործարանին մէջ: Այս գործարանին մասերն են՝ բերանը, որկորը, ստամօսը և աղիբները, ինչպէս նաև լորձունիքի գեղձերը, լեարդը և պանկրեասը որ նմանապէս գեղձեր են:

Բերանը առւփի նման խոռոչ մըն է: յատակը կազմըւած է վարի ծնօս ըսուած ոսկորէն, որուն վրայ կան շարուած 16 հատ ակոայ: Այս ակոայի շարքին մէջտեղն ալ պառկած է լեզուն: Բերնի առաստաղը կը կոչուի իրմի. գմբէթի նման է, և՝ կազմուած՝ վերի ծրնօս ըսուած դոյդ մը ոսկորներէ: Քիմքի երկու կողմըն ալ կան շարք մը ակոաներ, թիւով 16: Ակոաներու այս շարքերը դուրսէն ծածկուած են միսէ եւ մորթէ շինուած պատերով, որոնց բուժ կ'ըսենք: Թուշերուն մէջտեղը բացուածք մը կայ: Ասիկա բերնին մուտքն է: զայն գոցող մասին ալ տերուն կ'ըսենք:

Երբ շրթներն ու ատամները գոց են, բերնի խոռոչը առջեւի կողմէն գոցուած կ'ըլլայ, սակայն ետեւի կողմէն միշտ բաց է:

Արդարեւ, բերնի ետեւի կողմը հրեք մեծկակ ծակեր կը բացուին. քիթի ետեւի ծակերը՝ վերի կողմէն, իսկ որկորի և խոչափոլի ծակերը՝ վարի կողմէն: Այս ծակերէն մէկը՝ որկորը, կերակուրը և ջուրը կը տանի դէպի ստամոքս: իսկ միւսը՝ շնչափոլը, օգը կը տանի դէպի թոքեր և անկէ դուրս կը բերէ շունչը:

Կերակուրը երբ մեր բերանը զնենք, ծամել կ'ըսկընք: Վարի ծնօտը շարժական է, վար կ'իջնէ եւ

վեր կ'ելլէ։ Լեզուն կհրակութը ակռաներուն տակ կը հըէ, և ակռաները իրարու վրայ ճնշելով, պատառը կը ճզմին ու կը մանրեն։


Լորձունքը, որ միշտ կը հոսի բերնին մէջ, կը թրջէ պատառը և լեզուն զայն կը հըէ դէպի ետ, որ-

կորի մէջէն վար գլու-
րելու համար, ձիչդ
այդ պահուն, լեզուի
արմատին վրայ զըտ-
նըւող պզտիկ լեզուն՝
լեզուակը, կը գոցէ օրն-
չափողին բերանը, որ-
պէս զի պատառը ան-
կէ վար չերթայ։

Եթէ պատահի որ
լեզուակը ժամանակ
չունենայ գ ո ց ե լ ո ւ
խոչափողին բերանը և
պատառի կտոր մը շըն-
չափողին մէջ իյնայ,
մարդ կը սկսի հազար,
աշքերէն արցունք կու
գայ, շունչը կը կտրի,
կը կապուտնայ և խեղ-
դըւելու պէս կ'ըլլայ։
Ասիկա կը պատահի
այն տղոց, որոնք չատ
աճապարանքով կ'ու-
տեն ու կը կլեն, կամ
կլելու ատեն կը խօ-
սին ու կը խնդան։

Լորձունին դերը —

Լորձունքը ոչ միայն կը կակուղնէ պատառը, այլ եւ
կը յուծէ, կը մարսէ կերակուրներէն մաս մը։ Օրինա-
կի համար, շաքարը, գետնախնձորը և ալիւրեղէն նիւ-




թերը բերնին մէջ, լորձունքի շնորհիւ կը հալին ու
մասամբ կը մարսուին:

Լորձունքը բերնի մէջ կը հոսի լորձնային գեղձե-
րէն որոնք վեց հատ են. մէկ մէկ հատ ականջներու
տակ, մէկ մէկ հատ վերի ծնօտին տակը, երկու կող-
մերը և երկու հատ ալ լեզ-
ուի տակ կը գտնուին:

Սորվեցանք թէ գեղձե-
րը փոքրիկ գործարաններ
են որոնք իրենց յատուկ
մասնաւոր հիւթեր կը շի-
նեն ու պէտք եղած ատեն
գուրս կը ծորեն: Դուք տե-
սած էք լորձունքը, ար-
ցունքը, քրտինքը և լսած
էք մաղձի մասին:

Ասոնք մասնաւոր հիւ-
թեր են. ամէն գործարան
չի կընար այս հիւթը ար-
տադրել. ասոնք արտադրող 90. Ականջի, ծնօտի, լեզուի
գործարաններուն՝ զ ե դ ա տակի լորձնային գեղձերը
կ'ըսեն:



Մ Ա Ր Ո Ո Ղ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Կերակուրի պատառը բերնէն կ'անցնի որկորին
մէջ: Իսկ այս խողովակը ինք իր վրայ կծկումներ կա-
տարելով պատառը կը ձգէ ստամոքսին մէջ:

Ստամոքսը փոքրիկ տիկ մըն է: Երբ լեցուն է,
գուշպայի մը ձեւն ունի: Զհանդուած է կըծսոկրին
տակ: Աջ կողմը կայ լեարզը, ձախ կողմը՝ փայծաղը,
յատակի կողմը՝ աղիքները, իսկ վարի կողմը՝ ստամոքսի
ըսուած հովանոցի ձեւ միծ մկանը: Այս մկանն է որ
թոքերն ու սիրտը վեր կը բռնէ և կը բաժնէ որովայ-
նի գործարաններէն:

Ստամոքսին պատերը հիւսուած են շատ նուրբ մկաններէ։ Այս մկաններն են որ ստամոքսը կը կըծ-կեն ու կը պարզեն։

Երբ կերակուրը ստամոքսին մէջ իջնէ, անոր պատերը կը սկսին կծկումներ և գալարումներ լնել։ Ծամուած և կակուղցած կերակուրը այս կծկումներուն չընորհիւ կը սկսի խմորի պէս շաղուիլ։ Միւս կողմէ, ստամոքսի պատերու ներսի երեսէն — ուր անհամար մանր գեղձեր կան թաղուած — հիւթ մը կը ծորի շողուող կերակուրի խիւսին վրայ։ Ասիկա ալ ստամիսային նիւրն է որ ալիւրեղէն, մաեղէն և կաթնեղէն կերակուրները կը լուծէ ու կը մարսի, ինչպէս լորձունքը կը լուծէ շաքարեղէնները։

Բուսական սնունդներու հիւթերը ստամոքսին մէջ կը մարսուին, իսկ կեղեւի մասերը աղիքներու մէջ կ'անցնին։ Ճարպային նիւթերն ալ ստամիսի նիւրեն չեն աղդուիր։

Ստամոքսի մէջ 3-4 ժամ շարունակ ծեծուող ու լուծուող կերակուրը նախ խիւսի մը, ապա բռլորովին հեղուկի վերածուելով, ստամոքսի վարի դոնակեն կ'անցնի աղիքին մէջ։

Աղիքը միսէ շատ կակուղ խողովակ մըն է .8 մէթր երկարութիւն ունի, ինք իր վրայ բազմաթիւ անգամ ներ ծալուած ու գիղուած է որովայնին մէջ։ Երբ պարապ է՝ մէկ մատ միայն անցնելու հաստութիւն ունի։ իսկ երբ լեցուի՝ մընչեւ նախարարագուկի հաստութիւն կ'առնէ։ Վերջին մասը աւելի հաստ է, ու ասոր համար ալ առաջին մասին բարակ ալիք, իսկ երկրորդին՝ հաստ ալիք ըստ են։

Աղիքն ալ ստամոքսի նման իր ներսի պատերուն վրայ ունի անհամար փոքրիկ գեղձեր։ Ասոնք մասնաւոր հիւթ մը՝ աղիքոյին նիւրը կը պատրաստեն եւ կը հոսեցնեն աղիքին մէջ։ Աղիքին մէջ կը թափին նաեւ

պանկրեասի հիւրը և լեարդի մաղձը: Այս հիւթերը կը լուծեն իւղեղէն սնունդները, որոնք լորձունեկն և սամոխի հիւրէն ազգուած չեն:

Ուրեմն աղիքի մէջ արդէն մեր կերսկուրներու պարունակած բոլոր նիւթերը լուծուած ու մարսուած կ'ըլլան: Միայն բուսական նիւթերու պատեաններն են որ չեն ազգուիր:

Լուծուած և մարսուած նիւթերը աղիքի պատերու մէջէն կը ծծուին, լեարդի մէջ կը նաւատուին ու նօն բոլորն այ շաբարի վերածուելով՝ արեան մէջ կը խառնըւին, որպէս զի երթան և մարմնին մաշած ու սպառած մասերը վերանորոգեն:

Ահա ասիկա է այն այրով ածուխը որու մասին այս դասին սկիզբը խօսեցանք. այս է որ մեր մկաններուն ուժ և մարմնին ալ տաքութիւն կուտայ:

Չմարսուած մասերը հաստ աղիքի մէջ կը հաւաքուին և անկէ ալ դուրս կ'ելլին իրըն կղկղանք:

Բարակ աղիքին և հաստ աղիքին միացած տեղը՝ ճկոյթ մատի երկարութեամբ մաս մը կայ, որուն յաւելուած բարակ աղիք, կամ կուրադի անունը կուտան: Այս փոքրիկ յաւելուածի բորբոքումն է որ առաջ կը բերէ կուրադետապ (ափինտիսիր) ըսուած վտանգաւոր հիւանդութիւնը:

Լեարդ եւ պանկրեաս.— Մարսողութեան մէջ անսանք օր մեծ բաժին ունին լեարդն ու պանկրեասը, իրենց արտադրած հիւթերովը: Ասոնք գեղձեր են, ու թէեւ ստամոքսէն ու աղիքներէն դուրս կը գտնուին, բայց մարսողական գործարանին մաս կը կազմէն, քանի որ իրենց արտադրած մարսողական հիւթերը աղիքնի մէջ կը հոսեցնեն:

Ի՞նչ Պէտք է ընել, ՀԱՅ ՄԱՐՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամէն առեն մեր այս նկարագրածին պէս գիւրաւ չի կատարուիր մարսողութիւնը։ Շատ անգամ խոնդարումներ տեղի կ'ունենան։

Զեզի պատահած է երբեմն որ շատ ուսելէ վերջ, ըերաննիդ ևս գայ քացիսած ջուր մը որ կոկորդը կ'այրէ, կամ շունչի հետ հոտած հուկիթի հոտ գոյ։ Ասիկա անմարսողութեան նշան է։ Անմարսողութեան արդիւնք են նաև փորի խիթերը, փոխելները, տղիքներու գարշահառ կազով լեցուիլը ու փորհարութիւնը։

Որպէս զի ասոնք չպատահին, ճաշելու պահուն կորդ մը զգուշութիւններ ընելու է։

Ամէնէն առաջ ճաշի որոշ և կանոնաւոր ժամանակ սահմանելու է։ Ասկէ գուրս, հանդիպած առեն սատամոքսը լեցնելու չէ, որպէս զի ան ժամանակ ունենայ մարսելու։

Ճաշած առեն շատ լաւ ծամելու է, պատառը երկու կտոր ընելով շուր մը վար տալու չէ։ ստամոքսի բեռը կը շատնայ և չի կրնար հալեցնել։ Եթէ պղտիկ տարիքին մէջ չեր ստամոքսը չարչարէք, երբ մեծնաք՝ ստամոքսի ուրիշ ծանր հիւանդութիւններու կը մատնըւիք։

Մաքուր պահելու է ակռաները, օրական երկու անգամ լուալով զանոնք, մանաւանդ իրիկունները։ Յեսոյ ակռաները արագօրէն տաքէն պաղին անցնելու չեն, այսինքն շատ տաք բան մը ուտելէ անմիջապէս վերջը ջուր խմելու չէ։

Չափէն աւելի ուտելու չէ. թէ՛ ստամոքսը չի վերցըներ և թէ իր հիւթերը չեն բաւեր այդ ահագին կերակուրները լուծելու։ Կերակուրը չի մարսուիր, եւ կ'ունենաք խիթ ու փորհարութիւն։

Դժուար է ձշգել ուտելիքին քանակը, որովհետեւ

ասիկու կախում ունի տարիքէն, սեռէն, աշխատանքէն, եղանակէն, կլիմայէն ևն.։ Բնդհանուր կերպով, համեմատական է սպառումին նետ, այսինքն որքան աշխատինք ու մաշինք, այնքան շատ ուժելիքի պէտք ունինք։

Զուրով շատ ուռեցնելու չէ ստամոքսը։ Ճաշէն անմիջապէս զերջ աշխատելու չէ, ոչ աւ քնանալուէ։ Ճաշէ յետոյ քիչ մը հանգիստ, թեթեւ պառյտ մը եւ ապա աշքատանք կամ քուն։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Մարսողական գործարանին մասնեն են՝ բերանը, ուկոր, օսամօսը, աղիքները, լորձունքի զեղձերը, լեռդը եւ պանկերասը։

Կերակուրին շաբաթեղին նիւթերը մասամբ կը մարսուին բերենի մեջ։ Այիւթեղին, մսեղին եւ կաթեղին նիւթերը կը մարսուին սամօսին մեջ, բուսական նիւթերն ալ՝ աղիքին մեջ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ *Դիմու* *Դիմու*

1. Մեր կոկորդին մէջ քանի^շ խողովակ կայ։ Տը-
ւէք անուները և ըսէք իւրաքանչեւրին դերը։

2. Ինչո՞ւ կը հազանք երբեմն, կերակուր կերած
ժամանակ։

3. Եթէ պատառը լու մը չծամած կլենք, ի՞նչ
կ'ըլլայ։

4. Լորձունքը ի՞նչ դեր կը կատարէ կերակուրի մէջ։

5. Չեր ստամոքսը կը ցաւի։ Առաւելապէս ի՞նչ
տեսակ կերակուրներ ուտելու էք։

6. Աղիքը կը ցաւի, ո՞ր կերակուրները նախընտ-
րելի են։

7. Ստամոքսը միշտ նոյն մեծութիւնը ունի։

ԴԱՍ 31

ՍՆՈՒՆԴՆԵՐ

Գիտէք թէ բոյսերը պէտք է ջրել, որպէս զի անոնք չունեան: Իսկ երբ ուզենք որ անոնք չափէն աւելի ածին, անսոնց տակ նոր հող եւ պարարտացնող նիւթեր կը լիցնենք: Զուրը կը լուծէ հողին մէջի հանգային նիւթերը, որոնք կը ծծուին բոյսին կողմէ: Այս լուծուած նիւթերը բոյսին սնունդը կը կազմեն. Բոյսը անոնցմով կ'ապրի և կ'աճի:

Գիտէք նաև թէ կենդանիներն ու ամէն օր բան մը կը ձարեն ուտելու: Եթէ բաւական ուտելիք չգըտնեն, կը նիշարնան և ուժասպառ կ'ըլլան: Իսկ եթէ բնաւ չգտնեն, կը մեռնին:

Ուրեմն, թէ՛ բոյսերը և թէ կենդանիները ապրելու համար պէտք է որ սնանին:

Բախնք թէ բոյսերը կ'ածին, հողէն ծծելով հանգային նիւթեր: Գիտէնք նաև որ կենդանիներն ու բոյսերով կը սնանին: Ուրեմն, բոյսերու ծծած ու ամբարած նիւթերը կ'անցնին կենդանիներուն մէջ:

Մարդիկ ու կը սնանին թէ՛ բոյսերով և թէ կենդանիներու միսով, ու կենդանիներէն առնուած ուրիշ նիւթերով, ինչպէս կաթ, հաւկիթ և ճարպ:

Ուրեմն, բուսական ու կենդանական նիւթեր կը կազմեն մարդոց սնունդին հիմք: Մարմինը այս նիւթերէն կազմուած է, և իր պէտքերը անոնցմով կը գոհացնէ:

Ասկէ առաջ տեսանք որ երբ ոսկոր մը այրենք, ծուխ և բոց կ'ելլէ և ամէնէն վերջ ծակոտէն կարծը մաս մը կը մնայ: Այն ատեն ըստնք թէ ոսկորը երկու

տեսակ նիւթ կը պարունակէ, մէկը կենդանական՝ որ
կ'այրի և իրրեւ ծուխ ու կազ կը ցնդի, և միւսը հան-
քային՝ որ կը մնայ, շատ թեթեւցած ու պղտիկցած:

Մարգիկ իրենց մարմին պէտք եղած հանքային
նիւթերը բոյսերէն կը ստանան գլխաւորաբար, եւ
կենդանական մասերն ալ թէ՛ բոյսերէն և թէ կեն-
դանական նիւթերէ, ինչպէս միս, հաւկիթ, կաթ,
ճարպ եւայլն:

Մարգիկ և կենդանիները ուղղակի հողէն չեն կը ը-
նար հանքային նիւթեր ծծել և իրենց մարմինը շե-
նել. այդ կարողութիւնը բոյսերուն արուած է. անոնք
են որ հողին մէջի հանքային նիւթերը կը ծծն, կ'իւ-
րացնեն՝ բուսական նիւթի կը վերածեն: Մարգիկ ու
կենդանիներ ալ բուսական հիւթի վերածուած հանքա-
յին նիւթերը միայն կընան իւրացնել: Այս կարգէն
են պտուղներու պարունակած աղերը եւ հանքային
նիւթերը:

Օրինակ մը առնենք: կենդանիին կաթը կը պա-
րունակէ շատ մը հանքային նիւթեր, մասնաւորաբար
կրային նիւթեր: Գիտենք թէ կրային նիւթեր շատ
կան հողին մէջ, որոնք պարզապէս աւազի կամ քարի
վիճակի մէջ են, ու ուեւէ կենդանի չի կընո՞ր զանոնք
ուտել: Ուրեմն ուրկէ՞ անցան այդ նիւթերը կենդա-
նիին կաթին, կենդանիին ոսկորին մէջ: Տարակոյս
չկայ թէ բոյսերու միջոցաւ: Բոյսերու մէջ այս կրա-
յին նիւթերուն ներկայութիւնը հաստատելն ալ շատ
գիւթին է: Մեր վառած փայտերու ձգած մոխիրը ու-
րեւ բան չէ, եթէ ոչ կրային նիւթ, զոր բոյսը հողէն
ծծած է:

Ուրեմն մենք երբ ամէն օք քանի մը պնակ բան-
ջարեղէն կերակուր կ'ուտենք և քիչ թէ շատ ալ պը-

տուղ, մեր մէջ կ'ընդունինք այնքան հանքային նիւթ որքան որ մոխիր պիտի մնար, եթէ մեր կերած բան-ջարեղէններն ու պտուղները այրէինք:

Մինչեւ հիմա հանքային նիւթ և կենդանական նիւթ ըստնք. քիչ մը աւելի մանրամասնենք:

ՀԱՆՔԱՅԻՆ ՆԻՒԹԵՐԸ կը պարունակեն կիր, լուսածին (Ֆօսթօն), ծծումք, երկաթ, իօս և կերակուրի աղ: Բնութեան մէջ, ի հարկէ, շատ ու շատ հանքային նիւթեր կան. բայց մեր այս թուածները միայն մուտք կը գործեն մեր մարմնին մէջ, այն ալ — ինչպէս միշտ կրկնեցինք — բոյսերու կողմէ բուսական հիւթի փոխուելէ վերջ:

Զուրի միջոցաւ ալ մենք կարդ մը հանքային նիւթեր կը ստանանք. որովհետեւ ջուրը, ժայռերու մէջէն եկած ատեն, իր ճամբուն վրայ գտնուած նիւթերը իր մէջ կը լուծէ: Լսած էք անշուշտ որ երբեմն կ'ըսեն թէ այսինչ աղբիւրին ջուրը երկաթ կը պարունակէ, այսինչ աղբիւրինը՝ ծծումք կամ կիր:

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՆԻՒԹԵՐՆ ալ այն նիւթերն են որ կ'այրին, մոխիր չեն ձգեր, և իբրեւ մուխ ու կազ կը ցնդին: Բայնք թէ անոնք բոյսերէն և կենդանիներէն կ'առնենք:

Կենդանական նիւթ հն՝ հաւկիրը, պանիրը, միսը, կարազը, նարազը, շաբարը և նշան:

Ասոնցմէ հաւկիթը, միսը, պանիրը, կարազը, ճարապը կենդանիներէն կը ստացուին, իսկ շաքարը, նշան և ձէթերու զանազան տեսակները, որոնք իւղեր են, բոյսերէն կ'առնուին:

Հիմա քիչ մըն ալ քննենք թէ մեր թուած այս շատ մը հանքային և կենդանական նիւթերը ի՞նչպէս կը նորոգեն մեր մարմինը և կը լեցնեն մեր ամենօրեայ կորուստը:

Գիտենք թէ կենդանիները և մարդը ամէն օր ի-

րենց մարմին մաս մը կը սպառեն: Կառք քաշող ձին, հող հերկող եզր, բեռ կրող մարդը և խաղացող տղան, բոլորն ալ կը մաշեցնեն իրենց մարմինը:

Մարմինի այս մաշածներն են զօր իրրեւ մէջ եւ իրրեւ քրտինք դուրս կը թափենք. մեր շունչն ալ մեր ներսիդին այրած նիւթերու կազերը դուրս կը հանէ:

Մէղն ու քրտինքը կը պարունակեն մեծ մասամբ հանգային մաշուքներ, խոկ շունչը կը պարունակէ կենդանի նիւթերու այրումէն առաջ եկած կազերը: Դուք տեսաք որ եթէ պնակի մը մէջ այրէինք քիչ մը պըտուզ կամ կտոր մը հաց, նախ օդին մէջ պիտի ցնդէր ծուխ ու կազ (կենդանական նիւթեր) և պնակին տակ պիտի մնար մոխիր (հանքային նիւթեր): Այս բանը ձշիւ մարմինի մէջ ալ տեղի կ'ունենայ:

Հետեւաբար մեր մարմինը ամէն օր կը մաշի եւ հանքային ու կենդանական նիւթեր կը կորսնցնէ: Եւ կերտկուր կ'ուտենք՝ այս մաշածներուն տեղը լեցնելու եւ ուժ սահնալու համար:

Ուրիմն մեր մարմինը երկու բանի պէտք ունի. — Նախ՝ մաշածներուն տեղը լեցնել, երկրորդ՝ ուժ սահնալ, շարժելու եւ աշխատելու համար:


Մինչեւ հիմո մեր թուած հանքային և կենդանական նիւթերը այս երկու պէտքն ալ կը լրացնեն:

ՀԱՆՔԱՅԻՆ ՆԻՒԹԵՐԸ (կիր, ծծումբ, լուսածին, երկաթ, աղ, իօս) միայն և միայն մեր մարմին կորուսաները դարմանելու կը ծառայեն:

Կենդանական նիւթերէն շաքարը և նշան միմիայն մարմինի մէջ այրելու ուժ և զերմուրիւն առաջ կը բերեն: Ուրիմն կրնանք մեր սնունդները այսպէս դաստորել.


1. Միայն վերանորոգումի ծառայող սնունդներ (հանքային նիւթեր և ջուր):

2. Միայն ուժ արտադրող սնունդներ (շաքար, նշայ):



ԿԱՏԱՐԵԱԼ ՍՆՈՒՆԴՆԵՐ

Զուկ



ՎԵՐՍՆՈՐՈԳԻՉ ՍՆՈՒՆԴՆԵՐ

Դետնախնձոր


Շաքար

Կարագ



Խնձոր

Խալով



ՈՒՖ ՏՈՒՈՂ ՍՆՈՒՆԴՆԵՐ

ԲՈՒԺ

3. թէ՛ վերանորոգիչ և թէ ուժ արտադրող սը-նունդներ (բնասպիտային և ձարպային նիւթեր):

Վերանորոգիչ սնունդներու գերը դիւրին է հասկընալ. — միս ու սակոր կը դառնան: Սակայն ուժ արտադրող նիւթերուն պաշտօնը ըմբռնելը քիչ մը դըժւար պիտի ըլլայ ձեզի. ուստի օրինակով մը բացատրենք:

Առէք խոշոր կտոր մը շաքար և այրեցէք պնակի մը մէջ: Քիչ մը ծուխ և կազեր կ'արձակէ, քիչ մըն ալ տաքուրիւն կուտայ: Մոխիր չի ձգեր, որովհետեւ հանքային նիւթ չի պարունակեր:

Ընդունեցէք որ շաքարը ճիշդ այսպէս կ'այրի մեր մարմին մէջ, երբ թթուածինի հանդիպի: (Դուք տոիկա պիտի տեսնէք չնչառութեան դասին մէջ): Երբ մարմին մէջ տաքարային, ճարվային և բնասպիտային նիւթերը կ'այրին, տաքուրիւն կ'արձակեն: Այդ տաքուրիւնը մեր մարմին մէջ շարժելու ուժ և զօրուրիւն առաջ կը բերէ:

Գիտունները ամէն օր փորձով կը չափեն թէ ո՞ր նիւթերը ինչքան տաքութիւն առաջ կը բերեն մարմ-նի մէջ և գտած են որ իւղեղէն նիւթերը աւելի շատ տաքուրիւն և ուժ կ'արտադրեն: Մէկ կրամ ձարպը 2 ու կէս կրամ հաւկիթի, կամ 3 ու կէս կրամ շաքարի և միսի չափ տաքութիւն կ'արտադրէ:

Բժիշկները այս չափերը հաշուելով անոր համեմատ հիւանդներուն սնունդ կուտան: Հիւանդ մը, կամ հիւանդութենէ նոր ելլող մը աւելի վերանորոգիչ սը-նունդներու պէտք ունի:

Ոտքի վրայ վազող, բեռ կրող կամ չարաչար աշ-խատող մը թէեւ վերանորոգիչ սնունդի պէտք ունի, բայց աւելի ուժ արտադրող սնունդի կը կարօտի:

Մասային աշխատանքով շատ յոգնող մարդիկը աւելի վերանորոգիչ սնունդի կը կարօտին:

Մարդոց մեծագոյն մասը, որ բժիշկներու կողմէ սահմանուած չափ մը չունի, կ'ուտէ խառն կերակուրներ: Այս կերակուրներու մէջ կը գտնուին երկու տեսակ սնունդներն ալ, թէ հանքային (վերանորոգիչ) և թէ կենդանական (թէ՛ վերանորոգիչ և թէ ուժ արտադրող): Այս կերակուրները, ինչպէս նաև հացը, կատարեալ սեռւնդներ են, կը պարունակեն մեզի պէտք եղած բոլոր նիւթերը:

Ընդհանուր տառւմով, ուտելիք մը այնքան սնընդարար է, որքան շատ պարունակէ մեր հիւսկէններուն անհրաժեշտ եղող հետեւեալ նիւթերը. — բնածուխ, բրուածին, զրածին, ազօր:

Միսը, կարագը, հաւկիթի ձերմկուցը են. կը պարունակեն այս չորս տարրերը և հետեւաբար կը վերանորոգեն մեր մարմնի հիւսկէնները:

Ճարպային նիւթերը (կարագ, իւղ են.), շաքարեղէնները (շաքար և պառող), ինչպէս նաև ալիւրեղէնները կը պարունակեն միայն երեք նիւթ (բնածուխ, թթուածին և ջրածին) ու կը ծառայեն պահելու մեր մարմնին ջերմութիւնը:

Եւ վերջապէս, խմիչքները (ջուր, գինի, եւն.) կը նպաստեն մարզութեան և կը հայթայթեն նաև քիչ մը կիր, որ անհրաժեշտ է մեր սակարներուն համար:

Սննդառութեան չափը քիչ մը կը տարրերի տարիքին, մարդուն աշխատանքին և կլիմայտկոն պայմաններու համեմատ: Կաթնկերները կը սնանին կաթով, որ կը պարունակէ երեք գասու նիւթերն ալ:

Պատանիները խտոն կերակուրներ կ'ուտեն որ նըմանապէս կը պարունակեն երեք տեսակն ալ: Սակայն պատանիները պէտք ունին ուտելու այնքան, որ թէ՛ իրենց օրուան սպառածին անդը լեցուի և թէ քիչ մըն ալ աւելնայ, իրենց անումին համար:

Չափահասները կ'ուտեն իրենց թափած աշխա-

տանքին համեմատ։ Ոտքի վրայ ծանր աշխատանք ունեցողները աւելի պէտք է ուտեն, քան ծալապատիկ նստող գիրուկները։

Չմեռ եղանակին, երբ մարդիկ աւելի ջերմութիւն կը կորսնցնեն իրենց մարմնէն, աւելի ուժ կուտան ջերմութիւն արագագրող նիւթերու, — ճարպային եւ բնասպիտային նիւթ։

Ա.Մ.ՓՈՓՈՒՄ. — Մեր սնունդները կը բաղկանան հանբային եւ կենդանական նիւթերէ։ Հանբային են՝ կիրք, ձոււմբը, երկարը, աղը, լուսածինը, իօրը։ Կենդանական՝ հաւկիրը, պանիրը, միսը, կարազը, շաքարը եւ նշան։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ աւելի ձմեռ ատեն շատ միս և իւղեղէն կ'ուտենք։
2. Պանանը ե՞րբ աւելի կը սիրէք, ձմե՞ռը թէ ամբան։ Պատճառը։
3. Բեռնակիր մը և ուրիշ անձ մը բազգատեցէք և ըսէք թէ իւրաքանչիւրը աւելի շատ ի՞նչ տեսակ անունդներու պէտք ունի։
4. Ինչո՞ւ ազաքը շատ կ'ուտեն։
5. Միսէն զատ ուրիշ բան չուտելով կարելի՞ է տպրիւ։
6. Երախտաները մինչեւ մէկ տարի միտյն կաթով կը սնանին։ Բացատրեցէք։
7. Զուրը ի՞նչ գեր ունի մեր մարմնին մէջ։

ԴԱՍ 32

ԸՄ ՊԵԼԻՆԵՐ

Ինչպէս բոյսերու, նոյնպէս ալ կենդանիներու և
մարդոց մարմին մէջ մեծ չափով հեղուկ մասեր կան:
Կարեցէք ծառէն ձիւզ մը և փուռի մը մէջ նետեցէք
որ չորնայ: Պիտի տեսնէք որ թէ՛ աւելի թեթեցած
և թէ պզտիկցած է. որովհետեւ մէջի ջուրը շոգիա-
ցաւ, փախաւ:

Դուք տեսած էք որ ձուկերը արեւին կը կախին,
չորցնելու համար: Չորցած ձուկ մը իր թարմ վիճա-
կին կէսին չափ եղած է, թեթեցած, կծկած ու պըզ-
տիկցած. որովհետեւ մէջի ջուրը ցնդած է:

Այսպէս պիտի ըլլար, եթէ ոչխարի մը մարմինը
փուռի մէջ կամ արեւին չորցնէիք:

Աւրեմն կենդանիներու և մարդու մարմին մէջ,
թանձր և կարծր մասերէն զատ, կայ նաև նեղուկ
մաս մը: Այս հեղուկ մասը ջուր է, որու մէջ լուծ-
ուած են սնունդի միջոցաւ տանուած նիւթերն ու ա-
զերը: Այս հեղուկը թէ՛ իրրեւ արփեն շրջան կ'ընէ ե-
րակներու մէջ և թէ կ'երթայ կը լիցնէ մեր գործա-
րաններու ամէնէն փաքրիկ ծակտիքները: Մարմին
մէջի ջուրն է որ մկանները այնքան հասա կ'ընէ,
լիարգը և աղիքները այնքակ ծանր ու կակուզ կը
դարձնէ:

Կարելի է տեսած էք.— Ոչխար մը մորթուած ա-
տեն, ո'չ միայն անկէ մեծ չափով արփւն կը վազէ,
այլ եւ աղիքներուն ու թոքերուն մէջանդը թացու-
թիւն մը կայ և տաք շոգի մը կ'ելլէ: Այդ թացու-
թիւնն ու շոգին գործարաններու մէջի ջուրէն է որ
առաջ կուգայ: Եթէ՛ այդ թացութիւնը չըլլար, աղիք-

Ներն ու գործարանները չպիտի կարենայի : Իրուրուր վրայ շարժիլ ու գործել :

Մէկ խօսքով, մարմնի մէջ միծ չափով ջուր կայ: Այդ ջուրը շատ մեծ օգուտ ունի, ու երես պատճի որ հատնի, մարմինը չի կրնար ապրիլ:

Ամէնքդ ալ գիտէք թէ ծարաւը ի՞նչ է, — ջուր խմելու փափաք մը : Կը ծարաւնանք՝ վաղելէ և քըրտնելէ վերջ, ճաշէ յետոյ և կամ երբ շատ տաքնանք : Ասիկա կը նշանակէ թէ մեր մարմնէն ջուր պակսած է (քըրտինքի կամ չողիի միջոցաւ) և մենք ջուր պէտք է խմենք, պակսածին տեղը լեցնելու համար : Ջուրը ըստամոքսի և աղիքի պատերէն կը ծծուի և արեան մէջ կը խառնուի :


Բայց գիտնալու էք թէ ամէն ջուր չի խմուիր: Ճահիններու ջուրը իր մէջ կը պարունակէ միջատներու և որդերու նեխած գիտէները : Քաղաքներու և գիւղերու մէջէն անցնող զետակներու իւ առուներու ջուրը իր մէջ կը ժողվէ փողոցներու և տուներու աղտեղութիւնները, ճեմիչներու և կոյուղիներու նեխած ջուրերը, և հետեւաբար հիւանդութիւններու մանրէներ : Այս տեսակ նեխած ջուրերը ոչ միայն խմելու չէ, այլ և անոնցմով լոււացուելու ալ չէ :

Հորերու ջուրը շատ անգամ յեղի է և չի խմուիր: Ասկէ զատ կրնայ աղտոտ ալ ըլլաւ, որովհետեւ քաղաքներու մէջ ուր տուները իրարու այնքան մօտիկ շինուած են, շատ կը պատահի որ մէկուն տան ճեմիշի կոյուղին միւս դրացիին տան ջրհորին շատ մօտէն անցնի, և անկէ աղտոտ ջուրերը մղուին ու երթան ջրհորին մէջ լեցուին : Ասիկա շատ ու շատ կը պատահի, եւ խեղճ ընտանիքները բնաւ լուր չեն ունենար, կը խմին կամ կը գործածեն հորին ջուրը եւ հիւանդ կ'ըլլան :

Ժանտատենդ (քիֆօ) ըստած հիւանդութիւնը ասկէ

է որ շատ կը տարածուի :

Զրամբարներու ջուրը անձրեւի ջուր է . թէեւ անհամ է բայց կը խմուի : Սակայն քաղաքներու մէջի ջրամբարներու ջուրին ալ բնաւ վստահելու չէ : Հովը կտուրներու վրայ կը լեցնէ փողոցներու փոշիները , աղիւսի կտորուանքները , և ասոնք անձրեւի ջուրին հետ միասին ջրամբարին մէջ կ'իջնեն : Աղրիւրի ջուրը միակ ջուրն է , զոր պէտք է խմել : Հաճելի համ ունի , որովհետեւ պէտք եղած չափով հանքային նիւթեր լուծած է իր ակին մէջ : Մաքուր է , որովհետեւ դոց խողովակներով կը բերուի քաղաքին մէջ :



92. Առողջ ստամոն



93. Խարարուած ստամոն


Մեծ քաղաքները , ուր աղրիւրներու ջուրը չի բաւեր ժողովուրդի պէտքերուն , խորհած են գետերու և լճակներու ջուրերը մեքենաներով զտել և խողովակներով բաշխել տուներու մէջ : Զրամբարներու մէջ կը մաքրեն ջուրը եւ խողովակներով քաղաքին մէջ կը բաշխեն :

Ամէն մարդ հաւասար չափով ջուր չի խմեր . շատ յոգնողներն ու քրտնողները շատ կը խմեն . տաք օրերուն աւելի շատ կը խմուի քան ցուրտ օրերուն : Մարդիկ օրական 1-2 լիտր ջուրի պէտք ունին :


Առկէ զատ կերակուրներու մէջ ալ մեծ քանակութեամբ ջուր կայ :

Կար . — Բնտիր նիւթ մըն է . սննդական նիւթերէ զատ , մեծ քանակութեամբ ալ ջուր կը պարունակէ :

Բայց միայն և միայն եռացած կար խմելու է. հում կաթի մէջ բնիախս ըսուած հիւանդութեան մանրէները կընան գտնուիլ:



94. Առողջ լեարդ



95. Խարարուած լեարդ

Սուրճն ու թէյլ թէ' մաքմին ջուրի պէտքը կը հոգան և թէ քիչ մը աշխոյժ կը բերեն: Սակայն չափէն աւելի խմելն ալ գէշ է. ջիղերը կը զրգուն եւ քունը կը փախցնեն:

Օշարակները հաճելի եւ անվընաս ըմպելիներ են:

Գարեջուրը, գինին եւ օղին խմորուած են, աւքու կը պարունակեն: Գինին եթէ քիչ չափով գործածուի, թերեւս օգտակար ըլլայ իբրև ախորժակ զըրգուող և զովացուցիչ: Սակայն օղին որ թորուած ըմպելի մըն է և մեծ չափով աւքու կը պարունակէ, ո՛չ մէկ օդտակարութիւն ունի: Ըստհակառակն ժամանակաւորութիւն մը և ապա երկար թմրութիւն մը կուտայ, ու եթէ շատ խմուի, կը բթացնէ ենթական: Այս ըմպելիներու երկար տարիներու յարատեւ գործածու-



96. Ալֆոլի խարարկանոր գրգռութիւն մը ուած ուղեղ մը երկար թմրութիւն մը կուտայ, Այս ըմպելիներու երկար տարիներու յարատեւ գործածու-

թիւնը՝ լեարդի, ստամոքսի, սրտի և ուզեղի շատ մը
ցաւալի հիւանդութիւններու գուռ կը բանայ:

Ալքոլ պարունակող խմիչքները՝ ոզելից բմպելի
կը կոչուին:

Նայեցէք ձեր գիրքի պատկերներուն, և կը տես-
նէք թէ ստամոքսը, լեարդը և ուզեղը ի՞նչպէս կը
վնասուին ոզելից ըմպելիներէն: Միաժամանակ առաջ
կուգան ստամոքսի ցաւեր: Սրտի բարախում, անքնու-
թիւն, անդամներու գող և նոյն իսկ ջղային նոպաներ:

Գինովութիւնը շատ գէշ է: Ոչ միտյն ենթակային
կը վնասէ, այլ և զաւակներուն որոնք յաճախ այլա-
սերած կը ծնին:

Գինովին տանը մէջ անպակաս կ'ըլլայ վէճն ու
կոփւը:

Գինովը ոճիր աւ կը գործէ, օրովհետեւ ըրածին
գիտակցութիւնը չունի: Վիճակագրութեամբ հաստատ-
ուած է թէ մարդասպաններուն հարիւրին օօը գի-
նովներ են:

Ա.Մ.ՓՈՓՈՒՄ. — Մեր մարմնին մեջ մեծ շափով ջուր
կայ: Օրական 1—2 լիոր ջուրի պէս ունինք:

Ջուրը անհրաժեշտ է մարսողութեան և մարմնին
զօրացման համար:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ ամառը շատ ջուր կը խմենք:

2. Օրոկան 1—2 լիոր ջուրի պէտք ունինք:
Մինչդեռ կրնանք երկու օր ջուր չխմել: Բացառ-
ութեցէք:

3. Մեր կերած հացը ջուր կը պարունակէ: Ի՞նչ-
պէս կրնաք հաստատել:

4. Ոզելից ըմպելիները ո՞ր գործարաններուն կը
վնասին առաւելապէս:

ԴԱՍ 33

ԱՐԻՒՆ ԵՒ ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆ

Սորվեցանք թէ մարմին մէջ կան մեծ չափով հեղուկ նիւթեր։ Այս հեղուկներէն ամէնէն շատը եւ կարեւորը արիւնն է։

Արիւնը կարմրագոյն և թանձր կպչուն հեղուկ մընէ։ Մեծագոյն մասը զուր է, որուն ժինուկ կ'ըսեն։ Շիճուկին մէջ կը վլատան կարմիր գնդիկներ ըսուած մասնիկները որ շիճուկին գոյնը կարմիր կը ներկեն։


Գաւաթի մը մէջ աքաղաղի մը կամ նոր մորթըւող ոչխարի մը արիւնը լիցնենք, և գաւաթը առանց շարժելու թողունք որ պաղի։ Արիւնը գաւաթի մէջ վերէն վար կը թանձրանաց, կը լերդի։

Պաղելէ վերջ շարժենք գաւաթը, կը տեսնենք որ բամպակի նման և մութ կարմիր մաս մը կը զատուի և գաւաթին տակը կը նստի. ասիկա արեան դնդիկներն ու նեարդին (Ֆրայրին) ըսուած կպչուն թելերն են։ Իսկ գաւաթի վերի մասին մէջ գեղնորակ ջուր մը մնայ։ ասիկա ալ չինուկն է։ Շիճուկին մէջ ալ դեռ կը մնան շատ մը հանքային նիւթեր եւ սնունդի մասեր։ Երբ մարդ կամ կենդանին ողջ է, և երակներուն մէջ արիւնը տաք է ու շրջան կ'ընէ, գնդիկներն ու շիճուկը իրարմէ չեն զատուիր։

Մարդու մարմին մէջ 5—6 լիտր արիւն կայ։ Արեան մէկ կաթիլին մէջ կայ 5 միլիոն կարմիր գնդիկ։ Ալ կրնաք երեւակայել թէ ամբողջ արեան մէջ ի՞նչ մեծ թիւով գնդիկներ կան։ Այդ գնդիկները այնքան մասը են որ սովորական տչքով իրը առանձին հատիկ կարելի չէ տեսնել ու չօշափել։ Միայն զօրաւոր մանրագէտով կարելի է տեսնել։

Արիւնը մարմինի բոլոր մասերուն մէջ լճացած կեցած չէ. ան խողովակներու մէջ ամփոփուած է ու անոնց մէջ կը շրջի, ինչպէս աղբեւրին ջուրը իր մետաղէ խողովակներուն մէջ :

Սիրը եւ արեան անօրները .— Մեր լանջքին տակ, ձախս ստինքին ետեւը, թոքերուն մէջտեղը, երկար նարինջի մը մեծութեամբ ու ձեւով մկան մը կայ կախուած : Այս մկանին սիրս կ'ըսեն : Սիրտը իր մէջ խոռոչներ ունի, որոնք արիւնով լեցուն են :



97. Սիրը եւ իր խոռոչները

Խոռոչէն ալ խողովակ մը կ'ելլէ և մարմին մէջ կը ճիւղաւորուի : Այս խողովակներուն՝ արեան անօրներ կ'ըսենք :

Արեան անօրները երբ սրտէն նոր կը բաժնուին՝ հաստ են . ցուցամատի հաստութեամբ կակօւղ եւ առաձգական խողովակներ են : Բայց քանի երկնանդէպի թեւերն ու ստքերը՝ այնքան ճիւղեր կ'ելլեն իւրենցմէ ու հետզհետէ կը բարակնան : Այսպէս շարունակ ճիւղաւորուելով ու բարակնալով՝ մարմին արտաքին թէ ներքին բոլոր գործարաններուն մէջ կը առարածուին : Ասոր համար մարմին վրայ կէտ մը չկայ որ ասեղով ծակէք ու արիւն չելլէ : Ամէն մէկ կէտին տակ մազանման, մազէն ալ բարակ արեան անօթներ կան : Ասոնց ներափոխիկ ըսած են :

Արեան անօթները ստկայն երկու տեսակ են, — սեւերակ և կարմերակ, իրենց պարունակած արեան գոյնին համեմատած Որովհետեւ պիտի տեսնենք որ արեան մէկ մասը բաց կարմիր և միւսն ալ մուր կարմիր գոյն ունի:

Ա. Բ Ե Ա Ն Շ Ր Զ Ա Ն Ը

Դուք սորվեցաք որ սիրը մկան մըն է, և բոլոր մկանները կծկուելու և պարզուելու յատկութիւն ունին: Սիրան ալ կը կծկուի ու կը պարզուի, և տափակա չարաւնակ, տանց մեր ուղելուն կամ չուղելուն: Սորվեցանք նաև որ սիրտի խոռոչներէն խողովակներ կ'ելլեն, և թէ այդ խողովակներն ու սիրտի խոռոչները միշտ արիւնով լիցուն են:


Երբ սիրտը կծկուի, իր խոռոչները կը սեղմուին, կը նեղնան, հետեւաբար մէջի արիւնը խողովակներուն մէջ կը մզուի: Երբ սիրտը պարզուի, թուլնայ, խոռոչները կ'ընդլայնին և խողովակներու արիւնը իրենց մէջ ետ կը քաշեն:

Օրինակով մը բացատրենք: Դուք տեսած ըլլալու էք ջրհան մեքենան: Ան ալ ունի խոռոչ մը և խողովակներ: Խոռոչը ջուրով լիցուն է: Եթի ուժով մը նրեւի ջրհանի թեւին վրայ, խոռոչի մէջի ջուրը, ձեր ճընշումին վրայ, վեր կը բարձրանայ խողովակին մէջ և գուրս կը թափի: Հիմա այլիւս ջրհանի խոռոչը ջուր չի պարունակեր: Դուք վեր կը հաւեկ թեւը, այն ատեն խոռոչը ջրհորի ջուրը իր մէջ կը հաւեկ, կը ձձեկ, և կրկին կը լիցուի: Եթէ նորէն ճնշէք, կրկին կը պարպուի: Դարձեալ եթէ քաշէք թեւը՝ կրկին կը լիցուի խոռոչը:

Այսպէս ալ սիրտը: Երբ իր վրայ կծկուի, վարի յարկի երկու խոռոչներէն արիւնը անօթներու մէջ կը խուժէ: Չախ կողմի խոռոչէն արիւնը կը մզուի այն

անօթին մէջ որ կ'երկնայ և կը ճիւզաւորուի մարմ-
նին ամէն կողմը, մինչեւ ստքերու և ձեռքերու ծայ-
րերը։ Իսկ աջ կողմի վարի խոռոչէն, արիւնը կը

մղուի այն անօթին
մէջ որ կ'երթայ և
կը ճիւզաւորուի
թոքերուն մէջ։



իսկ երբ սիրաը
կծկուելէն վերջ կը
թուլնայ, կը պար-
զուի, այնտեղն վերի
յարկի խոռոչները ա-
րիւնը իրենց մէջ կը
քաշեն, կը ծծեն։
Այսպէս, ձախ կող-
մի վերին խոռոչը
թոքերէն արիւնը
կը ծծէ, կը քաշէ,
իսկ աջ կողմին վե-
րին խոռոչը բուլոր
մարմնէն արիւնը իր-
են կը քաշէ։

Այսպէս ուրեմն,
վարի յարկի խոռոչ-
ները արիւնը կը մը-
ղեն դէպի մարմինը,
վերի յարկի խոռոչ-
ները արիւնը կը
քաշեն մարմնէն
դէպի սիրաը։

Կարմիր արիւնը
մեր ձախ սրտի վա-
րի խոռոչն դէպի

98. Արիւնի բաժանումը
մարմնին մէջ


մարմինի ամէն կողմը գացած ատեն՝ բաց կարմիր է.
Երբ մարմինը մէջ կը պացածի, իր սնուցիչ նիւթերը
մարմինի մասներուն կը թողու և անկէ մաշած նիւթերը
կը հաւաքէ իր մէջ, կ'աղտոտի և գոյնն ալ մուր կար-
միրի կը փոխուի և կուգայ վերի ազ խոռոշը կը լեց-
ուի։ Անկէնկ'իջնէ վարի յարկի խոռոշը. ասկէ ալ կը
մեկնի գէպի թոքերը։ Հոն իր մաշած նիւթերը կ'այ-
րին (ինչպէս պիտի, տես-
նենք չնչառութեան մէջ) և
արիւնը կարմելով կը վե-
րադառնայ վերի յարկի ձախ
խոռոշը, ուրկէ ալ կ'իջնէ
վարի ձախ խոռոշը։

Ուրեմն միտք պահելու
է "ը"

1) Վարի խոռոչները մի-
միայն կը մղեն արիւնը եւ
վերի խոռոչները կը քա-
շեն զայն։

2. Զախ կողմի խոռոչ-
ներէն թէ՛ վերինը եւ թէ
վարինը միշտ կարմիր ա-
րիւն կը պարունակեն, իսկ
աչ կողմի խոռոչներէն թէ՛
վարինը և թէ վերինը սեւ
արիւն կը պարունակեն։


3. Կարմիր արիւն պա-
րունակող անօթներուն կար-
մերակ ալ կ'ըսեն (չնչերակ
ալ ըսած են), իսկ սեւ ա-
րիւն պարունակող անօթ-
ներուն՝ սեւերակ, կամ պար-
զապէս երակ։



99. Արեան շրջան

4. Երբ արիւնը ձախս սրտի վարի խոռոչէն մեկնի և ամբողջ մարմինը պտղտելէ վերջ աչ սրտի վերի խոռոչը գայ, մեծ ցրջանը կը կատարէ, կ'ըսեն, իսկ երբ աչ սրտի վարի խոռոչէն մհկնի եւ միայն քոքերը պտղտելէ վերջ ձախս սրտի վերի խոռոչը գայ, փոքր ցրջանը կը կատարէ, կ'ըսեն. Մեծ շրջանը մարմին սնունդ կը բաշխէ, փոքր շրջանը արիւնը կը մաքրէ իր ժողուած աղտեղութիւններէն։

Բաբախում. — Աիրտը երբ կը կծկուի և արեան ամեք մը կը նետէ անօթներուն մէջ, ձայն մը եւ շարժում մը առաջ կը բերէ։ Այդ ձայնը ականջով կը լըսուի ձախս ստինքի բուլորտիքը, Այս է բաբախումը։ Շարժումը կը փոխանցուի նաև անօթներուն։



100. Երիկամներ Առողջ մարդոց սիրտը մէկ վայրկեանի մէջ 70—75 կը զարնէ։ Երբ հիւնդ լլլանք ու տաքութիւն ունենանք, մինչև 100—120 կը բարձրանայ զարկը։

Արեւան մակրումը. — Ըսինք թէ արիւնը մարմին մէջ շրջելով շատ մը մաշած մասեր կը հաւաքէ։ Այս մաշած նիւթերը մասամբ թոքերուն մէջ կ'այրին, ինչպէս վերջը պիտի տեսնանք, բայց մեծ մաս մըն արիւնէն գուրս կ'ելէ, իբրեւ մէզ ու քրտինք։

Մենք ունինք երիկամներ ըսուած երկու գործառան, ամէն մէկը լեմոնի մհծութեամբ և քիչ մը տափակ, լուրիայի ձեւով։ Ասոնք զետեղուած են մեր վարի կողերուն ատկ, ողնայարին երկու կողմերը։

Ամբողջ արիւնը ասոնց մէջէն կ'անցնի, ու կարծես թէ կը քամուի, իր աղտեղութիւններն ու աղերը չոն կը ձգէ ու կ'անցնի բոլորովին մաքրուած։ Երիկամներն ալ այդ աղերն ու աղտեղը իբրեւ մեզ դուրս կը հանեն։

Մէզը թոյն մըն է. եթէ չելլէ մարմնէն, կրնայ 24 ժամէն մեղցնել մարդու։

ԱՐԻՒՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Արիւնը կրնայ հիւանդանալ ու խանդարուիլ։

Գրեթէ բոլոր հիւանդութիւններու թոյները արեան մէջ կ'անցնին և անոր հետ շրջան կ'ընեն։ Այս թոյները պատճառ կ'ըլլան որ արեան կարմիր գընդիկները և միւս տարրերը այլասերին և պակսին։ Դուք շատ տեսած ըլլալու էք հիւանդութենէ նոր ելած մարդիկ։ Ասոնց մորթը մեղրամոմի գեղնութիւն մը առած է։ Այս տեսակ անձերուն անարիւն կ'ըսենք, որովհետեւ արեան գնդիկները հիւանդութեան թոյներու պատճառաւ անխնայ մեռած ու ջարդուած են։ մէկ կաթիլի մէջ փոխանակ 5 միլիոն գտնուելու, 2—3 միլիոն հազիւ մնացած կ'ըլլայ։

Մարդիկ անարիւն կ'ըլլան նուե առանց հիւանդ պառկած ըլլալու, երբ իրենց սնունդը անբաւական է, և խոնաւ ու լոյս չտեսնող նկուզներու մէջ կը բնակին։ Այս պարագային ալ կարմիր զեղիկները կ'այլասերին ու կը պակսին։

Մարդիկ անարիւն կ'ըլլան գարձեալ, երբ յաձախ քիթէն, բերնէն կամ սրբանէն ար իւն կարսնցնեն։ «Կորսուած արիւնը քանի մը կաթիլ է» ըսելով կա-

բեռորութիւն չեն տար, բայց միշտ և յաճախ կորսցնցնելով, որ մըն ալ կը տեսնեն որ անսարիւն մնացած են:

Սրեան առողջ ու մաքուր մնալը շատ՝ կարեւոր է: Արիւնն է որ կ'ոռոզէ ու կը սնուցանէ մեր բոլոր գործարանները, ուղեղը, զգայարանները, ևն. : Արիւնը որպան առողջ ըլլայ, այնքան լաւ կը գործեն մեր զգայարաններն ու գործարանները:

Արիւնը առողջ պահելու առաջին պայմանը՝ թունաւորիչ հիւանդութիւններէ և ոգելից ըմպելիններէ զգուշանալն է: Յետոյ լաւ սնանելու է և մանաւանդրաց, արեւոտ և մաքուր օդի մէջ ապրելու է: Բաց և մաքուր օդին մէջ մեր կարմիր գնդիկները կ'աւելնան, իրենց պաշտօնը աւելի ուժգործն կը կատարեն և մենք կ'ըլլանք աւելի առոյգ, արթուն և վառվուն: Իսկ եթէ միշտ ապականած օդ չնչենք, արեւ ու լոյս շտեսնենք, կը գունատինք, կ'ըլլանք տիսեղծ ու թուժրած մարդիկ: Մարզանքը, գնդախաղը, վազքը շտագատկար են արեան առողջութեան համար: Կ'արժէ նաև սովորութիւն ընել ՏԵՐ և առաւօտները՝ մարդանքի հետ միասին, խոնաւ մազէ ձեռնոցով մը չփել մորթը մինչեւ որ շառագունի: Շատ օգտակար է:

Արկածներու հետեւանքով եթէ պատահի որ տեղ մը ձաթի և արիւն վազէ, պէտք է միշտ վէրքին վերէ կողմը կապ մը դնել թաշկինակով կամ ուրիշ կերպով մը: Արիւնը առժամաբար կը կենայ մինչեւ ըլժիշկին հասնիլը: Եթէ վէրքը փոքր է և վազած արիւնն ալ քիչ, վրան դեղարանի մաքուր շղարը (կազ) կամ բամպակ գնել և կապել: Այս վիրակապութիւնը ըրած տաեն, լաւ կ'ըլլայ եթէ ընողը ձեռքերը լաւ մը օճառելէ վերջ ալքոլով թրջէ:

Քիթէն արիւն եկած պահուն, գլուխը վեր բռնած նստիլ, գէպի առաջ չհակիլ, իրար չանցնիլ եւ պաղ

Հուր քաշել քիթը: Եթէ արիւնը չգաղրի, օ ՏՊ հօլոներ
բառած ջուրին մէջ քիչ մը բամպակ թաթխել եւ
վազող կողմը թխմել: Եթէ դեղ չգտնուի, չոր բամ-
պակ թխմել:

Անհրաժեշտ է նաև զգուշանալ յուզումներէ: Բուռն
յուզում մը կը յոդնեցնէ, կը մաշեցնէ ջղային դրու-
թիւնը, այնպէս որ սիրաը կը ստիպուի աւելի արա-
գօրէն բարախել, արիւն հասցնելու համար ուզեղին:
Բայց եթէ յուզումը շատ սասափկ ըլլայ, սիրաը կըր-
նայ գաղրի բարախելէ: Բւրեմն պէտք է զգուշանալ
յուզումներէ կամ կամքի ուժով յաղթել անոնց:

Երկար տակն ոտքի վրայ անշարժ մնալն ալ կը
խանգարէ արեան շրջանը: Արիւնը գլուխէն ոտքերը
կը խուժէ և կ'ուսեցնէ երակները, առաջ բերելով ե-
րակի ընդլայնումի հիւանդութիւնը (վարիս):

ԱՄՓՈՓՈՒՄ. — Արիւնը որջան կ'ընէ մեր ամբողջ
մարմնին մեջ, սնուցիչ նիւրերը կը բռողու եւ մաշած
նիւրերը կը հաւաքէ ու կը մաքրէ յետոյ:

Այս զործողուրիւնը բաժնուած է երկու մասի: —
մեծ որջան եւ փոքր որջան: Մեծ որջանը մարմնին սը-
նունդ կը բաշխէ, փոքր որջանը արիւնը կը մաքրէ իր
ծողուած աղտեղուրիւններէն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Արիւնը սրտի ո՞ր խոռոչէն կը տաքած ու ի
մարմնին մէջ:

2. Այս արիւնը ինչո՞ւ կը սեւնայ շրջանին մէջ:

3. Ո՞ւր և ի՞նչպէս կը մաքրուի աղտոտ արիւնը:

4. Ինչո՞ւ մարմնի մը կարգ մը մատերուն վրայ
բացուած վէրքերէն շատ արիւն կը հոսի:

5. Ականջի բլթակը ծակուած ատեն, շատ արիւն
չի վազեր: Բացատրեցէք և ըսէք թէ նման ուրիշ մա-
սեր կա՞ն:

ԴԱՍ 34

ՃՆՉԱՌՈՒԹԻՒՆ

Ճնչելը մարմնին ամէնէն կարեոր գործերէն մէկնէ: Եթէ մարդ քանի մը վայրկեան արգիլուտի շնչելէ, կը մեռնի: Ուրեմն շնչել՝ ապրիլ ըսել է:

Տեսանք որ արիւնը մարմնի բոլոր կողմերը պըտընելով մաշած նիւթերը իր մէջ կը հաւաքէ, թունաւոր նիւթերով կը ծանրաթեռնուի ու կը սեւնայ: Բայնք թէ այս թունաւոր նիւթերուն մէկ մասը երիկամներէն կը բամուի ու գուրս կ'ելլէ, մէկն մասն աւ թոքերուն մէջ կ'այրի:

Տեսնենք թէ ի՞նչպէս տեղի կ'ունենայ այրումը: Գիտէք որ օդին մէջ թթուածին կայ: Թթուածինը չիշի մը մէջ զատենք ու իր մէջ երկաթի ձող մը մացնենք. երկաթը կը սկսի այրիլ ու հալիլ: Այս կիզող թթուածինը եթէ մեր շուրջը ամէն բան մէկէն ի մէկ չի վառիր ու չի լմնցներ, պատճառն այն է որ ինք տռանձին չէ, խառնուած է բորակածին անունով ուրիշ կազի մը նետ որ չի վառիր և թթուածինի այրող բնաւորութիւնն աւ կը մեղմացնէ: Թթուածինի շնորհիւ է որ ամէն բան կը վառի — վայար, ածուխը, բուսաւորութեան կազը, քարիւզը, մոմը ևն. և կան նաև գանգազ այրումներ, որոնք բոց և կրակ չեն արտազրեր: Այս կարգէն է մեր շնչառութիւնը:

Արդ, շնչառութեան նպատակն է օդի բրուածինին միջոցաւ այրել արեան մեջի բոյները: Այս գործողութիւնը տեղի կ'ունենայ թոքերուն մէջ որոնք շնչառական գործարանին էական մասն են:

Ննչառական գործարանը կը կազմեն քիթը, (քիանը), խոչափողը, ցնցուղները և թոքը:

Քիրք բերնին վերեւ, երկաւ այտերու մէջտեղը
զետեղուած զոյզ մը խողովակի կը նմանի. առջեւի
ժակերը շրթունքին վերեւ կը բացուին, իսկ ետեւի
ժակերը՝ բերնին ետեւը, որկորին վրայ:

Ենչափողը լեզուի ետեւը և որկորին առջեւը զե-
տեղուած գործարան մըն է. կը պարունակէ նաև ձայն
հանելու գործարանը, որուն հազար կ'ըսեն:


Խոչափողը շնչափողի շարունակութիւնը կազմող
խողովակ մըն է, որկորին առջեւ և կրծոսկրին ետեւը
զետեղուած:

Ցնցուղները խռչափողին շարունակութիւնն են:
Ճիւղաւորուելով շատ բաշ-
րակ խողովակներու կը վե-
րածուին և ի վերջոյ ան-
տեսանելի խռոչներու կը
յանդին:

Թոքերը լոնջքին առկ,
ոզնասիւնին, կողերուն եւ
կրծոսկրին մէջտնզը զե-
տեղուած են եւ ամբողջ
վանդակը կը լեցնեն: Թոքը
բուրդի ձեւով, բաց կար-
միր գոյնով, սպունզի շափ
ուածգական եւ կակուզ
մարմին մըն է: Վերէն
ցնցուղներով կապուած, իսկ
վարեն ստոծանին վրայ կը
նատի:

Ամէն օր փողոցը կը հանդիպիք թոք ծախողնե-
րու, Դիտեցէք անոնց տուփին մէջ կախուած թոքը,
որ օդով ուռած է, և պիտի ունենաք մօտաւոր գա-
զափար մը մարդուս թօքի մասին:

Թոքը ուրիշ բան չէ, եթէ ոչ օդով լեցուն խողո-
վակներու (ցնցուղներ) եւ շատ մանե խռոչներու խըմ-



101. Թոքը, ցնցուղները,
խռչափողը եւ խռչակ

բաւորում մը, ինչպէս մեղրի բլիթ մը, որ խոռոշներու ամբողջութիւն մըն է:

Աչքի առջեւ ունեցէք մեղրի բլիթին նմանող թուքը որու խոռոչները օգով լեցուն են, իսկ անոնց բարակապատերուն մէջ զետեղուած են արեան մազանման բարակ երակները։ Ուրեմն այդ խոռոչիկներուն մէջ օդն ու արիւնը իբրարու հետ չփում կ'ունենան, իբրարու կը հանդիպին։ Ահա հոտ է որ կը պատահի այրումը և կազերու փոխանակութիւնը օդին և արեան մէջ։

Օդին բրուածինը երակներու բարակ պատերեն արեան մէջ կ'անցնի եւ կ'այրէ նոն գտնուող բունաւոր նիւթերը։ Այդ նիւթերու այրումեն առաջ կուզան ԲՆԱԾԽԱՅԻՆ կազ՝ որ մեր ունիչին հետ դուրս կ'ելլէ, եւ ՏԱԲՈՒԹԻՒՆ որ մեր մարմնին մէջ կը տարածուի։ Թթուածինը կը կառչի կարմիր գնդիկներուն և անոնց հետ միտսին կը ճամբորդէ ամբողջ մարմնին մէջ։ Եւ որովհետեւ մեր մարմնին մէջ գտնուող 5—6 լիար արիւնը ամբողջապէս թոքերուն մէջէն կ'անցնի, բոլոր գնդիկներն ալ միշտ անկէ թթուածին կ'առնեն, կը թարմանան, գոյներնին կաս կարմիր կ'ըլլայ և թթուածինը կը տանին մարմնի հեռաւոր մասերը, մաշած նիւթերը այրել տալու համար։

Ի՞՞ՉՊԵՍ ԿԲ ԿԱՏԱՐՈՒԻ ՇՆՋԱԾՈՒԹԻՒՆԸ

Տեսանք որ թոքը անհամար խողովակներէ և խոռոչներէ բազկացած զործարան մըն է։ Բախնք նաեւ թէ առածգական ալ է։ Եթէ մէջը օդ փշես՝ կ'ընդլայնի. իսկ եթէ զինք ճնշես՝ մէջի օդը գուրս կուտայ, և իր նախկին ծաւալը կը գտնէ։

Շնչառութիւնն ալ ուրեմն տեղի կ'ունենայ ամէն անդամ որ բօքը ընդլայնի և ննօւի։

Թոքը ի՞նչպէս կ'ընդլայնի ու կը ճնշուի ինքնիրեն։

Այս պաշտօնը կը կատարեն մեր կուրծքին մկան-ները, ստոծանին և կողերը:

Ասկէ առաջ կողերը նմանցուցինք վանդակի մը, որուն մէջ զետեղուած են թոքերը: Վանդակին յատակը կը գոցէ լայն և գմբէթի ձեւով մկան մը, սոն-ձանին, որուն եղերքները կառչած են վանդակի վարի եղիքին և ողնայարին, եւ որուն վրայ նստած են թոքերը:

Կողերն ալ ծածկուած են դուրսէն շատ մը մկան-ներով, որոնք կը կծկուին և կը պրկուին:

Երբ կողերուն վրայի մկանները կծկուին, իրենց հետ վեր կը քաշեն կողերը, որոնք բոլորովին անշարժ կերպով չէ որ փակոծ են ողնայարին: Երբ կողերը վեր կը բարձրանան, վանդակի կ'ընդլայնի ժիշ մը: Այդ պահուն կը կծկուի նոեւ ստոծանին և քաշուելով ինքն իր վրայ, իր գմբէթը քիչ մը կը ցածնայ, կը տափակ-նայ և հետեւաբար թոքերու վրայ ճնշելէ կը դադրի: Այս ալ պատճառ մը կ'ըլլայ որ վանդակի մեջի միջոցը ընդլայնի, մեծնայ:


Երբ ամէն կողմէ թոքերու վրայի ճնշումը պակսի, քոքը ինքն ալ կ'ընդլայնի: Այդ պահուն դուրսի օդը բա-քին մեջ կը խուժէ, որովհետեւ հոն պարապութիւն կայ: Առոր կ'ըսենք ներշնչում:

Այս երեսյթը հասկնուու համար, առէք կրակի փքոց մը: Նախ փքոցը զոց է, վրայի կափարիչը վեր կը բարձրացնէք: Տակի կաշիէ պարկը կ'ընդլայնի, կը բացուի, և որովհետեւ մէջը պարապ է, դուրսի օ-քը փքոցին մէջ կը խուժէ: Այս մասը կը համապա-տասխանէ թոքի ներշնչումին:


Ճնշեցէք փքոցի վերի կափարիչը և սեղմեցէք կաշիէ պատերը: Այն ատեն փքոցի մէջի օդը դուրս կը փախչի սուրող ձայնով մը:

Թոքին ալ նոյն բանը կը պատահի: Վանդակը ան-

գամ մը ընդլայնուելէ վերջ, կծկող մկանները կը թուլնան, կը պարզուին: Ուրիշ հակառակորդ մկաններ այս անդամ կողերը վար կը քաշեն, վանդակը կը նեղ-նայ քիչ մը և կը սեղմէ թոքերուն վրայ: Սասանին ալ թուլնալով իր նախկին գմբէթի ձեւը կ'առնէ, առ ալ վարէն վեր կը ճնշէ թոքին վրայ, և ներս մտած օդը դուրս կ'ելլէ: Այս ալ արտաենչումն է:



102. Ենթացում



103. Արտաենչում

Աւրեմն շնչառութիւնը աւնի երկու պահ: — Ենթաց-չում և արտաենչում: Այս երկու պահներուն մէջ կոյ պղտիկ գողար մը: Այս միջոցին է որ օդի մէջի թթվածինը կ'անցնի արեան մէջ, և արեան մէջի բնածխային թթուն որ այրումէն առաջ եկած կազ մըն է, գուրո կ'ելլէ: Ասոր համար է որ մենք պազ օդ կը շնչենք և տաքցած օդ գուրո կուտան:

Զկարծէք որ օդը մեր բերնէն ու քիթէն ներս մտնելուն համար է որ թոքերը և վանդակը կ'ընդլայ-նին: Տեսաք թէ հակառակն է որ կը պատահի: Նախ վանդակն ու թոքը կ'ընդլայնին, որպէսզի պարապութիւն գոյանայ ներսի գին և յնայ է որ օդը հան կը խուժէ: Գիտէք թէ ուր որ օդը քիչ է, անօսր է, հոն օդ կը խուժէ տարբեր տեղերէ:

Կենդանական ջերմութիւն. — Կենդանական ջերմութիւն կ'ըստնք այն տաքութեան զոր ունին բոլոր կենդանիները և մարդը։ Այս տաքութիւնը այրումէն առաջ կուգայ։ Այս այրումը դանդաղ այրում մըն է, առանց բոցի ու կրակի, նման այն այրումին որ տեղի կ'ունենայ, եթէ չմարած կիրի վրայ ջուր լեցնենք։

Կենդանական ջերմութիւնը ամէն կենդանիի համար հաստատ աստիճան մը ունի. մարդունը՝ 37° է, թռչուններունը՝ 39° , ևն.։

Յուրաքան պաշտպանուելու համար, ի մէջ այլաց աւելի արագ կը շնչենք և իւղոս կերակուրներ կ'ունենք։ Տաքին ալ՝ հակառակը կ'ընենք։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Ենշառութեան նպատակն է օդի բրուածինին միձոցաւ այրել արեան մեջի բոյները։ Այս գործողութիւնը տեղի կ'ունենայ ենշառական գործարանին մեջ, զօր կը կազմեն իիրը, ենշափողը, խոշափողը, ցնցուղները եւ բօները։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Քնացած տուն շունչ կ'առնենք։ Ի՞նչպէս կրնաք հաստատել։

2. Զեր մէկ ձեռքը գրեք կուրծին և միւսը՝ փարին վրայ, եւ շունչ տուէք։ Ի՞նչ կը զգո՞ք, օդը ներս մտած ու դուրս երած ժամանակ։

3. Պազ ապակիի մը կամ հայելիի մը առջեւ շընչեցէք։ Ի՞նչ կը տեսնէք։ Փքոցով մը օդ տուէք ապակիի մը կամ հայելիի մը և բազգատեցէք երկու գործողութիւնները։

4. Ապակիէ խոզովակ մը փշեցէք կրաջուրի մէջ։ Զուրը կը պղասրի ու կը ձերմկնայ։ Փքոցով մը օդ տուէք կրաջուր պարունակող երկրորդ գաւաթի մը։ Զուրը չի ձերմկնար այս անգամ։ Ի՞նչօ՞ւ։

Դ Ա Ս 35

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Տեսանք որ չնչառութիւնը մաքուր թթուածին
առնելու և թունաւոր ածխային կազ դուրս տալու
գործողութիւն մըն է : Աւելցնենք նաև որ, եթէ ըը-
նածխային կազը քիչ մը աւելի մնայ արեան մէջ,
մարդս թունաւորումի նշաններ ցոյց կուտայ, դէմքը
և շրթունքները կը կապուտնան (որովհետեւ արիւնը
կը սեւնայ), սաստիկ գլխու ցաւ կ'ունենայ և կը թմրի
կ'իյնայ : Իսկ եթէ աւելի երկար ատեն շունչ չառնէ,
կը մեռնի : Ասոր՝ օնչահիդառիւն կ'ըսին :

Բայց բնածխային կազով թունաւորումը քիչ ան-
գամ այսպէս յանկարծակի կը պատահի . սովորաբար
դանդաղ բունաւորումի ձեւով տեղի կ'ունենայ : Երբ
օրն ի բուն նստինք պատուհանները գոյց սենեակներու
մէջ ուր մեզի հետ ուրիշ քանի մը հոգի ալ կը չնչին,
այն ատեն բոլորս իրարու թոքերէն ելած բնածխային
կազը կը չնչինք, որովհետեւ թթուածինը պակսած
կամ հատած է սենեակի օդին մէջ :

Զեզի ալ պատահած չէ : արդեօք սաստիկ գլխու
ցաւ ունենալ, երբ գասարանի մէջ խռնուիք և շուտ
շուտ լուսամուտները շբանաք, օդը փոխելու համար :
Դասարանի օդը փոխել՝ կը նշանակէ ներու հաւաքուած
արտաշնումի կազերը գուրս հանել և փողոցէն թըթ-
ւածին պարունակող օդ ներս բերել :

Մակայն փողոցի օդն աչ շատ յաճախ բաւարսը չէ :
Մեծ քաղաքներու մէջ, ուր փողոցները այնքան նեղա-
լիկ ու ազտոտ են, ուր բազմաթիւ գործարաններ եւ
մեքենաներ օրն ի բուն ծուխեր ու կազեր կ'արտա-
դրեն, շատ ազտոտ է օդը : Մաքուր և առողջաբար օդը

կարելի է գտնել բաց դաշտերու և լեռներու վրայ։
Դուք կը ահանձք թէ գիւղացիները որքո՞ն առայգ և
ուժեղ են, հակառակ անոր որ չատ ազգատ անունդ մը
կ'առնեն, կերածնին մեծ մասով հաց ու բանջարեղին է։

Ասիկա միայն իրենց լեռներու օդին ու գաշտային
աշխատանքներուն կը պարտին։ Մինչդեռ քաղաքացի-
ները որպնք ամէն օր տեսակ տեսակ կերակուրներով,
անուշեղէններով ու ըմպելիներով կը սնանին, գարձեալ
թոյլ, մեղկ, տժգոյն ու ճռզած են. որովհետեւ միշտ
քաղաքի նեխած օդը կը չնչեն, և գիւղացիի չափ բաց
օդին չեն աշխատիր։

Դուք ձեր վրայ ալ կրնաք փորձով տեսնել։ Ա-
նոնք որ արձակուրդին գիւղ կ'երթան, քանի մը շա-
բաթ բաց գաշտերու և լեռներու մէջ կ'անցընեն, քա-
ղաք վերագարձին՝ գոյնը շտկուած, վրայ եկած ու տ-
ռոյգած կ'ըլլան։ Պատճառը միայն գիւղի բաց, ա-
րեւոտ և մաքուր օդն է։

Կը հասկնաք ուրեմն մաքուր օդին կարեւորու-
թիւնը Ռւսի, քանի որ ստիպուած ենք քաղաքի նեղ
և ցած տուներու մէջ ընտկիլ և կամ ուսման սիրոյն
գասարանի մէջ փակուիլ օրը մինչեւ իրիկուն, ջա-
նանք գոնէ այդ տեղ կարելի եղած չափով հոգ տա-
նիլ մեր չնչած օդին։

Դաստիանի մէջ լուսամուտները միշտ բաց պա-
հելու է, որպէս զի օդը փոխուի։ Կարելի եղածին չափ
փոշի և ծուխ չնչելէ զգուշանալու է։ Դպրոցէն վերջ-
քաղաքէն դուս կամ բաց հրապարակներու վրայ 1—2
ժամ ազատ օդին մէջ պարտելու կամ խաղալու է։

Գիշերները սովորութիւն ընելու է բաց պահել
ննջարանի լուսամուտները. մանաւանդ եթէ մէկ սեն-
եակի մէջ քանի մը հոգի կը պառկին։

Սենեակներու մէջ, գառարանը վառելէ վերջ, ներ-
ուը թարմ օդ բերելու է, որովհետեւ գառարանը վա-

ուած տաեն մեր ծծելիք թթուածինը ինք կը սպառէ, փայտերը այրելու համար:

Բոյսերն ալ գիշերները թթուածին կը սպառէն. ուստի ննջարաններու մէջ գիշերները շատ թաղար պահելու չէ: Ասկէ զատ, խոնառութիւն ալ կ'արձակեն օդին մէջ, ինչ որ շնչառութեան համար վեասակար է:

Շնչառութեան կը նպաստէ մարզանքը: Լաւ շընչառութիւն կ'ունենան անոնք, որոնց կուրծքի մկանները զօրացած են և վանդակը լոյնօրէն կ'ընդլայնի ու կը կծկի: Այս պարագային՝ օդը թոքերու բոլոր խորշերը կը լեցնէ: Մինչգեռ ծուռ ողնայար եւ նեղ վանդակ ունեցողներու թոքերուն մէջ օդը լու շի թափանցեր, թոքերու վերի ծայրերը առողջարար օդչեն ստանար և հոն կարգ մը վանդաւոր հիւանդութիւններ բոյն կը դնեն:

Մորթի մաքրութիւնը շատ կարեւոր է: Մորթը շնչառական գործարան մըն է միանդամայն: Թոքերով կտարուած շնչառութիւնը առանձինն չպիտի բաւէր մեր արիւնը մաքրելու և մնոնք պիտի թունաւորուէինք, եթէ մեր մուքն ալ օնչառութեան չմասնակցեր: Մորթի ծակտիկներէն օդը հերափողիկներուն կը հասնի, և թթուածինը կարմիր գնդիկներուն կը կառչի:

Ասկէ զատ, մորթին գեղձերէն է որ գուրս կը ծորի քրախնքը, որ արեան թունաւոր ազերէն մեծ մաս մը գուրս կը հանէ իրեն հետ:

Ուրեմն մորթը լու օժանդակ մըն է թոքերուն և երիկամներուն, ու անոնց բեռը կը թեթեւցնէ: Եթէ մորթի մաքրութեան հոգ տանինք, մեր թոքերուն և երիկամներուն յոդնութիւնը պակսնցուցած կ'ըլլանք:

Շնչառական գործարանը շատ շուտկար խոնառութենէ և շուտով կը բորբոքի: Դիտած ըլլալու էք ինչքան շուտ հարբուխ կ'ըլլաք: Հարբուխը ամենաթեթև բորբոքում մըն է որ առաջ կուգայ խո-

Նաւ օդ չնչելէ և ցուրտ առնելէ։ Եթէ միշտ հարբուխ ըլլաք, ուրիշ աւելի ծանր հիւանդութիւններու տեղ պատրաստած կ'ըլլաք ձեր թոքերուն մէջ։

Պեսէ է շնչել իրով, եւ ոչ թէ բերենով։ Քթով չնչառութիւնը նախ շատ օդ կը բերէ։ Երկրորդ, ոռունգերէն անցած ժամանակ, գուրսի օդը կը տաքնայ քիչ մը և կը մաքրուի իր պարունակած փոշիէն։ Անոնք որ բերանը բաց կը քնանան, արթնցած ժամանակ կը տեսնին որ իրենց կ'կորդը չոր է, և բերանը՝ անհամ։

Ըսդհանրապէս բերնով կը չնչեն հարբուխ ունեցողները, այսինքն անոնք որոնց քթին ծակերը կը դոցուին քիչ մը։

Միաժամանակ խորունկ շունչ առնելու է։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Միօտ մայուր եւ առողջարար օդ շնչելու է։ Մորք մայուր պահելու է, որովհետեւ անով ալ կը շնչեն։ Ասկէ զատ, մորք դուրս կուտայ քրիներ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Եթէ օդ չառնենք, ինչո՞ւ կը նեղուինք կամ երբեմն կը թունաւորուինք։

2. Կը գտնուինք սենեակ մը, որ ամրապէս փակուած է, այսինքն շատ քիչ օդ կ'առնէ գուրսէն։ Այս տեսակ սենեակի մը մէջ յարմա՞ր է վառարան վառել։ Բացատրեցէք։

3. Ցերեկ ատեն սենեակին մէջ ծաղիկ պահելո՞ւ է, ինչո՞ւ։ Գիշե՞րը։

4. Անգամ մը թեթեւ, անգամ մըն ալ խոր շունչ առէք և բացատրեցէք տարբերութիւնները։

5. Մորթի մաքրութիւնը ի՞նչ առաւելութիւններ ունի։

ԴԱՍ 36

ԶՂԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Հետզհետէ սորվեցանք ոսկորներն ու իրենց շարծումբ, մկաններն ու իրենց կծկումները, սիրտը, երակներն ու արեան ուղանքը, թոքերն ու իրենց ելեւեջը։ Ասոնք բոլորը կը շարժին ու կը գործեն։ Բնաւ չփոքձըւցանք հարցնել թէ ո՞վ շարժել ու գործել կուտայայս զգայարաններուն։

Մեր ուղեղը ընել կուտայ այս բոլորը։ Ուղեղը մեր բոլոր պէտքերուն և փափաքներուն համաձայն մեր ստքերուն քալել կուտայ, մեր ձեռքերուն՝ շարժիլ, մեր ծնօտին՝ ծամել, և թոքերուն՝ շնչել։ Անիկաէ ո՞ր կը կառավարէ մեր բոլոր գործարանները։ Ահա թէ ի՞նչպէս։

Ուղեղը մոխրագոյն, կակուզ և կոնաձեւ գործարան մը է։ Դուք գոնէ տեսած էք ոչխարի ուղեղը, զոր շուկայէն կը գնեն ու կերակուր կ'ընեն։ Մարդու մը ուղեղն ալ ճիշդ ոչխարի ուղեղին ճեւն ունի, սակայն անկէ 5–6 անգամ աւելի խոշոր է և մասնաւանդ շատ զարգացած։



104. Ուղեղ

մէջ։ Գանկին յատակը և ետեւի կողմը գտնուող ծակէ մը իր մէկ մասը կ'երկարի ողնայարի խողովակին մէջ և կը հասնի մինչեւ մէջքէն վար և հոն բազմաթիւ ճիւղեր կ'արձակէ։ Ողնայարի մէջ երկարող մասին՝ ողնուղեղ կամ ողնածուծ կ'ըսեն։ Թէ՛ ուղեղէն և թէ ողնուղեղէն կը բաժնուին բազմաթիւ լարեր, որոնց ջիղ կ'ըսեն։

Զիղերը ճերմակ, երկայն, ամուր եւ առաձգական լարեր են, Երբեմն կերակուրի միսին մէջ կը հանդիպիք անոնց, Շատ երկար են. օրինակ՝ ողնուղեղի մէկ կէտէն կ'ելլին և մինչեւ ձեռքի մատները կամ մինչեւ ոտքի մատներու ծայրը կ'հրկարին: Կան ջիղեր որ ողնածուծէն մեկնած ատեն ճկոյթ մատի կամ մատիտի չափ հաստ են, բայց մինչեւ որ ոտքը հասնին, իրենց ճամբու լնթացքին այնքան ճիւղեր կ'արձակեն որ գերձանի չափ կը բարակնան: Այս ձեւով, ողնածուծէն ելող ջիղերը բարակ մազզուքներու խիտ ցանց մը կը սփռեն մեր մորթին տակ:

Զ Գ Ա Յ Ո Ղ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մեր մարմինը միշտ շրջապատի առարկաներու հետ շփում ունի: Օքը մեր մորթը կը չոյէ, մեր ոտքերը քարի կամ փայտի կը զարնենք, մեր լեզուն կերակուրէն կ'այրի, եւն. եւն:

Այս բոլոր պատահածները մեր ուղեղը կ'իմանայ իր նստած տեղը:

Ի՞նչ կ'ըլլայ արգեօք:

Մոքին տակ և բոլոր գործարաններու մէջ ցանցընւած ջղային մազմզուքները՝ դուրսի սպաւորութիւնները կը փոխազրեն ուղեղին, և ուղեղը կը զգայ, տեղեակ կ'որոյ պատահածին: Ատոր համար է որ կ'ըսինք թէ կը զգանք ցուրտը, տաքը, ցաւը, հաճոյքը, ողին ու լեղին, եւն: Ուղեղն ալ զարձեալ ջիղերու միջոց մեղի շարժել կուտայ մեր ոտքը, ձեռքը, լեզուն, թոքը, աղիքները, եւն. եւն:

Զիղերը ի՞նչպէս կը փոխազրեն տպաւորութիւնները և ի՞նչպէս շարժումի հրաման կը բերեն ուղեղէն: Ասիկա ձեղի բացատրելը քիչ մը գժուար է, սա-


կայն ելեկտրական թելի օրինակը մասամբ կը լուսա-
բանէ ձեզ :

Փողոցը, օդին մէջէն անցնող այս մետաքսէ թե-
լերը շատ հեռաւոր տեղէ մը ուժ մը կը փոխազրեն
նանցակառք լսուած մեքենային, և մեքենային աշխա-
ները կը գառնան, կառքն ալ կ'առաջանայ, եթէ կեղ-
րոնէն ուժ չարձակեն թելերու մէջ, մեքենաները իրենց
տեղը անշարժ կը մնան : Ասոր նման բան մըն է որ կը

պատահի մեր մարմին մէջ,
Աւղեղէն օրու թին մը, եր-
բամօն մը կը փոխազրուէ
ջիղերու միջոցու ուեէ մէկ
զործարանին, ու անիկա ի-
րեն յատուկ զործը կը կա-
տարէ :

Մեր ջիղերը երկու տե-
սակ են : Մէկ մասը մարմ-
նի զանազան մասերէն ար-
պաւորութիւններ կը տանին
ուղեղին, ասոնց զգացական
ջիղեր կ'ըսեն : Միւս մասն
ալ ուղեղէն շարժումի հրա-
ման կը բերէ . ասոնց ալ
օսրծիչ ջիղեր կ'ըսեն :

Ուղեղը միայն զործա-
րաններուն գործելու հրա-
ման տալով չի բաւականա-
նար, ան ունի նաև խորհե-
լու և գատելու կարողու-
թիւն : Կը խորհի, կը հաշ-



105. Զիղեր, ուղեղը
եւ ողիւուղեղը

ուէ թէ ե՞րբ պէտք է հրաման տայ և թէ թոնչ տեսակ
հրաման տալու է, կենդանիներու մէջ այս կարողու-
թիւնը շատ զարգացած չէ : Նախ, անոնք մարդոց չափ

իմաստուն բաներ չեն ըներ, յիտոյ չեն ալ գիտեր թէ
ի՞նչ կ'ընեն:

Ուզեզը կը վարէ գիտակից շարժումները: Օրինակ,
կ'ուզենք մեր ձեռքը քաշել, ոտքը շարժել, քալել:

Ողնածուծը կը վարէ անգիտակից շարժումները,
այսինքն այն շարժումները զոր կը կատարենք ակա-
մայ: օրինակ, երբ քերենք քննացած մարդու մը ոտ-
քը, մարդը կը քաշէ ոտքը: Ողնածուծն է որ քա-
շել ուռւռւ:

Նկատի ունենալու է որ, զգացողութեան համար
անհրաժեշտ է սպաւորումը: Օրինակ, երբ ասեղ մը
զարնեն մեր մէկ մատին, զգացական ջիզը անմիջա-
պէս ուզեզին կը փոխանցէ ցաւի տպաւորութիւնը: Ու-
զեզը կը տպաւորուի և շարժէ ջիզերու միջոցաւ քա-
շել կուտայ մատը: Հետեւաբար, եթէ ուզեզը չտպա-
ւորուի, զգացողութիւն չենք ունենար: Այսպէս է որ,
քննացող մը չի լսեր երբ կամաց խօսինք անոր առջեւ:

ԱՄՓՈՓՈՒՄ .— Զիշկերով է որ շարժում կը կատարենք
եւ կը զգանիք: Եւկու տեսակ ջիզեր կան: — շարժական
եւ զգացական: Զիշկերը կը գործեն ուզեզին նեամանութիւնը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Կան տուներ, ուր դրան սողնակին անցուցած
են չուան մը: Վերէն կը քաշեն չուանը և դուռը կը
բացուի: Այս գործողութիւնը բազգատեցէք, օրինակ,
մեր թեւի շարժումին հետ, և ըսէք թէ չուանը, չուա-
նը քաշողը և քովի երկու երկաթները որոնց վրայ կը
դառնայ դուռը, մեր մարմնին ո՞ր մասերուն կը հա-
մապտսիսնեն:

2. Կ'ուզենք ներարկում ընել: Ի՞նչ ընելու է որ
ասեղը չցաւցնէ:

3. Մեր մարմնին ամէն կողմը ջիզ կտո՞յ: Ի՞նչպէս
կը հաստատէք ասիկա:

ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐ

Զգայարանները յատուկ գործարաններ են, որոնց
մէջ զետեղուած ջիղերը մասնաւոր ապաւորութիւններ
միայն կը փոխադրեն:

Մարդը հինգ զգայարան ունի.

1) ՇՈՇՈՓԵԼԻՔ. — Առարկայի մը կարծրութիւնն
ու կակդութիւնը, պազն ու տաքը և ձեւը զգացողը
մեր մորթն է: Զեռքերու մասները մասնաւանդ շատ
լաւ յարմարցուած են այս պաշտօնիքն համար, որով-
հետեւ անոնց ծայրերը ջղային կծիկներ կան զետեղ-
ուած: Մորթը հպումով, իսկ մասները չօշապիելով կը
ստանան մեր շրջապատի առարկաններու տպաւորու-
թիւնները:

2) ՃՈՇՈԿԵԼԻՔ. — Նախորդին նման գարձեալ հը-
պումով կը ստանայ առարկային տպաւորութիւնը,
ստկայն մասնաւորաբար համի տպաւորութիւնը զգա-
լու յատկացուած է. թէեւ առարկայի ձեւին կամ
կարծրութեան մասին ալ գաղափար մը կրնայ տալ:

Ճաշակելիք զգայարանը լեզուն է: Անոր վերի ե-
րեսին վրայ զետեղուած են շատ մը ջղային կծիկներ,
համի տպաւորութիւնը տանելու և ուղեղին հազորդե-
լու համար: Կարեւոր է գիտնալ նուե թէ լիզուն շար-
ժող ջիղը ուրիշ է, համ տանել տուող ջիղը՝ ուրիշ:


3) ՀՈՏՈՑԵԼԻՔ. — Քիթն է միայն որ հոտ տանե-
լու յատկաւթիւն ունի: Քիթի ծակերու ներսի դին
կան բաղմաթիւ ծալքեր: Այդ ծալքերը պատուած են
բարակ թաղանթով մը, որուն վրայ կան ջղային ան-
թիւ անհոմար մազմզուքներ: Այս մազմզուքները

շուտ կ'ազդուին կազերէն։ Բացէք քացախի շիշ մը և
ձեր քիթին դէմ բռնեցէք։ Քիթին մէջ ասղնառուք մը
կ'իմանաք։ Քացախէն ելլող շոգին է որ կը գրգռէ
քիթի ներսի թաղանթը և այդ ծակող տպաւորութիւ-
նը կուտայ։ Ամէն բան որ կ'այրի, — իւղ, խէժ, ա-
ծուխ, փայտ, — ծուխ և կազ կ'արձակէ օդին մէջ։
Փատած և նեխտած նիւթերն ալ կազ և անտեսանելի մաս-
նիկներ կ'արտադրեն։ Իսկ ծաղիկները փոշիներ եւ
մասնիկներ գուրս կուտան օդին մէջ։ Այս բոլորը
շունչին հետ կ'երթան քիթի թաղանթին կը փակչին ու
զայն կը տպաւորեն։ Զիղերը այդ տպաւորութիւնը
ուղեղին կը փոխադրեն։

4) ԼՍՈՂՈՒԹԻՒՆ. — Լսելու զգայարանը ականջն
է, Ականջը, ինչպէս կը տեսնէք, զոյգ մըն է։ Դուրսը
շրջանակածեւ կը ռ-
ձիկէ մաս մը կը
տեսնէք։ ասիկա
կոնին է, որ ձայնե-
րը հաւաքելու կը
ծառայէ։

Ասոր խորը կը
սկսի խողովակ մը,
որուն արտաքին խո-
ղովակ կ'ըսեն եւ
գէպի ներսը, շեղա-
կի սոկորին մէջ
կ'երկննայ։ Այս ար-
տաքին խողովակի
յատակը շատ բա-
րակ թաղանթով մը
գոցուած է։ Այս ա-
թաղանթին բմբուկ
ըսած են։

Մինչև հոս նը-



— 106. ԱԿԱՆՋԸ —

- 1) Կոնի, 2) Արտաքին խողովակ,
- 3) Թմբուկ, 4) Մուրե եւ սալ, 5)
- Ոսպնեակ ու ասպանդակ, 6) Լր-
սուղութեան զիղ, 7) Եւստաքեան
խողովակ։

կարագրուած մասը, — կանք, արտաքին խողովակ և թմբուկ, — արտաքին ականջ կը կոչուի: Ասոր կը յա- ջորդէ միջին ականջը, որ պարզ խոռոշ մըն է, ասկո- րին մէջ փարուած: Իր մէջ կան զետեզուած չորս հատ փոքրիկ ոսկորներ, որոնք նոյնքան փոքրիկ մկաննե- րու չնորհիւ իրարու վրայ կը շարժին: Մէկուն ըստ են մօւրն, միւսին ալ՝ սալ, որովհետեւ մէկը միւսին վրայ կը զարնէ: Միւսներուն ալ ըստ են ուպնեակ և ասպանդակ, իրենց ձեւին համար:

Միջին ականջի գուրսի անցքը ահամնք որ թըմ- բուկով գոցուած է: Իր ետեւի կողմէն, շատ խորը, ուրիշ խողովակ մը կայ որ կ'երկննայ դէպի վար եւ բերնի ետեւը, քիթի ետեւի ծակերուն մօտիկը, ըս- տուզնի մէջ կը բացուի: Ասոր Եւստաբեան խողովակ ը- ստ են, գտնողին անունով: Այս խողովակէն օդ կ'եր- թայ դէպի միջին ականջը:

Ամէն անգամ որ թուք կլէք կամ յօրանջէք, ձեր ականջներուն մէջ ձայն մը կը լսէք, սփոսց մը թօթ- ուելու պէս ձայն մը: Եւստաքեան խողովակէն մըտ- նող օդն է որ կ'երթայ, ետեւէն թմբուկին կը բախի ե- այս ձայնը կը հանէ: Միջին ականջին աւելի ետեւի կողմը կայ ներին ականջը: Ներքոսկորին մէջ փոր- ուած երեք հատ երջանակածեւ խողովակներէ և փոք- րիկ ուլոկանջի մը պատեանին նմանող խորշէ մը կը բագկանայ: Այս խողովակներն ու խորշը այնքան բարդ ու մանուածապատ են որ, լափիւրինթու անու- նը ստացած են: Այս լափիւրինթուն է որ ներքոս- պէս պատուած է թաղանթով մը որուն մէջ կը յան- ջին խողական ջիղի հազարաւոր կծիկները և դաշնու- կի մը ստեղնաշարին պէս կը շարուին: Լափիւրինթո- սը լեցուած է նուե փոշիախուսոն հեղուկով մը:

Տեսէք թէ ինչպէս կը կատարուի լսողութիւնը:

Դուրսի ձայները կամ օդի ալիքները արտաքին

խոզովակին մէջ ամփափուելով, ուժով մը կը բախին քմբկարտանիթին: Թմբկաթազանթը ևս առաջ կ'երթայ, ինչպէս պատուհանի վարագոյրը, երբ զուռն ո պատուհանի ապակին միանգամայն բանանք: Թըմբկաթազանթը կը քաշէ ու կը հրէ եաեւի կողմէն կապուած սակորները, որոնք իրարու կը բախին: Ասկորներու այս բախումը կը փոխանցուի ներքին ականջի մէջի բախիւրինթսի հեղուեկին: Այս հեղուեկը սակորներու թրթացումէն պղափկ ալիքներ, թրթառմներ կ'ունենայ, որոնք կը տպաւորեն լողական չիզի ծայրերը: Ասոնք ալ տպաւորութիւնը կը փոխանցեն ուղեղին և այսպէս լած կ'ըլլանք ծայները:

Զ Ա Յ Ն

Ամէն անգամ որ օգը տրագ և ուժեղ կերպով խոզովակէ մը անցնի, ձայն մը կը հանէ. իսկ եթէ այդ խոզովակը իր մէջ յատկապէս շինուած տատմներ կամ լարեր ունենայ, ձայնիր աւելի ուժեղ կ'ըլլայ:

Այսպէս նն բախը սուլիչները, ըլլան ձեռքի, ինքնաշարժի, նաւի կամ երկաթաղիի, որոնք շունչով, օգով և շոգիով կը սուլին:

Մարդոց չնչառական գործարանի մէկ կէտին վըրայ ծայնական խոզովակ մը կայ, որուն հազար կ'ըսն: Հաղագը ծնօափի վարի կողմը կը գանուի և ձեռքով կրնայ շօշափուիլ: Բանի մը տասնեւեկ կոճիկներէ շինուած խոզովակ մըն է: Խոզովակին ներսի կողմը մսեղէն չորս հատ ծալքիր կան գէմ գէմի, որոնց ձայնական թէեր անունը կուտան: Թոքերէն եկող օգը երբ այդ ծալքերուն մէջէն կ'անցնի, կը թրթուցնէ զանոնք և ձայն կը հանէ: Այդ ծալքերու կամ ձայնական թէերու կծկումէն ու պարզումէն, հաստալէն ու բարտկնալէն և շունչի զուրս խուժելու

սաստկութենէն կախում ունին ձայնին սուր կոմ թու,
բարձր կամ ցած ըլլալը:

Ուշագրութիւն ըրած էք, անշուշտ, որ ջութակին
հաստ թելը թու ձայն կը հանէ: Ճիշդ այդպէս ալ,
երբ հարբուխ ըլլանք, մեր ձայնը սովորականէն աւելի
թու հնչում մը կունենաց, որովհետեւ մեր ձայնա-
կան լարերը բորբոքումէն ուռած կ'ըլլան:

Կիներուն ձայնը աւելի բարտկ է այրերէն, որով-
հետեւ անոնց հագագի լարերը աւելի բարտկ և կարճ
են: Եթէ ձայնական ալիքները շատ տկար ըլլան, չեն
կրնար թրթուացնել տկանջի թաղանթը և հետեւաբար
ձայն հանել: Այսպէս է որ հեռուէն եկող ձայները լաւ
չենք լսեր, ինչպէս նաև տկար փափսուքը:

Միւս կողմէ, չափէն աւելի զօրաւոր ալիքներն
ալ կը խանգարեն լսողութիւնը:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Հինգ զգայարան ունին: — Շօւպի-
լիք, հաշակելիք, հոտոնելիք, լսողութիւն եւ տեսողութիւն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Քարիւզ կայ սենեսկին մէջ: Ե՞րբ աւելի լաւ
հոտ կ'առնենք, պա՞զ թէ տաք օդին: Ինչո՞ւ:

2. Երբ ուզէք լաւ լսել, ի՞նչ կ'ընէք: Բացատրեցէք:

3. Թող ձեր մէկ ընկերը մատիտովը կամաց մը
զարնէ սեղանին: Լսեցէ՞ք, անգամ մը կանգնած, ան-
գամ մըն ալ տկանջը դնելով սեղանի միւս ձայրին:
Ե՞րբ աւելւ լաւ կը լսէք:

4. Ջեր թուքը կլլեցէք: Ի՞նչ կը զգոք ձեր ա-
կանջին մէջ:

5. Ինչո՞ւ ամէն ձայն չենք լսեր:

6. Ինչո՞ւ քնացած մէկը չի լսեր մեղմ ձայն մը:

Դ Ա Ս 38


Ա Զ Ք

Տեսողութեան զգայաբանը աչքն է: Աչքերը զոյզ
են: Մենք դուրսէն անոնց արտաքին մասը միայն կը
տեսնենք: Եերքին մասերը տեսնելու համար՝ մորթը-
ւած ոչխարի աչք մը ճարելու է և կտրելով մէջի
կողմը դիտելու է:

Բուն տեսողութեան ծառայող մասը այն գունդն



107. Ա Զ Ք



108. Ա Հ Ֆ Ի Ց Ե Ե Ր Ծ Ի Ց Մ Ա Ս Ե Ր Ը

Է որ կը շարժի իր խոռոչին մէջ: Գունդը շալ ժողովականներ կան:

Յարտկից մասերն են յօնքերը, արտեւանները, թարթիչները և արցունքի գեղձերը: Արտեւանները և թարթիչները աչքի գունդը փոշիներէն եւ սաստիկ լոյսէն կը պաշտպանին:

Արցունքի գեղձերը որ վերի կոպերուն տակ գեղ-
տեղուած են, աչքին մէջ միշտ թացութիւն մը պա-
հելու կը ծառայեն: Թացութիւնը միշտ պէտք է, որ-
պէս զի աչքին շփումները դիւրացնէ կոպերուն հետ և
փոշիները արտաքսէ:

Աչքին գուշնդը, կարմիր սալորի մը մեծութիւնն
ու կազմութիւնն ունի: Այս գունդին առջեւի փոքր
մէկ մասը միայն կը տեսնենք թարթիչներու բաց-
ուածքէն, մեծ մասը թաղուած է ակնախոռոչին մէջ:

Աչքի գունդը կազմուած է կեղեւէ մը և միջուկէ
մը: Կեղեւը քանի մը առածզական թաղանթներ են,
մէկը միւսին վրայ անցուած:

Միջուկը թանձը ու թափանցիկ հեղուկ մըն է:

Կեղեւը կազմող թաղանթներն են — գուրսէն գէ-
պի ներս — կարծենի, մզնենի և ցանցենի:

Կարծրենին՝ թարթիչներու մէջէն տեսնուած ճեր-
մակ մասն է, ասոր ճիշդ կեղբոնական մասը որ ելցի-
րիկ կ'ըսուի, թափանցիկ է և տեսանելի կը դարձնէ
իր ետեւի մասերը: Կարծրենին շատ ամուր նեարդնե-
րէ հիւսուած է:

Մզնենին կարծրենին տակն է և արեան երակնե-
րով հիւսուած թաղանթ մըն է: Այն գունաւոր և ըլր-
ջանակածեւ մասը որ եղջերիկի տակը տեսնենք, մըզ-
նենին առջեւի մասն է և ծիածան կ'ըսուի: Ծիածա-
նի մէջտեղը սեւ բիծ մը կայ: ասիկա պարզապէս ծակ
մըն է և բրբ կ'ըսուի: Ցանցենին մզնենին տակ կը
գտնուի: բոլորովին ջլլերէ հիւսուած թաղանթ մըն է:
Թաղանթին վրայ, բոլորովին ետեւը, կայ կէտ մը ուր
կը յանդի տեսնութեան ջլլը: Ցանցենին մէջ կայ
ապակինիւր բսուած թանձը ու թափանցիկ հեղուկը:

Անգամ մըն ալ առջեւէն գէպի ետեւ գիտենք աչ-
քը: Ճիշդ մէջտեղը կը տեսնուի ելցիրիկը, որ կարծ-
րենին թափանցիկ դարձած մասն է:

Եղջերիկին տակ կը տեսնենք ծիածանը որ գու-
նաւոր ըլջանակ մըն է.

Ծիածանին մէջտեղը բիբր որ պարզապէս ծակ մըն
է: Բիբրին ետեւը կայ ոսպնեակ ըսուած թափանցիկ
մարմին մը, որ բիբրին մէջէն չի տեսնուիր:

Եղջերիկին և ծիածանին մէջտեղը կայ խոռոչ մը

որ թափանցիկ հեղուկով մը լիցուն է:

Ծիածանին ու սապնեակին ետեւի մեծ խոսոչը լիցուն է ապակեհիւթով, ինչպէս տեսանք:

Այս է աչքին կողմութիւնը:

Լոյսը եղջերիկին մէջէն կ'անցնի, ինչպէս ապակիին մէջէն, բիրի ծակէն կը հաւաքուի սապնեակին վըրայ, և սապնեակին ու իր ետեւը գտնուող ապակեհիւթը կորեւով կը կեղրոնանայ ցանցենիի կեդրոնական այն կէտին վրայ, ուր կը յանգի տեսողական ջիզը:

Ձիզը իր վրայ ինկող լոյսի ճառագայթէն ազգունագույն՝ անոր տպաւորութիւնը կը հազորդէ ուղեղին: Այսպէս է որ մենք կը տեսնենք գուրսի տուարկաներու ձեւերը և գոյները: Այս բանց լու հասկնալու համար, քննենք լուսանկարչական գործիք մը, զոր շինած ևն աչքը օրինակ տռնելով:

Գործիքին առջեւի կողմը կը տեսնէք խոչորացոյց ապակի մը, որ մեր աչքի սապնեակին կը համապատասխանէ: Ասպնեակին վրայ կայ կափարիչ մը, որուն մէջտեղի լուսանցքը կրնայ լայննալ և նեղալ:

Գործիքին մէջ, ետեւի կողմը, կայ կիսաթափանց ապակի մը: Երբ սապնեակին կափարիչը բացուի, լոյսը մեր անկէ ներս կը թափանցէ և ապակիին վրայ կը ցոլցնէ մեր գիտած տարկաներուն պատկերները:

Աւրեմն մեր աչքին սապնեակը կը համապատասխանէ լուսանկարչական գործիքի խոչորացոյց ապակիին, ցանցենին ալ կիսաթափանց ապակիին:

Լուսանկարչական գործիքն ալ բիր ունի^o արդիօք: Այս, սապնեակին առջեւ գտնուոծ շարժուն կափարիչն է: Լուսանկարիչը շատ քիչ կամ քիչ կը բանայ կափարիչին լուսանցքը, համաձայն լոյսին սաստկութեան կամ տկարութեան:

Մեր բիրն ալ կը պատիկնայ, երբ շատ լուսուոր տեղի մը նայինք, կը լոյննայ, երբ տկար լոյսի և մանաւոնդ մութի մէջ գտնուինք:

ԶԳԱՅԵՐԱՆՆԵՐՈՒ ԱԹՈՂ ՁԱՊԱՀՈՒԹԻՒՆՔ

Բոլոր զգայաբանները անազարտ պահելը անհրաժեշտութիւն մըն է, բայց մանաւանդաչքն ու ականջը խնամքով պահպանելը մեծ կարևորութիւն ունի:

Դժուար չէ ձեզի չափել թէ որքա՞ն մեծ արժեք ունին մեր տչքն ու ականջը: Եթէ այս երկու գործարանները բոլորովին խանգարուին, մենք կը դառնանք անկար, և ամբողջովին ուրիշներու խնամքին կարօտ: Ասկէ զատ, բնութեան բարիքներէն ու ընկերութեան հաճոյքներէն զուրկ կը մնանք:

Իսկ եթէ այս գործարանները անխնամ մնալով կորսնցնեն իրենց ուժն ու զօրութիւնը, մենք շատ բան կը կորսնցնենք:

Ուստի շատ խնամքի և ուշագրութեան առարկայ ընկերու է զանոնք:

Բերնի մաքրութեան շատ հոգ տանելու է: Միշտ լուալու է, որպէս զի բերնի և կոկորդի հիւանդութիւնները ականջին չանցնին: Շատ անգում հարբուխը ականջին կ'անցնի, հոն թարախ կը չինէ և թաղանթը կը ծակէ: Ամիսներ ու աարիներ շարունակ թարախ կը վազէ, և ականջը կամ բարորովին կը խուլնայ կամ լսողութիւնը կը ծանրանայ: Շատ ազաք լուցկիով կամ ուրիշ սրածայր առարկաներով իրենց ականջին մէջը կը քերեն: Ասիկա շատ վասնգաւոր սովորութիւն մըն է որ կրնայ ականջի խանգարման պատճառ գանալ:

Աչքերը նմանապէս եթէ մաքուր չպահուին, յաւատի հիւանդ կ'ըլլան:

Անոնք որ սովորութիւն ըրած են ազտատ ձեռքերով միշտ տչքերնին չփել, կոպերու հիւանդութիւն կ'ունենան և տչքերնին կը ծագոստի միշտ:

Շատ փոխանցիկ հիւանդութիւն մը կայ, որուն բրախօն կ'ըսնեն: Ասիկա գպրոցական աշակերտները ի-

բարձէ կ'առնեն։ Անսնք շտա յաճախ իրարու աչքը կը խառնեն, կամ միենոյն երեսորբիչով կը սրբուին, ու այսպէս իրարու կը փոխանցեն հիւանդութիւնը։ Այս հիւանդութիւնը սուկացն կը խարէ մարդը, շտա ցաւ չի տար, և աղաք շտա անգամ չեն զիտնար անոր ներկայութիւնը։ Ու այսպէս հիննալով՝ թէ՛ կոպերը կը թանձրացնէ և տեսզութիւնը կը պակսեցնէ։

Աչքերը, ուրեմն, շտա մաքուր պահելու է, օ ըլքոնի մը անգամ ձևաքերը օճառելէ վերջ, երկու աչքերն ալ լոււալու է։

Թէ՛ շտա զօրաւոր և թէ տկար լոյսը հաւասարապէս վեսակար են աչքին,

Սիկար ծխելն ալ վեսակար է։ Ոչ միայն կը սեցընէ և կը փճացնէ տկռաները, այլ և կը խանգարէ արեան շրջանը, կը գրգռէ ցնցուղները և կը նպաստէ սրտի տկարութեան։ Յետոյ շտա սիկար ծխողներուն ախորժակը կը փակուի, տեսողութիւնը կը տկարանայ, յիշողութիւնը կը պակուի, եւն։

Պատճառը շտա պարզ է։ Ծխախոտը իր մէջ կը պարունակէ նիօրին կոչուած թոյնը։

ԱՄՓՈՓՈՒՄ. — Աչքը տեսզութեան գործարանն է։ Զգայաւանները մաքուր պահելու է։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

•

1. Կրնա՞ք ձեր աչքը գարձնել քովի կողմը, տռանց դառնալու։

2. Յաճախ փոշի կը մտնէ մեր աչքին մէջ, բայց ինքնարերար զուրս կ'ելլէ։ Պատճառը։

3. Թող ձեր մէկ ընկերը անգամ մը պատուհանին նայի, անգամ մըն ալ սենեակին ներսի կողմը։ Դուք ալ նայեցէք իր աչքին։ Ի՞նչ աարբերութիւն կը տեսնէք։

ԴԱՍ 39

ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Գիտէք թէ մեր սնունդը գլխաւորաբար երկու տեսակի կը բաժնաւի. — Բուսական և կենդանական:

Կենդանիներն են որ կ'արտագրեն կենդանական սնունդը, ինչպէս միս, կաթ, պանիր, մեղք եւայն։ Բայց անոնք ալ նորէն բուսեղէններ ուտելով կը շինեն այդ սնունդը։ Հետեւաբար, բոլոր սնունդներուն աղբիւրը հողն է։

Լու և առաջ սնունդ արտագրելու համար, ուրին երկու գլխաւոր բան պէտք է գիտնալ. — Հոգ մօսկել և կենդանի բուծանել։ Այս գիտութիւնը ընդհանուր անունով կը կոչուի գիւղանեսեսութիւն, և անոր մասնագէան ալ՝ զիւղանես։

Գիւղանեսութիւնը գլխաւորաբար բաժնուած է վեց ճիւղերու. — Հոփօգութութիւն, պարտիզապանութիւն, այզեզութութիւն, մեղուաբութութիւն, կենդանաբութութիւն և կարինատիսեսութիւն։ Շերտամարուծութիւնն ալ գիւղանեսութիւնն մէկ ճիւղն է, թէեւ սնունդի հետ կապ չունի ուզգակի։

Ճի՞ն առենները շատ նախնական էին այս ճիւղերը. մասնաւորաբար վերջինները գրեթէ իրենց իրենց ձըգւած էին, տեսակ մը վայրի վիճակի մէջ։ Այսօր իսկ, շատ մը գիւղերու մէջ մասնաւոր հոգ չեն տանիր կենդանիներուն, անոնք կ'ապրին անխնամ, կ'ուտեն ինչ որ կը գտնեն, և կը բնակին ոչ — առողջապահական գոմերու մէջ։ Իսկ գիտէք որ պաղատու ծուերը իւրենք իրենց կը մեծնան ու պառզ կ'ուտան։

Ներկայիս այդպէս չէ։ Կան մհծ ագարակներ, ուր

զիւղատնտեսութիւնը կը գարդանայ մասնագէտներու զեկավարութեամբ, զիտական պայմաններու մէջ, եւ շատ աւելի լաւ ու առատ արտագրութիւններ կ'ունենայ:

ՀԱՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Զեր պատոյտներու ընթացքին տեսած էք որ ամէն հող նոյն գոյնը և կազմը չունի, երբեմ ու են, երբեմ կարմիր կամ ճերմակ: Ամանք կակուղ են, ուրիշներ կարծր կամ ճաթուտած: Հողերու այս տարբերութեան պատճառն են անոնց մէջ գտնուող նիւթերը: — կիր, աւագ երկար, մանկանեզ, փօրաս, ազօր եւն:

Կիրը ճերմակ կը գարձնէ հողը, ազօթը՝ ու, երկաթն ու մանկանէզը՝ կարմիր, աւազը՝ կակուղ, կաւը՝ կարծր և ճաթուտած:

Զուս աւագի կազմուած հողը ջուրը կը ծծէ, անձրեւէն վերջ ան իլշապէս կը չորնայ եւ անյարմար է երկրագործութեան: Անապատները այսպէս են:

Զուս կրային հողը ջուր կը ծծէ, կը փշրուի և կը տաքնայ: Այս ալ անյարմար է երկրագործութեան:


Զուս կրային հողը կարծր է, անձրեւէն վերջ կը ճաթուտի, և իր ծծած ջուրը հողի վարի խաւերուն չանցըներ, այլ մէջը կը պահէ և այս ծեւով պազ կը մնայ: Մասամբ անյարմար է երկրագործութեան:

Ինչպէս կը տեսնէք, իւրաքանչիւր տեսակը թէ՛ առաւելութիւններ և թէ անպատենութիւններ ունի, և յարմար չէ մշտակումի: Բայց եթէ անոնք իրարու խառնենք, այն ատեն անպատենութիւնները կը վերնան և լաւ հող կ'ունենանք: Այսպէս, իր մէջ աւագ եւ կաւ ունեցող հող մը, աւազուտ կաւային, յարմար է ցորենի մշակութեան: Կիր և կաւ պարունակող հողը՝ այդեղործութեան համար աղէկ է, իսկ

աւազ, կիր և կաւ պարունակող հողը արդէն կատարեալ և ամէնէն լաւն է:

Կայ նաև սիւ հոլ ըսուածը, որ անտառներու մէջ չատ կը տեսնուի և յարժար է ծառերու մշակութեան: Շատ զօրաւոր է այս հողը:

Հերկ. — Զի բաւեր լաւ հող ընարել, պէտք է նաև հերկիլ զայն, փորել, տակն ու վրայ ընել, փշրել եւ կակուցնել, որպէս զի օդը և ջուրը դիւրութեամբ ներս թափանցին:



109. Արօր

Հին ատենները բահ ու բրիչով կը փորէին հողը, ինչպէս դեռ հիմա կ'ընեն պարտիզանները: Յետոյ սկսան գործածել պարզ արօներ և զուրաններ, որոնք կը բանին եղներով և գոմեշներով: Իսկ ներկայիս կը գործածեն ինքնառարձ արօներ (ρυαεροί), որոնք կը բանին չողեցարժ մեքենաներով:

Արօրին խոփը խորունկէն կը կտրէ հողը և կուտայ արօրին ականչին, որ զայն տակն ու վրայ կ'ընէ: Այս ձեւով, խորը գտնուած լաւ հողը լայնօրէն կը բացուի, օդ ու ջուր կ'առնէ, կը փշրուի և ալիւրի կը վերածուի: Հողին մէջ գտնուող բայսերը և այլ նիւթերը չափարի պէս կը լուծուին այդ ալիւրին մէջ և սնունդ կը դառնան ցորենի սերմին համար:

Հակառակ ասոր, նորէն կը մնան կարգ մը բոյսեր,

որոնք կը նան վնասել ցորենի սերմին։ Այդ բոյսերուն
արմատները այնքան խորը թաղուած են որ, արօրը
չի կրնար զանոնք փրցնել։ Ասոր համար մարդիկ չե-
նած են ցախան կոչուած գործիք մը որ փայտէ կամ
երկաթէ ձողերով շինուած է, և կողերուն տակի երե-
սին վրայ ալ սրածայր երկայն ակռաներ ունի։ Յա-
խնը կը ծառայէ հողը փշրելու, դուրսը մնացած ցո-



110. Ինքնաշարժ արօ

րենի սերմերը թաղելու և վնասակար բոյսերը արմա-
տախիլ ընելու։

Ցանկ։ — Ցանուած հատիկները պէտք է լաւ ըլլան,
որպէս զի աղէկ քերք տան։ Լեցուն, ծանը և մեծ հա-
տիկները ամէնէն աւելի յարգի են։ Լաւերը զատելու
համար, հողագործը սերմնցուն կը լեցնէ ջուրին մէջ։
Այն հատիկները որոնք ջուրին երեսը կը մնան, գէշ
են։ իսկ ջուրին տակը գացողները լաւ են։


Ներկայիս կան սերմնցու զատող մասնաւոր գոր-
ծիքներ, որոնք աւելի գիւրութեամբ և արագօրէն ի-
րարմէ կը բաժնեն ցորենին մեծ, միջակ եւ պղտիկ
հատիկները։

Հողը հերկելէ յետոյ, սերմնացանը կը կատարուի։
Սերմը կը ցանեն բռւռով, ափով, և կամ մասնաւոր
գործիքներով, որոնք ակօններու մէջ հաւասարապէս
կը տարածեն ցորենը։


Սերմն սցանը ընկելէ յետոյ, երկրագործը ցաքանով
կը փրցնէ վնասակար բոյսերը և կը ծածկէ ակօնները։

Մասնաւոր գլանով
մըն ալ, տափան, հեր-
կըւած հողը թեթև մը
կը ճզմէ, որպէս զի
մէջի հողը չշոգիանայ
շուտով և քիչ մը թաց
մնայ։

Աղբ եւ զուր. — Եր-
բեմն կը պատահի ո՞՛
հողը չի կրնար հարկ
եղած սնունդը տալ
սերմին։ Այս պարա-




111. Ցախան



112. Տափան

գային, հողը կը պարարտացնեն բնական ու արուես-

տական աղբերով։ Բնական աղբերն են կենդանիներու քրիթ և չորցած ու փոտած բռւսեղէններ։ Սրուեսաւ կան աղբերը գործարաններու մէջ կը պատրաստուին։ Ասոնք ալ տեսակ տեսակ են, եւ հողին համաձայն կը փոխուին։



113. Երկրագործական գործիքներ


Աղբը ընդհանրապէս ցանքէն առաջ հողին կը խառնեն։ Երբեմն ալ ցանքէն վերջ կուտան։

Աղբին չափ կարեւոր է նաև ջուրը։ Եթէ անձրեւին ջուրը չբաւէ, երկրագործը գուրսէն ջուր կը վազցընէ և կ'ոռողէ հողը։

Իսկ եթէ հողը բնականէն շատ թաց ըլլայ, այն ատեն մասնաւոր ակօսներ կը բանան և ջուրին աւելորդ մասը ուրիշ տեղ կը վազցնեն։


Հաւճակ. — Ցորենի հունձքը կը կատարուի ամառը, ընդհանրապէս Յուլիսին։ Ասոց համար կը գործածեն զանազան գործիքներ։ — Մանգաղ, զերանդի և մեմբենական հնձող։ Ամէնէն լաւը մեքենական հնձողն է որ կը նմանի սափրիչի մազ կարելու յատուկ գործիքին։ Ասոնց կատարելագործուած տեքակները, հնձելէ յետոյ կը հաւաքեն ցորենը և ուաներ կը կապեն։

Որաները սայլերով կամ բեռնատար ինքնաշարժ-ներով (օրօպիւս) կը փոխագրեն կալը և կը կամնեն; Հին ատենները կամ կոչուած նախնական գործիքով




114. ՀԵՆՈՂ — կապող մեմենալ

մը կը կատարէին այս գործողութիւնը: Հիմա ալ շատ տեղ այսպէս կը կամնեն: Բայց կան վայրեր ուր կը գործածեն մեքենական կամեր, որոնք շատ աւելի աշխատավոր և կանոնաւոր կերպով կը վշրեն ցօղունները, և ցորենն ու քարը կը զատեն իրարմէ:



115. ՄԵՖԵՆԱԿԱՆ կամ



116. ԵՐԵԳ

Երեցն ալ կը ծառայէ ցորենը մաղելու, զատելու փոշին և յարդի ու կեղեւներու մնացորդները: Այս գործիքին մէջ փայտէ շըշանակածեւ թեւ մը արագօրէն կը դառնայ և հով առաջ կը բերէ: Այս հովը կը քշէ կը տանի յարդն ու փոշին:

Ցորենի բազմաթիւ տեսակներ կան : Բաղադրութեան տեսակէտով, ցորենը երկու տեսակի բաժնուածէ, կարծր ցորեն և կակուզ ցորեն : Առաջինը աւելի ճերմակ բայց նուազ սննդարար է : Երկրորդը քիչ մը սեւ, բայց աւելի սննդարար է :

Ցորենէն զատ կը ցանեն եգիպտացորեն, զարի, վարսակ, հաճար, բրինձ, կորեկ, եւն . . Բրինձը սակայն յատուկ է տաք կլիմաներու : Առաւելապէս կ'աճի Եգիպտոսի և Զինաստանի մէջ :

Շատ արմտիք արտադրող երկիրները կը կոչուին հողագործական երկիրներ : Ասոնք ոչ միայն իրենց բաւելու չափ արմտիք կ'արտադրեն, այլ և կ'արտածեն :

Մ Ա Ր Գ Ա Գ Ե Տ Ի Ն

Մարգագետինները գաշտեր են որ կը ծառայեն կեր հայթայթելու կենդանիներու :

Երկու տեսակ մարգագետին կայ .— բնական և արուեստական : Բնական մարգագետնի մէջ զանազան տեսակ խոտեր իրենք իրենց կ'աճին : Արուեստականները մասնաւոր կերպով կը մշակուին ու կը ցանուին և միայն մէկ տեսակ խոտ կը պարունակեն : Այսէնէն շատ ցանուած խոտերէն մէկն է սապասը որ կապոյտ հասկաձեւ ծաղիկներ կը բանայ : Կը ցանեն գարնան կամ աշնան : Տարին երեք և նոյն իսկ չորս անդամ կը քաղեն :

Մեր երկրին մէջ, մարգագետինները ընդհանրապէս բնական են, ու առաւելապէս առուոյտ կը պարունակեն :

Երկու տեսակ առուոյտ կայ .— վայրի և արուեստական : Առաջինը ինքնիրեն կը ծլի ու կ'աճի, երկրորդը կը ցանեն :

Մարտին կամ Յունիսին գիւղացին կը հնձէ մարգագետինը և խոտը չորցնելով մարագին մէջ կը պա-

հէ, իբր կենդանիներու կեր: Չորսած խոտին խար կ'ը-
սեն, ինչպէս գիտէք:

Ներկայիս կան մեքենական հնձաններ, որոնք թէ՝
կը կտրեն և թէ որայ կը կապեն:

Կաթնատնտեսութեան ամէնէն աւելի յարմար են
այն երկիրները որոնք չատ մարզագետին չունին:

ԱՄՓՈՓՈՒՄ. — Հող մշակելով եւ կենդանի բուծա-
նելով կը ստանանք մեր զլաւոր սնունդները: Աժա-
տանքի այս նիւղը կը կոչուի զիւղատնեսուրիւն:

Մարզագետինները դաշտեր են որ կեր կը հայթայթեն
կենդանիներու:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1. Ինչո՞ւ կը հերկեն հողը:
 2. Արօրին խոփը ինչո՞ւ պողպատէ կը շինեն:
 3. Ի՞նչ տարբերութիւն կայ արօրին և ածուին
միջեւ:
 4. Ո՞ր հացերը աւելի սննդարար են, ճերմա՞կը
թէ սեւը: Բացատրեցէք:
 5. Կաթնատնտեսութեան մէջ ի՞նչեր կը պատ-
րաստեն:
-

— ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ —

ԴԱՅ

Էջ

1.	Մարմիններուներեք վիճակները	5
2.	Զրաշողին ուժ ունի	9
3.	Շոգիացում	13
4.	Վիճակի փոփոխութիւն	19
5.	Օդ	22
6.	Օդին ձնչումը	27
7.	Օդը ինչերէ՞ կը բաղկանայ	32
8.	Զուրին զազմութիւնը	37
9.	Լուցկի	42
10.	Փօթաս, սօտա եւ աղ	45
11.	Խմորում	47
12.	Լուծում	51
13.	Գործածական մետաղներ	53
14.	Հանքայիններ	59
15.	Նախնական տուներ	63
16.	Աղիւս	69
17.	Շինութեան փայտ	75
18.	Լուսաւորում և ջեռուցում	82
19.	Քարիւզ	88
20.	Ինչո՞վ կը տաքնանք	95
21.	Կենդանիներու օգուտները	104
22.	Հիւսելի տունկեր	111
23.	Կաշի	115
24.	Մեղլու	120

25.	Տունկերու օգուտաները	124
26.	Օգտակար տունկեր	129
27.	Մարդկային մարմինը	136
28.	Կմախք	140
29.	Կակուղ մասեր	145
30.	Ի՞նչպէս կը սնանինք	152
31.	Սնունդներ	160
32.	Ըմպելիներ	168
33.	Արիւն և արեան շրջան	173
34.	Շնչառութիւն	182
35.	Առողջապահական կանոններ	188.
36.	Զղային դրութիւն	192
37.	Զգայաբաններ	196
38.	Աչք	201
39.	Գիւղատնտեսութիւն	206



108

1n

108

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

Ա. ԳԻՐՅ (բարեփոխուած, 1937)	200	լ.	Դ.
Բ. ԳԻՐՅ (բարեփոխուած, 1937)	200	»	
Գ. ԳԻՐՅ (բարեփոխուած, 1939)	300	»	
Դ. ԳԻՐՅ (բարեփոխուած, 1939)	300	»	
Ե. ԳԻՐՅ (բարձր. կազերու համար)	400	»	

Կը գտնուի բոլոր գրավաճառներուն, ինչպէս նաև
հեղինակին մօտ.—

ՊԵՂԲՈՒԹ, Բ. Բ. 657

300
ԳԻՐՅ 250 լ. Դ.

գառ Հիմնարար Գիտ. Գրադ.



220035204

